

1646

839.82
Z-23

11664

ԿԱՆՀԵՏ ՀԱՄԱՍԻՆ

839.82
Z-23

ՎԻԳԹՈՐԻԱ

ՖՐԱՆՍ. Բ-Ա. ՐԴՄԱՆԵՑ

S. U. Z.



Կ. ՊՈԼԻՍ

1928

2003

39.82

2.23

ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ



ՎԻՔԹՈՐԻԱ

Թարգմանեց Տ. Ա. Հ.



Ա. ՊՈԼ. Բ. Ս
ՅՈՒՆԻՑԱՆԱՆ ՑՊՈՐՎԱՆԵՐ
Մ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
1928

064
11664



ՎԻՔԹՈՐԻԱ


Ա.

Զազացպանին տղոն կը քալէր երազուն։ Տառ
նբչորս արեկան խոշոր մանչ մըն էր, արեւէն ու
հովէն խան ձած, գլխուն մէջ հազարումէկ գողափոր-
ներով։

Եթք մեծնար, լուցկի շինող պիտի ըլլոր։ Շու
վառնգաւոր պիտի ըլլար տսիկա, և աղէկ, մատները
ծծումբուա պիտի ըլլոյին և ոչ ոք պիտի համարձակէր
իրեն ձեռք երկնցնելու։ Ընկերները մեծ յարգանք
պիտի ունենային իրեն հանդէպ, իր չարաշուք ար-
կեսաին պատճեռով։

Անտառին մէջէն քալելով, ոկնարկովը թոշուննե-
րուն կը հետեւէր։ Անոնք բոլորը կը ճանչնար, գի-
տէր թէ ուր կը գանուին անոնց բոյները, անոնց
ձէչները կը հասկնար ու կը պատասխանէր զանազան
ձայներով։ Շատ անզամներ, ջաղացքի ոլիւրով շին-
ուած խմորի կաօրներ նետած էր անոնց։

83642-42



Ճամբուն երկայնքի բոլոր ծառերը ընտանի էին իրեն։ Գարնան, անօնց հիւթը կը ծծէր և երբեմն այ հօր մը պէս էր անոնց համար, ձիւներէն մաքրելով զանոնք և օգնելով որ կըած ձիւզելը հարձրանան։ Ու վերը, լքուած քարտհանքին մէջ, ոչ մէկ քար անծանօթ էր իրեն. զիրեր ու նշաններ փօրուծ էր անօնց երեսներուն վրայ. կարգի գրած էր զանոնք ու շարած այնպէս՝ ինչպէս հաւասարեալները քահանայի մը շուրջ Եղական բաներ տեղի կ'ունենային այս հին քարտհանքին մէջ։

Դէպի ջրակայրը շեղեցաւ։ Զ զաթքին քարերը կը դառնային. անհօւն, խլացուցիչ աղմուկ մը զինքը պաշտրեց։ Անիկ սօվորութիւն ունէր այս կողմերը թռփառելու, ինքնիրենը խօսելով բարձրածայն։ Վարը, սահանքէն վար, ջուրը ուզիղ կը կախուէր փայլուն լաթի մը պէս որ կաքեն փոեր էին չորնալու համար. և փրփուրի իւրաքանչիւր մարգարիտ պղոբկ կեանքի մը պատմութիւնը ունէր։ Ջրվէժին սակ, լճակին մէջ ձկներ կային. յաճախ հան կ'ըլլը անիկո իր երկար փայտով։

Երբ մեծնար, սուզակ պիտի լլլոր։ Ահա թէ ի՞ւչ պիտի ընէր, Այն ատեն, նուու մը կամրջակէն ծովաւն մէջ պիտի լինէր, քաջագործութիւններ պիտի ընէր անծանօթ թագաւորութիւններու մէջ ուր ահազին, աւրօրինակ անտառներ կ'օրօրին։ Ամէնէն խորը բուսաէ զղեսկ մը պիտի գանուի։ Պատուհանէ մը, իշխանուհին նշան պիտի ընէր. «Մարի՛ր»։

Այդ վայրկեանին լոեց որ ետեւէն իր անսւնը կը պրոյին։

— Եսհաննէ՛ս։ Դլեւկէն քեզ կը փնտաեն, գնա որ երիտասարդները կոզի ատնիս մակոյիզվ։

Վազելով գնաց։ Նոր ու մեծ բախտաւորութիւն մը ինկած էր ջաղալու նին աղուն վրայ։

Կանոչ գիւղոնկարին մէջ, մենու ևս զղեակը պաւատի մը երեւոյթը ունէր։ Փոյտակերտ շէնք մըն էր տափիս, ճերմակ ներկուուծ զպաւերուն ու առնիքին վրայ բո զմաթիւ կոնաձեւ պատուհաններով, կլոր աշտարակին վրայ զրօշակը կը ծածանէր ամէն անգամ որ այցելու հիւրեր ունենային։ Բնակիչները «դղեակը» կ'անուանէին զայն։ Անկէ անդին, մէկ կողմը կը գտնուէր ծոցը, միւս կողմը մեծ անտառները, և հեռուն կը նշարուէին գիւղացիներու քանի մը անուկները։

Եսհաննէս քարտին վրայ երեւցաւ և մակայիին մէջ առաւ երիտասարդները։ Արգէն կը ճանչնոր զանոնք. «գղետկին տիրոյ» աղաքն էին և անօնց քաղաքի ընկերները։ Ամէնքն ու բարձր կօշիկ։ եր հագոծ էին ջուրին մէջն քալելու համար։ Երբ կղզիին եղերքը հստան, պէտք եղաւ ցամաք առնիւ Վիքոթորիան որ փոքրիկ. բաց կօշիկներ միւյն հագած էր և, ասկէ զբա, առար տարեկան էր գեռ։

— Կ'աւզի՞ս որ առնիմ քեզ, հարցուց Եսհաննէս։

— Թոյլ առէք, ըստ Օթթօ, առանցինդ տարեկան երիտասարդ մը որ քաղաքը կը բնակի. և թեւերուն մէջ առաւ զայն։

Եսհաննէս նայեցաւ թէ միւը ինչպէս ջուրին. մէջն բաւական տեղ տարաւ զայն, և լսեց որ Վիքոթորիա շնորհակալութիւն կը յայտնէր անոր։ Յետոր Օթթօ ըստ, ետին դասնալով։

— Նաւուն քով պահպան կեցիր դուն... ի՞նչ է անունդ։

— Եռհաննէս, պատասխանեց Վիքթորիան: Այո՛,
նաւը պիտի պահպանէ անիկա:

Հոն մնաց անիկա: Միւսները գացին դէպի կղզիին՝
ներսերը, կօգովները ձեռքերնին բռնուծ՝ հաւկիթ
ժողվելու համար: Պահ մը մատիսն կեցաւ ան: շատ
պիտի ուզէր անոնց ընկերանուլ: Կը բուէր միւյն որ
նաւը ցամտք քաշէր: Այնքան ծանր չէր: Ո. ժղին
թափով մը նաւակը խրեցուց:

Լսեց երիտասարդները որ խնդալով ու խօսակ-
ցելով կը հեռանային: Օ՛ն, անմիջապէս: Շատ լու
առաջնորդ մը պիտի ըլլար իրենց: Ինք գիտէր թէ
ուր կը գանուէին բայները, զանոնք պիտի կարենար
առնիլ ժայռերու մէջ պահուած անրօրինուկ ծակերու
ուր փետրածածկ կառւցով որոի թռչուններ իրենց
բոյնը կը գնեն: Անդամ մը կնդում մը տեսուծ էր հօն:

Նաւակը ջուրին վրայ քշեց և միւս եղերքը ուղ-
ղուեցաւ: Բաւական մը թիւվարելէ վերջ, լսեց որ
կը պոռային.

— Ե՛տ դարձիր, հետո՛ւն կեցիր: Թռչունները կը
վախցնես:

— Կ'ո՛զէի ձեզի ցոյզ առլ միւյն թէ ուր է
կնդումը, պատասխանեց ան, սպասողական դէմքով
մը: Վայրկեան մը սպասեց...: Յետոյ, պէտք է
օձերուն բայները մխոտել. լուցէի բերած եմ հետօ:

Ոչ մէկ պատասխան տօւին: Այն տաեն նաւը ետ-
դարձուց և եկած տեղը վերտպարձու: Նաւակը ցա-
մաք քաշեց:

Երբ մեծնար, կղզի մը պիտի գնէր Սուլթանէն և
այնտեղ մուտքը պիտի արգիլէր: Թնդանօթակիր մը
պիտի ունենար իր եղերքները պաշտպանելու համար:
«Զերդ Մեծութիւն, պիտի գային ծանուցանել իր

առրուկները, նու մը ընկղմելու վրայ է, խարսկնե-
րուն զարնուած է և մէջը գանօւոզ երիտասարդները
պիտի կորսուին»: — «Թող կորսուին» կը պատաս-
խանէ ինք: — «Զերդ Մեծութիւն, օգնութիւն կը
պօսան, զեռ կորելի է զանոնք ողատել, ներմակ
հագած կին մըն ալ կայ անոնց մէջ»: Ինք սրապալիս
ձայնով մը հրաման կուտայ. «Ազատեցէ՛ք զանոնք»:
Դղեակի տիրոջ աղաքը կրկին կը տեսնէ, երկոր սա-
րիներ վերջ: Վիքթորիան իր ոտքերը կ'իյնայ, շնոր-
հակալութիւն յատյնելով զինքը ողատած ըլլալուն
համար: «Զարժեր, կը պատասխանէ ինք, իմ պար-
տականութիւնս էր պարզապէս: Ազատօրէն գացէք
ուր որ հոճելի է ձեզի իմ թագութերութեանս մէջ»:
Ֆւ անոնց առջեւ կը բանայ դղեակին գաներն ու կե-
րակուր կուտայ անոնց ոսկէի պնակներով, ու երեք
հորիւր թխամորթ սարսւկներ կ'երգեն ու կը պարեն
բոլոր գիշերը: Բայց երբ դղեակի տիրոջ աղաքը
պիտի մեկնին, Վիքթորիան չի կրնար իրմէն բաժ-
նուիլ. իր սաքերը կ'իյնայ փաշիին մէջ, հեծկլա-
լով, որովհետեւ կը սիրէ զինքը: «Թոյլ առէք որ
այստեղ մնամ, մի վանաէք, Զերդ Մեծութիւն, ձեր
սարսւկներէն մէկը ըրէք զիս...»:

Ինք կը սկսէ կղզիին մէջ թափառիլ, յուզումէն
գողահար: Լու, պիտի աղատէր դղեակին տիրոջ
աղաքը: Ո՛վ զիտէ, թերեւո մոլորած են անոնք այս
վայրկեանին: Գուցէ Վիքթորիան երկու քարերու
միջեւ բռնուած է ու չի կրնար աղատիլ: Կը բաւէր
որ ինք բազուկը սարսծէր պատելու համար զայն:

Բայց, երբ վերադարձու, աղաքը իրեն նայեցան
զարմացած: Նաւակը առանձի՞ն թողած էր ուրեմն:

— Քեզ պատասխանաւու կը բանեմ մակօյկին
համար, ըստ Օթթօ:

— Ես կրնայի ցուց առև ձեզի թէ ուր արքայա-
մարենի կը գտնուի...

Առւմբը լուռ մնաց: Վեհքթօրիա հարցուց.

— Ո՞ւր են, ըսէ՛:

Բայց քաղաքացի պարոնը մէջ նեառւեցաւ իռ-
կոյն և ըստւ.

— Առօր ժամանակը չէ հիմա:

Եռաննէս շարունակեց.

— Ես զիտեմ նաեւ թէ ուր կը գտնուին խեցե-
մարթները:

Կրկին լուռթիւն:

— Մէջը մարգարիտներ կա՞ն, հարցուց 0թթօ:

— 0՛հ, եթէ կենա՛ր, բացագանչեց Վեհքթօրիա:
Եռաննէս պատասխանեց թէ ոչ, չէր զիտեր։
Բայց խեցեմարթները հեռուն կը գտնուին, վարը;
Տերմակ ուազին վրայ. պէտք էր նու մը ունենալ և
ջուրին առկը սուզիլ առնելու համար զանոնք։

Այս գաղտփարը կարսուեցաւ բարձրածայն քրքիջ-
ներու մէջ, և 0թթօ ըստւ.

— Այո, ճիշդ սուզակի մը կը նմանիս դուն...
Եռաննէս սկսու նեղուիւ:

— Եթէ կ'ուզէք, կրնամ զառիվարին գոգոթը
բարձրանալ և խոշոր քար մը գլորել ծովին մէջ։

— Ինչո՞ւ համար սարիկո։

— 0՛հ, ոչ մէկ բանի համար։ Կրնայիք զիտել
զայն։

Այս առաջարկն ալ չընդունուեցաւ և Եռաննէս
լուց, ամօթահար։ Յետոյ սկսաւ ինքնիրեն հաւկիթ-
ներ փնտուել, կղզիին միւս ծայրը։

Երբ ոմքոզջ ընկերութիւնը կրկին հաւաքուեցաւ
նաւակին քով, Եռաննէս բոլորէն աւելի հաւկիթ-

հաւաքած էր. խնամքով բանած էր զանոնք իր զդա-
կին մէջ։

— Ի՞նչպէս կ'ուլոյ որ այդքան շատ գտած ես
դուն, հարցուց քաղաքացի պարանիկը։

— Բոյներուն աեզր գիտեմ ես, պատասխանեց
Եռաննէս, ոմէնալով։ Քուկիններուդ քով կը դէմ
զանոնք, Վեհքթօրիա։

— Կետի՛ր, գոչեց 0թթօ, ինչո՞ւ այդպէս կ'ընես։

Բալորը անօր նայեցան։ 0թթօ զդակը ցոյց
տուաւ մոտավ և ըստւ.

— Ո՞վ կ'երաշխաւորէ թէ մաքսւր է այդ զդակը։
Եռաննէս բան մը ըստաւ, իր երջանկութիւնը
թուած էր յանկարծ։ Սկսու առաջանալ դէպի կղզիին
ներսերը, հաւկիթները տառձ։

— Ի՞նչ եղաւ. ո՞ւր կ'երթայ, ըստւ 0թթօ ան-
համբերութեամբ։

— Ո՞ւր կ'երթաս, Եռաննէս, պոռաց Վեհքթո-
րիս, եսեւէն վազելով։

Անիկա կեցու ու պատասխանեց ցած ձայնով։

— Հաւկիթները բոյներուն մէջ գնելու կ'եր-
թամ։

Անօնք իրարու երես նայեցան։

— Կէս օրէ վերջ ալ քորահանք պիտի երթամ։
Վեհքթորիա չպատասխանեց։

— Քեզի ցոյց տամ քարանձաւը։

— 0՛հ, շատ կը վախնամ ես, ըստւ Վեհքթօրիա։
Ինձի ըստած ես թէ շատ մութ է այնտեղ. . . .

Այս ատեն, հակառակ իր մեծ տիրութեան, Եռ-
աննէս ըստաւ, քաջութեան ժպիտով մը։

— Այո, բայց քանի որ հետգ պիտի լլլամ ես...
իր բոլոր օբերը անցուցած էր կրանիթի քարա-

հանքին մէջ խաղալով։ Գիւղացիները տեսած էին զինքը որ առանձին կը խօսէր ու կ'աշխատէր այնաեղ, բարձունքին վրայ։ Երբեմն ալ քահանայի խաղ կը խաղար, պատարագ ընելով։

Այդ վայրը լքուած էր երկար ատենէ ի վեր։ Մամուլը պատերը ծածկած էր հիմա, նախկին պետութեառուն, և պայթիւններուն հետքերը սրբելով։ Խորհրդաւոր անձաւին մէջ, ջաղացպանին աղան ամէն բան կարգաւորած ու շարած էր իր բոլոր արուեստով։ Իր թաքստոցը դարձուցեր էր զայն և ինքն էր պետը աւազակներուն ամէնէն յանդուգներուն որ եղած ըլլան աշխարհի մէջ։

Արծաթէ զանգակիկ մը կը շարժէ։ Գնդակի չափ մարդ մը, թզուկ մը ներս կը մտնէ ցատկատելով։ Իր գլխարկը զարդարուած է աղամանդէ զարդանիշով մը։ Սոխկա ծառան է որ մինչեւ գետին կը խոնարհի։ Եսհաննէս կ'ըսէ անոր զօրաւոր ձայնով մը։ «Երբ իշխանուհի Վիքթորիան զայ, նե՛րս մացուր»։ Թղուկը դարձեալ խոնարհութիւն կ'ընէ մինչեւ գետին ու կ'աներեւութանայ։ Եսհաննէս, երազուն, մեղքօրէն կ'երկնեայ կտկուղ բազմոցին վրայ։ . . . Այսաեղ պիտի նստեցնէ զայն և հազուազիւա ուսեւ մքներ պիտի հրամցնէ արծաթէ ու ոսկիէ պնակներով։ Բացավառ կրակ մը պիտի փայլի պատերուն վրայ, և քարանձաւին խորը, այծենիէ ոսկեպատ սրահակին ետեւ պիտի գանուէր անոր անկողինը, սոսներկու սոպեաներու պաշտպանութեան տակ։

Եսհաննէս ոտքի կ'ելլէ, քարայրէն դուրս կը սահի մագլցելով, ականջ կուտայ։ Վարը, կածանին վրայ, տերեւներու խշլտուք մը և չորթած սստերու ճարճատիւն մը կը լսէ։

— Վիքթո՞րիա, կը կանչէ։
— Համմէ՛, կը պատասխանուի։
Կը յառաջանայ զայն դիմաւորելու։
— Զեմ համարձակիր, կ'ըսէ ան։
Ուսերը անփութօրէն օրօրելով, Եսհաննէս կը պատասխանէ։
— Ես գոյի։ Հիմա հօնէկ կուգամ։
Երբ քարայրէն ներս կը մտնեն, նստարանի նման քար մը ցոյց կուտայ անոր և կ'ըսէ։
— Այս քարին վրայ մեծ վհուկը նստած էր։
— Օ՛հ, տաանկ բան մի խօսիր, չեմ ու զեր գիտնալ։ Զե՞ս վախնար դուն։
— Ոչ։
— Ինձի ըստ ես թէ մէկ ոչք ունի անիկա։ բայց չէ՞ որ զեւերը միայն մէկ աչքով կ'ըլլան։
Եսհաննէս կը վարտնի։
— Երկու աչք ունէր անիկա։ բայց մէկ հասով միայն կը տեսնէ։ Ինքը ըստ ինձի։
— Օ՛, զեռ ի՞նչ, ո՞խ, չէ՛, մի՞ ըսեր։
— Ինձի հարցուց թէ կ'ուզէ՞ իր ծառայութեան մէջ մտնել։
— Ա՛, կը յուսամ որ չես ընդունած։ Տէ՛ր Ասաւուած։
— Զէ չըօի։ Այսինքն բոլորօվին չիերժեցի։
— Ինչ՞նդ ես զուն։ Կ'ուզես որ լեռան մէջ բան։ Մարկե՞ն քեզ։
— Ինչ կ'ըլլայ որ։ Նոյնքան գէշ է նոեւ երկրի + վրայ։
Լոռութիւն։
— Քանի այդ քաղաքացի աղաքը հսս են, դուն անոնց հետ կ'երթաս միայն, ըստ Եսհաննէս։

Կրկին լոռութիւն:

Յետոյ անիկա աւելցուց.

— Բայց և այսպէս անոնց ամէնքէն աւելի ուշ ժող եմ ես քեզ գրկելու և ցամաք առնելու համար Քեզի մէկ ժամ գրկած առնելու ոյժ պիտի ունենամ: Ետք:

| Թեւերուն մէջ սուսւ զոյն և վեր բարձրացուց Վիքթորիա թեւերը անօր վզին փթթեց.

— Ուժ ունի՞մ եղեր, ահօս՞ր:

— Այո, բայց Օթթոն ալ ուժով է: Մեծերուն հետ կոյւ ըրած է անիկա:

— Մեծերո՞ւն հետ, հարցուց Եւհաննէս առաջ կուսանքով:

— Այո, քաղաքին մէջ:

Լառթիւն, Եսհաննէս խօսիեցաւ:

— Աղէ՞կ, ատանկ թող ըլլայ: Ատօր վրայ չի օտնք ու: Ես պիտեմ թէ ինչ պիտի ընեմ:

— Ի՞նչ պիտի ընես:

— Վեռւկին քով ծառայութեան պիտի մանեմ:

— Բայց խենդ ես դուն, կ'ըսեմ քեզի, կը գոչ Վիքթորիա:

— Ի՞նչ կ'ուզէ ան ըլլայ: Պիտի ընեմ:

Վիքթորիա լուծում մը կը փնտաէ:

— Թերեւս ալ չպիտի գոյ անիկա:

— Պիտի գոյ:

— Հօ՞ս, կը հարցնէ Վիքթորիա անմիջապէս:

— Այս:

Վիքթորիա ուզի կ'ելլէ և քարայրի բացուածաքին կը մօտենայ:

— Եկուր երթանք:

— Անապարելու պէտք չկայ, կ'ըսէ Եսհաննէս,

որ ինքն ալ գոյնը նետած է: Դիշերը, կէս գիշերին պիտի գայ անիկա:

Վիքթորիա, հանգօտացոծ, կ'ուզէ նոտիլ դարձեալ: Բայց Եսհաննէս չի կրնոր յաղթել ոյն սարսփին որ իր մէջն ալ ծնած է: Հիմա, քարայրը շտավանգաւոր կ'երեւայ իրեն, ու կ'ըսէ:

— Եթէ կ'ուզես անպատճառ դուրս ելլել, քար մը ունիմ որուն վրայ քու անունդ փորագրած եմ: Քեզի ցոյց առմ:

Քարայրէն դուրս կը մագլցին անոնք ու քարը կը գտնեն: Վիքթորիա հպարտ և երջանիկ կը զգայ զայն տեսնելով: Եսհաննէս, յուզուած և լալու պատրաստ, կ'ըսէ անոր.

— Ամէն անգամ որ անոր նայիս, պէտք է որ զիս յիշես, երբ ես հեռուն գտնուիմ:

— Այո, կը պատասխանէ Վիքթորիա, Նորէն պիտի վերադառնաս, անանկ չէ:

— Ա՛խ, ո՛վ պիտէ... Կարծեմ թէ ալ չպիտի գալ:

Անոնք ճամբայ ելան դէպի տուն: Եսհաննէս կը զգայ որ աչքերը կը թրջին:

— Ցտեսութիւն, կ'ըսէ անոր Վիքթորիա:

— Դեռ կրնամ քիչ մըն ալ ընկերանալ քէզի:

Օ՛, ինչպէս ալ կրնայ այսպէս բաժնուիլ իրմէ: Այս բանը զինքը կը դառնացնէ և բարկութեամբ կը լեցնէ իր վիրաւորուած հոգին: Կը կենայ յանկարծ և որդար զայրոյթով մը կը գոչէ.

— Բան մը պիտի ըսեմ քեզի, Վիքթորիա. այն թէ՝ ինձմէ աւելի ոչ ոք այնքան սզնիւ կրնայ ըլլալ քեզի հանդէպ: Ասիկա ըսած ըլլամ քեզի:

— Բայց Օթթոն ալ ազնիւ է, կ'առարկէ անիկա:

— Աղէ՛կ, թող ատանկ ըլլայ: Անիկա առ:
Քանի մը քայլ կ'առաջանան անխօսուկ:
— Ես շատ աղուոր կեանք մը պիտի անցնեմ,
մի վախնար. որովհետեւ դեռ չես գիտեր թէ
վհուկը ինչ վարձք պիտի առայ ինծի:
— Ի՞նչ պիտի առայ:
— Թագաւորութեան կէսը:
— Իրա՞ւ, ատիկա՞ պիտի առայ քեզի:
— Յետոյ ալ իշխանուհին պիտի առնեմ:
Վիքթորիա կը կենայ:
— Իրա՞ւ կ'ըսես:
— Այո, ինքը ըսաւ ինծի:
Լութիւն:
— Ինչպէ՞ս է արդեօք իշխանուհին... կը յարէ
Վիքթորիա, մտախոս դէմքով մը:
— Օ՛հ, երկրի բոլոր կիներէն աւելի գեղեցիկ է
անիկա: Մենք գիտենք արդէն:
Վիքթորիա զզաց որ կը յուզուէր:
— Ուրեմն, կ'ուզես անիկա:
— Այո, ի վերջոյ պիտի առնեմ զայն,
Բայց, ահսնելով որ Վիքթորիա իրապէս յուզ-
ուած էր, աւելցուց.
— Բայց և այնպէս, կրնայ ըլլալ որ օր մը վե-
րադառնամ: Երթամ մէյ մը աշխարհի լրջանը ընեմ:
— Բայց հետդ մի բերեր իշխանուհին, կ'ըսէ
Վիքթորիա: Ի՞նչ պէտք ունիս հետգ բերելու:
— Այո, կրնամ բոլորովին մինակ վերադառնալ:
— Խօսք կուտա՞ս:
— Օ՛հ, կրնամ խօսք առաջ. բայց քեզի ի՞նչ կ'ըլ-
լայ որ. ես գիտեմ որ աարբերութիւն չունի քեզի
համար:

— Օ՛հ, Եոհաննէս... Վատահ եմ որ անիկա
ինծի չափ չսիրեր քեզ:
Այս բառերուն վրայ անոր մատղաշ սիրաը արս-
փեց: Գեանին տակ պիտի կօրսուէր անիկա երջան-
կութենէն և ամօթէն: Զհամարձակիր անոր երեսը
նայելու, գլուխը անդին կը դարձնէ: Յետոյ, փոք-
րիկ ոստ մը քաղելով, կեղեւը կը կրծէ և կը ոկոխ
հարուածներ տալ ձեռքին: Վերջապէս, յուզումէն կը
սկսի սոււկի:
— Պէտք է որ վերադառնամ այլեւս, կ'ըսէ:
— Մնաս բարով, կը պատասխանէ Վիքթորիա,
ձեռքը երկարելով:

Բ.

Զաղացպանին աղան մեկնեցաւ: Երկար ատեն
բարեկայ եղաւ, գպրոց զնաց և շատ բաներ սորվե-
ցաւ: Քաղաքը հեռու է և ճամբորգութիւնը ոռւղ:
Զաղացպանը խնայողութեան համար տարիներով
այնտեղ թողուց իր տղան, ամոռ թէ ձմեռ: Այս բո-
լոր ժամանակի ընթացքին, կ'ուսանէր անիկա:
Եւ ահա, մեծ և ուժեղ երիտասարդ մը եղած է
ան: Եուրբ աղուամազ մը կը ծածկէր իր վերին
շրթունքը. տասնըութէն քսան տարեկան էր հիմա:
Գարնան երեկոյ մը, շոգենաւէն դուրսելաւ ան:
Դղեակին զրօշակը պարզած էին ի պատիւ իրենց տղուն
որ նոյնպէս արձակուրդը անցնելու կուգար. քարափին
վրայ կառք մը կը ոպաօէր անոր: Եոհաննէս բարե-
ւեց դղեակի տէրն ու տիլուհին և Վիքթորիան: Որ-
քա՞ն մեծցեր ու վայելչացեր էր Վիքթորիան: Իրեն
նայեցաւ ան, բայց չպատասխանեց իր բարեւին:

Կրկին զլխարկը հանեց և լսեց որ անիկա եղքօրը
կը հարցնէր.

— Ո՞վ է այն բարեւ տուրզը, Տիթէֆ:

— Եռաւննէսն է, Եռաւննէս Մոլէրը, կը պա-
տասխանէ եղքայրը:

Ակնարկ մըն ու ձգեց անօր վրայ, բայց անիկա
անդամ մըն ալ բարեւելու նեղութիւնը յանձն չառաւ,
և կառքը մեկնեցաւ:

Եօհաննէս իր տունը գնաց:

Տէր Աստօւա՛ծ, որքան սիրուն էր ուրեմն տունը,
առ օրինակ և այնքան պզտիկ: Դուռէն չէր կրնար
անցնիլ առանց զլուխոր ծաելու: Ծնողքը զինքն ըն-
դունեցին թեւերը բացած, համբուրեց զինքը, և իր
վերտարձը տօնեցին պինի հրամցնելով իրեն: Տես-
նելով իր հայրն ու մայրը, բոլորովին ալեխառն և
այնքան ազնիւ, խոր յուզումով մը բանուեցաւ:
Ամէն բան այնքան ընառնի էր իրեն, այնքան սի-
րուն, սրատառւ...

Նոյն իրկունն իսկ, ամէն կողմ ոտքի տակ ա-
ռաւ, գնաց տեսնելու ջաղացքը, քարահանքը և ջրա-
կայքը: Խանդաղատանքով մտիկ ըրաւ իր հին բա-
րեկամները՝ թոշունները, որ սկսեր էին արդէն իրենց
բոյները շինել ծառերուն մէջ: Գնաց տեսնելու նաեւ
անտառին մէջի հսկայ մրջնանցը: մրջիւնները մեկ-
նած էին. քիչ մը փորեց, — կեանք չի կար այնտեղ:
Թափառելու միջոցին նկատեց որ դղեակին անտառը
գէշ հարուածներ ստացած էր:

— Ի՞նչպէս գտար բոլորը. նախկին սարեակնե-
րուդ հանգիպեցա՞՞ր, հարցուց հայրը կատակելով:

— Ոչ ամէն բան: Անտառը նոսրացեր է:

— Անտառը դղեակին ափրոջն է, պատասխանեց

Հայրը: Մեր գործը չէ ծառերը համրել: Ամէն մարդ
կրնայ զրամի պէտք ունենալ. դղեակին տէրը շատ
պէտք ունի անկէ:

Օրերը եկան ու անցան. զեղեցիկ և անուշ օրեր,
միայնութեան հրաշալի ժամեր, լեցուն մանկական
անուշ յիշատակներով: Հողը, երկինքը, օդն ու լեռ-
ները հազար յիշատակներ կ'արթնցնէին:

Դղեակը տանող ճամբէն կ'առաջանար: Առաւն,
պիծակ մը խայթեր էր զինքը և շրթունքը ուսած
էր: «Եթէ այս պահուս մէկուն հանգիպիմ, կը խոր.
Էէր, առանց կենալու պիտի անցնիմ»: Մարդու
չեանգիպեցաւ, Դղեակի պարտէզին մէջ կին մը նըշ-
մարեց. անցնելու ատեն խօրունկ բարեւ մը տուաւ
անոր: Դղեակի ափրուեին էր: Անցեալին նման,
դղեակը տեսնելուն սիրոց արոփեց: Իր մէջ մնացեր
էր այն յարգանքը զոր միշտ ներշնչած էր բազմա-
թիւ պատուհաններով խօշոր շէնքը, ինչպէս նաեւ
ծանօթ ու լուրջ անձնաւորութիւնը դղեակին ափրոջ:

Ծոեցաւ և քարափին ճամբան բռնեց: Եւ ահա
յանկարծ տեսու Տիթէֆն ու Վիթթօրիան որ իր
կողմը կուգային: Եռաւննէս զէշ ողունեցաւ, թերես
պիտի կարծէին հիմա որ իրենց կը հետեւէր: Յետոյ,
ոյս ուսած շրթունքով.... Քայլերը դանգազեցնե-
ցով, վարանքի մէջ թէ պէտք է որ ճամբան շարու-
նակէր, շատ հեռուէն բարեւեց զանոնք և զիխարկը
ձեռքը պահեց անոնց քովէն անցնելու ատեն: Դան-
գազօրէն կը քալէին անոնք և երկուքն ալ իր բա-
րեւը ասին: Վիթթօրիա լաւ մը իրեն նայեցաւ.
գէմքը թեթեւօրէն այլայլեցաւ:

Եռաւննէս մինչեւ քարափ շարօւնակեց իր պանյ-



ուր. Խոռվար մը մասձ էր մէջը, քայլերը ջղայնուացած էին: Տէր Աստուած, ի՞նչ գեղեցիկ էր անիկա, Վիքթորիան, և այնքան մեծցած, շատ մեծցած և ամէն ատենէ աւելի գեղեցիկ: Անօր, երկու յօնքերը իրարու կը միանային գրեթէ, թաւիչէ երկու նուրբ գիծերու պէս: Աչքերը աւելի մթնած, խոր կտպոյա էին հիմա:

Վերտղարձին, դղեակէն հեռու, անտափին մէջ օձապայա ճամբայ մը բանեց: Թող չըսեն թէ դղեակի տիրոջ ազացը հետքերուն վրայէն կը քալէ: Բլուրի մը վրայ հասնելուն, քոր մը գտաւ ու նստաւ: Թոշունները վայրի ու սիրտիանդ երածշտութիւն մը ձգած էին, իրար կը կանչէին, զիրար կը փնտոէին, կը թոշաէին կտուցնին խոռափ շիւղեր առած: Օդը լեցուած էր աղքի, ծիլերու, բացօւած պառկներու և փառծ փայտի անուշ բուրումով մը:

Վիքթորիայի ճամբուն վրայ ինկած էր. միւս կողմէն ուղղակի իրեն կուգար անիկա:

Սրանեզծ, անզօր բարկութենէ մը բանօւած, կը մաղթէր որ հեռուն ըլլար, շատ հեռուն: Յայտնի էր որ այս անգամ պիտի խորհէր անիկա թէ իրեն հետեւած էր: Պէտք է որ բարեւէր դարձեալ: Մանաւանդ, պիծակի այս խայթուածքով....:

Բայց երբ մօտեցաւ անիկա, ստքի ելաւ ու գըլ-խարկը հանեց: Անիկա զլուխը ծոեց ժպանելով:

— Բարիլոյս, զիւղ եկաք վերջապէս, ըստա: Բարի եկաք:

Իր շրթները գողգղացին կարծես, բայց շուասվ դառւ իր հանդարառութիւնը:

— Տարօրինակ է քիչ մը, ըստ Եռհաննէս. չէի գիտեր թէ այս կողմէն կուգառ դուն:

— Այս, պէտք չէ որ գիտցած ըլլայիք. քմահա-ձոյքով մը այս կողմերը ենայ:

Ա՛, եղակի՛ խօսած էր հետը:

— Ո՞րքան ատեն պիտի մնաք հոս:

— Մինչեւ օրձակուրդի վերջը. պատասխանեց ան դժուարութիւնը: Քիչ մը առաջ այնքան՝ հեռու կը թուէր իրմէ. ինչո՞ւ ուրեմն կը խօսէր իրեն հետ:

— Տիթլէֆ ըստւ թէ շատ լու կ'աշխատիք եղեր, Եռհաննէս: Շատ փայլուն անցուցեր էք քննութիւնները. և ըստւ նոեւ թէ բանաստեղծութիւններ կը գրէք. — իրա՞ւ է:

Անիկա յուզուած ձայնով մը պատասխանեց.

— Օ՛, այս: Ամէն մարդ բանաստեղծութիւն կ'ընէ:

Խորհեցու. «Շուասվ պիտի երթո՞յ, քանի որ ալ բան մը չըսեր»:

— Շատ զարմանալի չէ, պիծակ մը խայթեց զիս այսօր,— և իր լերանը ցոյց առաւ: Անօր համար է որ այսպէս եմ:

— Ապացոյց՝ որ երկար ատեն բացակայ եղած էք: Մեր կողմի պիծակները ալ չեն ճանչնար ձեզ:

Կրնար իրեն հոգը չըլլալ թէ դէմքը պիծակի մը խայթուածքէն ուրուած էր կոմ ոչ Լաւ...: Այնաեղ կեցած էր անիկա, ուսին վրայ օրօրելով իր կարմիր հովանոցը որուն կոթը սոսի զունդով մը զարդարուած էր, և ուրիշ ոչ մէկ բան կարծես կարեւորու: Թիւն ունէր անոր համար: Բայց և այնպէս, օրիսրզը շատ անգամեր զիջած էր որ զինքը գրկելով տանէր:

— Այլեւս չեմ ճանչնար պիծակները, պատասխանեց ան: Ատենօք ինձի բարեկամ էին անոնք:

Բայց անիկա իր խօսքերուն խորունկ իմաստը

Հասոկցաւ. չպատասխանեց: Ա՛խ, այնքա՞ն խորունկ իմաստ մը ունէին անոնք:

— Այլեւս ոչ մէկ բան կը ճանչնամ այսաեղ: Ոչ իսկ անտառը, այնքան կարուած է անիկաւ:

Վիքթորիայի դէմքը պահիկ մը կը կծկուի:

— Ուրեմն պիտի չկրնա՞ք այլեւս բանաստեղծութիւններ գրել այսաեղ, բաւ ան: Եթէ հատ մը դրէի՞ք ինծի համար: Ի՞նչ կ'ըսեմ, սակայն,— այնքան ալ չեմ սպասեր...

Անիկա գետինը կը նայէր, անխօս ու զայրացած: Կը ծաղրէր զինքը, շատ ազնուօրէն, գոռոզ խօսքեր կ'ըսէր իրեն, անոնց արդիւնքը զիտելով իր վրայ: Ներողութիւն. իր ժամանակը թուղթ մրուածով չէ որ անցուցած է միայն. կարդացած է նաեւ, ուրիշներէն շատ աւելի:

— Կը տեսնուինք դարձեալ. ցանութիւն:

Գլխարկը հանեց և բան մը չըսաւ: Եթէ միայն գիտնար անիկա թէ բոլոր բանաստեղծութիւնները գրած էր իրեն համար, իրեն համար միայն. նոյնիսկ դիշերուան վրայ գրած բանաստեղծութիւնը և այն որ հողերու ողիին վրայ գրած էր: Անիկա այդ բանը երբեք պիտի չգիտնայ:

Կիրակի, Տիթլէֆ եկաւ զինքը կղզի տանելու, և նորէն թի քաշել պիտի տան ինծի», խորհեցաւ ճամբան: Քարափին վրայ, կիրակիի քանի մը անգործներ կը սլքաային: Ասկէ զատ, ամէն ինչ հանդարտ էր և տաք արեւ մը կը փայլէր երկինքին մէջ: Յանկարծ, երաժշտութեան աղմուկ մը բարձրացաւ, կարծես ջուրին մէջէն: Թղթաար շոգենաւն էր որ կղզեակներուն մէջէն կը հասնէր: Լայն շրջա-

նակ մը գծելով ջուրին վրայ, անիկա եկաւ կտնգուաւ քարափին քով: Նաւուն մէջ նուագախումբ մը կար:

Եսհաննէս մակոյկը քովեց և թիակները ձեռքառաւ: Արակարդ քաղցութեան մը զգայնութիւնով կ'օրօրուէր. այս պայծառ օրուան շքեզութիւնն ու շոգենաւին երաժշտութիւնը ծաղիկներէ և ոսկի թեւլերէ քոյ մը կը հիւսէին աչքերուն դէմ:

Ինչո՞ւ Տիթլէֆ չէր հետեւեր իրեն: Քարափին վրայ անշարժ կեցած, ճամբորդներն ու նաւը կը դիտէր ան, ու կարծես բնու չէր իւրհեր երթալւ: Եսհաննէս խորհեցւ: «Թիակները բռնած այսաեղ չեմ կենար ես. զուրս կլիմայ: Եւ ցամաք գործաւ:

Այն ատեն, յանկարծ, աչքերուն առջեւէն ճերմակ բան մը անցաւ զոր հազիւ նշմարեց, և ճողփիւն մը լսեց: Շոգենաւէն և քարափին յուստհաա ճիչ մը կը բարձրանայ, բազմաթիւ բերաններէ: Աչքեր ու բազմաթիւ ձեռքեր ցոյց կուտան այն աեղը ուր ճերմակ բանը անկետացեր էր: Երաժշտութիւնը ընդհատուած էր:

Մէկ վայրկեանի մէջ այնաեղ էր Եսհաննէս Բնազդորէն շարժեցւ ան, ոսոնց մասելու, առանց վարանելու: Զլսեց մայրը որ վերէն կ'զղաղակէր՝ «Աղջի՛կս, աղջի՛կս»: Ոչ ոք տեսւ այլեւս: Նաւակէն նետուեցաւ պարզապէս և սուզուեցաւ:

Վայրկեան մը աներեւոյթ եղաւ ան. պահ մը ջուրը կը պղպջաբ այնաեղ ուր նետուած էր անիկաւ, և հաօկետեցաւ որ կ'աշխատէր:

Նաւուն վրայ, ոզք ու կծերը կը շարունակաւէին:

Զուրին երեսը ելու ան, բաւեկան հեռուն,

քանի մը գրկաչափ անդին արկածին պատահած աեղէն։ Պուացին իրեն, ջղայնոտ ու զայրագին շարժումներով ուղղութիւնը ցրյց տօւին։ «Ո՛չ, այսակդ է, այս կողմէն»։

Կրկին սուզուեցաւ։

Սպասումը եղերական էր։ Նաւուն կամրջակին վրայ, մարդ մը և եին մը ձեռքերնին կը գալարէին, անդադար ճշալով։

Ուրիշ մարդ մը նետուեցաւ շոգենաւէն։ Երկրորդ նաւապեան էր որ, թիկնոցն ու կօշիկները հանելէ վերջ, ազատման գործին կը մասնակցէր։ Կատարեալ ճշութեամբ մխրճեցաւ հոն ուր փոքրիկ աղջիկը ինկեր էր, և բոլորն ու իրենց յայսը դրին անոր վրայ։

Զուրին երեսը յանկարծ տեսնուեցաւ եռաննէսին գլուխը։ Ասածուընէ աւելի հեռուն էր հիմա, քանի մը գրկաչափ աւելի անդին։ Գլխարկը կորսընցուցած էր, և արեւին առկ իր գլուխը կը փոյլէր փոքի մը գլուխին պէս։ Անախօսնելի բանի մը հետ կը կուտէր կարծես։ մէկ ձեռքով կը լողար դժուարութեամբ։ Յետոյ, խոչոր ծրար մը տառւ ականերուն մէջ...։ Զօհն էր։ Անակնկալ ուրախութեան բացագանչութիւններ թնդացին շոգենուին ու քարափին վրայ։ Երկրորդ նաւապեախն գլուխը, ջուրէն դուրս ելլելով, այս նոր ծափահարութիւններուն կողմը գարձաւ։

Վերջապէս, եռաննէս հասաւ իր մակոյկին որ հոսանքէն քշուած էր։ Աղջնոկը մէջը գրաւ ու ինքն ալ մասւ։ Տեսնուեցաւ որ փոքրիկին վրայ ծանցաւ ան և հագուստները պատահեց։ յետոյ, թիւկները տանելով, բոլոր ուժով թիւվարեց դէպի շոգենաւը։

Նրբ զոհը հոն հանեցին, ամէն կողմէ ծափակարութիւններ թնդացին։

— Ուրկէ՞ խելք ըրիր այդքան հեռուն փնտուցւ, հարցուցին իրեն։

Ան պատասխանեց։

— Յատակը կը ճանչնամ։ Յետոյ, հոսանք կոյ։ գիտէի։

Պարոն մը բաղմութիւնը ճեղքնց մինչեւ նաւուն եղերքը։ մեսելի պէս տժոցյն է ան, արցունքի կաթիւններ կախուած են թարթիչներէն։ բոնի ժպիտով մը կը գոչէ վար ձաելով։

— Վե՛ր եկէք վայրկեան մը։ Կ'օւզէի շնորհակալութիւն յայտնել ձեզի։ Այնքան երախտապարանք ձեզի։ Մէ՛կ վայրկեան մը միայն։

Եւ մարդը աճապարանքով կը հեռանայ դարձեալ։ Նաւուն եղերքը աեղ մը բացին։ եռաննէս վեր ելաւ։

Երկար չմնաց, անունն ու հասցէն առւաւ։ Կին մը համբուրած էր այս ջրաթաթաւ երիտասարդը։ տժոցյն և խօժոռ պարոնը ժամացոյց մը սահեցուցած էր անոր ձեռքին մէջ։ Եռաննէս խցիկ մը մտաւ ուր երկու մարդիկ կը ջանային ծովամոյն ողջիկը սթափեցնելու։ «Խելքը գլուխը կուգայ, ըսին անոնք, սիրաը կը զարնէ տհա»։ Նայեցաւ աղջկան որ պահած էր կարճ շրջազգեստով։ հագուստը բոլորովին պատառւած էր կանակին վրայ։ Յետոյ, մէկը գլխարկ մը դրաւ իր գլուխը և գուրս հանեցին։

Լաւ չէր գիտեր թէ ինչպէս ցամաք ելու և մտակոյկը եղերք քաշեց։ Լսեց որ կեցցէնները կը գուտային զեռ և նուագախումբը զւարթօրէն կը նուագէր, երբ շոգենաւը հեռացաւ մուխի տմպի մը մէջ։ Հեշ-

առաջի զուարթութեան սարսուռ մը կ'անցնէր իր բուլը էութեան մէջէն. կը ժպաէր. շրթունքները շարժելով:

— Ուրեմն, պառյա չպիտի ընենք այսօր, ըստ Տիթէփ, դժգոհութեամբ:

Վիքթորիա հօն էր, մօտեցաւ.

— Բայց, իե՞նդ ես դուն, բուռ անմիջապէս Պէտք է որ առն երթայ ան, հագուստաները փախելու:

Ա՛խ, ինչ դէ՛պք, իր առանըիններորդ առիքին մէջ:

Եսկաննէս հեռացաւ մեծ քայլերով: Ականջներուն մէջ երաժշաւութեան ու խանդվառ ծափահաւութիւններուն արձագանգը դեռ կը հնչէր: Զօրաւոր յօւղում մը զինքը առաջ կը քշէր միշտ: Տունէն անցնելով, բանեց անաւոփ ճամբան որ դէպի քարահանքը կը բարձրանար: Արեւոտ անկիւն մը փնտուց այնտեղ: Շոգիի ամպ մը կ'ելլէր իր զգեստաներէն Յնծութենէն չէո կրնար հանդարա նստիլ, հոս ու հոն կը թափասէր: Ինչքա՞ն զեղուն էր երջանկութեամբ: Իր ամբողջ էւթիւնը կործես կը հալէր երախտագիտութենէն. ծունկի եկաւ. Ներկայ էր անիկա, լսած էր կեցցէները: «Գացէք փոխուեցէք» ըստ էր:

Նստաւ, և ուրախութենէն քանի մը անգամ ինդաց: Բայց այս, անիկա տեսուծ էր իր գործը, այն դիւցազնական գործը. իրեն նայած էր հպուտութեամբ երը կը վերադառնար ծովամոյնը բանու ականներուն մէջ: Վիքթորիա, Վիքթորիա, Ա՛խ, եթէ գիտնար թէ ինչպէս իրե՞ն կը պատկանէր, անպատմլիօրէն, իր կեանքի բոլոր վայրկեաններուն:

Պատրաստ էր իր ծառան ըլլուրու, իր գերին, ուսերովը աւկելու իր ճամբան, իր երկու պղտիկ կօչիկները համբուրելու: Պատրաստ էր իր կառքին լծուելու, փայտ զնելու իր վառարանին մէջ՝ ցուրտ օգեւուն, ոսկիէ փայտ պիտի զնէր հօն, Վիքթորիա:

Դլուիը գործուց, բայց մէկը չտեսաւ: Մինակ էր: Եւ թանկագին ժամացուցը թիթ-թաք կ'ընէր իր ափին մէջ, կը բանէր:

Շնորհակալութիւն, ո՛հ, շնորհակալութիւն այս աղօւոր օրուան համար: Զեռքովը փայփայեց կախուած ճիւղերն ու քարերուն մամուռները: Վիքտորիան չէր ժպտու իրեն.— Թո՛ղ ըլլայ. ատանկ սովորութիւն չունէր անիկա, այդ էր պատճառը: Թեթեւ կարմրութիւն մը անոր այտերը կը փայտ լեցնէր: Պատի ընդունէ՞ր արդեօք իր ժամացուցը, եթէ իրեն նուիրած ըլլար:

Արեւը կը խոնարհէր, ջերմութիւնը ակարացած էր: Զգաց որ թրջուած էր: Սկսաւ դէպի առն վազել:

Դզեակին մէջ հանդէս կար: Հրաւիրեալները եկած էին քաղաքէն. ամառնօյին հանդէս մը՝ պարերով ու նուազներով: Դրօշակը շբաթ մը ամբողջ զիշեր ցերեկ ծածանեցաւ աշտարակին վրայ:

Խօտը քաղելու տաենն էր. բայց, ձիերը զուարձասէր հրաւիրեալներուն յատկաբուած ըլլալուն, կարուած խօտը կը սպասէր: Դեռ ընդարձակ մարգագետիններ կային որ չէին հճ ձուած. գործաւորները իրը կառապան և մակուկավար կը գործածուէին, ու խոտը իր տնդին մէջ կը չորնար:

Իսկ երածշատութիւնը միշտ կը շարունակուէր զեղին դահիճին մէջ...

Ծերաւնի ջաղացպանը ջաղացքը կեցուց և դուռը
բանալիով փակեց այդ օրերուն։ Գիշերները պայծառ
էին ու առք, և երիտասարդներն ու կրնային շատ
քմահաճոյքներ ունենալ։ Ատենօք այնքան փորձանք-
ներ եկած էր զլսուն, երբ քաղաքացիները խումբե-
րով կուգային զուարձանալու իր Յորենի պարկերուն
հետ։ Սենեկապետը, օր մը իր հարուստի ծեռքով
մըջնանոց մը չէ՞ր բերած ջաղացքը, ատշտի մը մէջ
դրած։ Հիմո, սենեկապետը հասուն տարիքի մէջ
էր, բայց իր տղան, Օթթոն, դղետկ կուզար և կը
զուարձանար ատրօրինակ խողերով։ Շատ բան կա-
րելի էր յուսուլ անկէ……

Դրփիւններ և քրքիջներ թնդացին անտառին
մէջ, երիտասարդներ էին որսնք, զղեակի կայտուն
ձիերուն վրայ թառած, անտառին մէջ կը զուարձա-
նային, Զիաւորները ջաղացպանին տունին առջեւ
հասան։ Իրենց խարազանին կօթերով դուռը ծեծեցին
և ուզեցին որ ներս մանեն։ Դուռը շատ ցած էր,
բայց և այնպէս կ'ուզէին ձիերով ներս մանել։

— Բարի լոյս, բարի լոյս, կը պոռային։ Այցե-
լութեան եկած ենք ծեզի։

Ջաղացպանը խոնարհութեամբ ժպտեցաւ ի պա-
տասխան այս քմահաճոյքին։

Եետոյ, երիտասարդները վոր ցատկեցին, ձիերը
կոպեցին և ջաղացքը բանեցուցին։

— Քարերը պարո՞պը կը դառնան, պոռաց ջա-
ղացպանը։ Ջաղացքը պիտի տւերէք։

Ոչ ոք լսեց, այնքան իլացուցիչ էր ազմուկը։

Քարահանքին կողմը դառնալով, ջաղացպանը իր
բոլոր ուժովքը կանչեց։

— Եսհաննէս։

Եսհաննէս վազեց։

— Պարապ ջաղացքը բացին, զոչեց հայրը, երի-
տասարդները մատնանիշ ընելով։

Եսհաննէս դանդաղօրէն դէպի խումբը առաջա-
ցաւ։ Գոյնը նետած էր, քունքի երակները ուսած
էին։ Ճանչցաւ Օթթոն, սենեկապետին ողոն որ
զինուորակոն վարժարանի համազգեստը հագած էր։
Բւրիշ երկու երիտասարդներ ալ կային։ Անոնցմէ
մէկը ժպտելով զլխու շարժում մը ըրաւ, խնդիրը
կարգազրիւ յօյսով։

Եսհաննէս, առանց ձայն մը հանելու, առանց
վարաննելու, ուղղակի Օթթոյի կօզմը գնաց։ Նոյն
վայրկեանին, երկու ձիւուր կիներ դուրս ելու ան-
տառին, իրարու ետեւէ։ Մէկը Վիքթորիան էր, կա-
նաչ հագուստով, զղեակին սպիտակ նժոյդին վրայ
հեծած։ Թամբին վրայէն անոնց երկուքին նայեցաւ
անիկա, հարցական ակնարկով մը։

Այն տահն, Եսհաննէս իր ուղղութիւնը փոխեց,
շեղեցաւ, թումբին քով գնաց և ջուրին անցըը գո-
ցեց։ ողմուկը հետզետէ նուազեցաւ, ջաղացքը կոնդ
առաւ։

Օթթօ պոռաց։

— Բայց ո՞չ, թող որ դառնայ։ Ինչո՞ւ այդպէս
ըրիր։ ձգէ որ ջաղացքը դառնայ կ'ըսեմ քեզի։

— Դո՞ւն էիր ջաղացքը բանեցնողը, հարցուց
Վիքթորիա։

— Այս, պատասխանեց ան խնդալով։ Ինչո՞ւ կը
կեցնէ, ինչո՞ւ պիտի չըսնին։

— Որովհետեւ պարապ են, պատասխանեց Ես-
հաննէս շնչոսպա, անոր նայելով։ Քարերը պարտպ
կը դառնային, կը հասկնա՞ք։

— Կ'իշանտօս, պարապ էին, կրկնեց վիքթորիա: — Ինչէ՞ն գիտնոմ ես, պատասխանեց Օթթօ, խնդալով: Ինչո՞ւ պարապ մնացեր են, ցորեն չի կա՞յ ներսը:

— Հեծնե՞նք, միջմտեց իր ընկերներէն մէկը, վերջացնելու համար:

Զիերուն վրայ նեռուեցան: Մեկնելէ առաջ, անօնցմէ մէկը ներողութիւն խնդրեց Եսհաննէսէն:

Վիքթորիա ետեւը մնց: Թիչ մը առաջանալէ վերջ, սանձը դորձուց ու ետ եկաւ:

— Կը խնդրեմ որ հօրերնէդ ներողութիւն խընդուք մեր կողմէն, ըստ:

— Աւելի պաշտօն պիտի ըլլար որ պարոն զինուորական ուսանողը ինքը անձամբ խնդրէր, պատասխանեց Եսհաննէս:

— Այս, այդպէս է, բայց վերջապէս...: Հազրանասկ բաներ ունի գլխուն մէջ...: Որքոն տեսնէ որ ձեզ չեմ տեսեր, Եսհաննէս...:

Անիկա ոչքերը վեր բարձրացուց ու ականչ դրաւ, կարծելով թէ սխոլ լուծ էր: Մոոցած էր ուրեմն կիրակին, իր փառքի օրը:

— Ձեզ քարափին վրայ տեսայ, կիրակի, պատասխանեց:

— Ա՛, այս, իրաւ, ըստ ան իօկոյն: Ի՞նչ բախտաւորութիւն որ կրցիք երկրորդ նաւապետին օդուել, աղջիկը սպասելու համար: Գտաք զայն, առնակ չէ՞:

Կարուկ ու պաղ շեշտվ մը պատասխանեց անիկա:

— Այս', գտանք:

— Կամ թէ, շարունակեց ան նոր գաղտփոր մը

ունենութեաւ պէս, թէ միայն զուք էիք որ...: Ինչ որ է: Կը խնդրեմ որ ներողութիւն խնդրէք ձեր հօր. մէն: Մնաք բարով:

Գուխը ծռեց ժպանով, սանձը քաշեց և ձին վազուց:

Երբ Վիքթորիա աչքէ հեռացաւ, Եսհաննէս անօր հետեւեցաւ վրդովուած: Անտասին մէջ առանձին գտաւ զայն, որ ոտքի կեցած ու ծոսի մը կոթնած կը հեծկլատը:

Զիէն ինկա՞ծ էր. վիրաւորուած էր արդեօք:

Անոր մօտեցաւ ու հորցուց:

— Արկա՞ծ մը պատահեցաւ ձեզի:

Վիքթորիա քոյլ մը մօտեցաւ անոր, բազուկները տարածած ու բացավառ սչքերով: Յետոյ, կեցաւ յանկարծ, թեւերը վար ձգեց ու պատահանեց.

— Ոչ, բան մը չէ եղած: Վոր իջայ թողլով որ նժոյզը անօնցմէ առաջ անցնի...: Այդպէս մի նայիք ինձի, Եսհաննէս: Հոն, ջրակայքին քով ինձի կը նայէիք. ի՞նչ կ'ուզէք ինձմէ:

Անիկա դժուարութեամբ թօթովեց.

— Ինչ կ'ուզեմ, չեմ հատկնար...

— Որքա՞ն գորաւոր էք, ըստ, յանկարծ ձեռքը անոր ձեռքին վրայ դնելով: Որքա՞ն ուժեղ է ձեռքերնիդ: Ու յետոյ այնքան թուխ էք զուք, կաղինի գոյնով...

Եսհաննէս շարժում մը ըրաւ, ուզեց բռնել անոր ձեռքը: Այն տեսն, անիկա իր շրջազգեսար հաւաքելով ըստ:

— Ոչ, բան մը չէ պատահած: Ուզեցի միայն քալելով վերադառնուլ: Մնաք բարով:

Գ.

Եռհաննէս քաղաք վերտպարձու։ Օրեր, տարիսներ անցան, երկար ու զործօն ժամանակ մը, աշխատութեան, երազներու և ուսումնասիրութեան օրեր։ Իր ճամբան շինած էր ան, յաջողած էր բանաստեղծութիւն մը գրել եսթէրի վրայ, «Յուղայի աղջկան՝ որ թագուէի եղաւ Պարսիկներուն», գործ մը որ պատգրուեցաւ և վճարուեցաւ։ Ուրիշ բանաստեղծութիւն մը, «Սիրոյ Լարիւրինդոսը», Վէնթ վանականին կողմէ պատմուած, իր անունը հաչակեց։

Այս, ի՞նչ էր սէրը։ Ծով մը որ կը մրմնջէ վարդերուն մէջ...։ Օ՛, ոչ, զեզին փուփորափայլութիւն մը որ արիւնին մէջէն կ'անցնի։ Սէրը ջերմիկ երաժշաութիւն մըն էր, կտխարդութիւն մը, որ բարտիսել կուտայ նոյնիսկ ծերունիներու սիրուերուն։ Անիկա նման էր մարգարտածաղիկին որ լայնաբաժակ կը բացուի գիշերը հասնելուն, և նման հարսնուկին՝ զօր թեթեւ հով մը կը փոկէ և որ կը մեռնի իրեն հպին։

Այսպէս էր սէրը։

Անիկա կը քանդէ մարգը, կը բարձրացնէ՝ կրկն կործանելու համար։ Այսօր զիս կ'ոգեւորէ, վաղը քեզ, յաջորդ գիշերն ու ուրիշ մը. այնքան յեղյեղուկ է անիկա։ Բայց անիկա կրնայ նուև այրել մշտավարոցի մը պէս, մինչեւ գերագոյն վայրկեանը. այնքան յաւիտենական է ան։ Ի՞նչ է, ուրիմն, սէրը։

Օ՛, սէրը ամառային գիշեր մըն է, աստեղազարդ երկինքով և խնկաւէա գետինով։ Ինչո՞ւ, սակայն, պատճառ կ'ըլլայ ան որ պարմանիները հետե-

ւին ծածուկ արահետներու, և ինչո՞ւ իր ոտքի մասներուն վրայ կը բարձրացնէ ծերունին իր մենաւոր սենեակին մէջ։ Ա՛հ, սէրը մարդոց սիրուը կը վերածէ սունկի գաշտերու, հարուսա ու անպատկառ պարտէզի մը ուր սունկեր կը բուօնին խորեղդաւոր ու լրբենի։

Պատճու չըլլա՞ր որ վանսկանը գիշերը սպրդի փակ պարտէզներու մէջ, ոչքերը յառած քնացող կիներու պատուհաններուն։ Մուգնուութեամբ չի՞ լցներ մենաստանին կոյօր, ու չի՞ յիմարցներ իշխանուէին։ Անիկա մինչեւ սալայտակը կը խոնարհեցնէ թագաւորին զլուխը, որպէս զի անոր մոզերը զետինը աւլեն։ մինչդեռ ինքը անպատկառ խօօքեր կը մրմնջէ, ու կը քրքջայ լեզու հանելով։

Այսպէս է ահա, սէրը։

Ո՛չ, ո՛չ, անիկա գեռ բոլորովին ուրի՛շ բան ուէ, աշխարհի վրայ ոչ մէկ բանի կը նմանի ան։ Երկիր իջած է ան գորնան գիշեր մը, երբ պարմանի մը երկու չչքեր է աեսած, երկու չչքեր։ Պարմանին անոնց նայած է, անոնց մէջ միբռնելով իր ոչքերը։ Բնրան մը համբուրած է ան, և սրաին մէջ խաչածեւող երկու ճռուգայթներ՝ արեւ մը եղած են, ասազ մը զէմ շողարձակ, երկու բազուկներու մէջ ինչ կած է ան, և այլեւս ոչինչ աեսած ու լոսած է բաշնդուկ աշխարհի մէջ։

Սէրը Աստածոյ առաջին խօօցն է, առաջին գաղափարը, որ անցեր է անոր ուղեղին մէջէն։ Երբ անիկա ըստաւ. «Եղիսի՛ լոյս», սէրը ծնաւ։ Եւ ինչ որ սակածած է ան, բարի է ու ոչ մէկ բան պիտի ուղեր փոփել։ Ու սէրը եղաւ աշխարհի սկիզբը, աշխարհի սէրը։

Ու բոլոր այս ճամբաները յնցուն են ծաղիկներով
ու արիւնով, ծաղիկներով ու արիւնով:

Սեպահմբերի օր մը:

Այս քաշուած փողոցը իր սովորական ճեմելա-
վայրն էր. իր սենեակին պէս կը ճեմէր այնաեղ,
որովհետեւ ոչ ոքի կը հանդիպէր: Մայթը եղերոց
պարաէզին ծառերը կորմիր ու զեղին տերեւներ ու-
նէին:

Ինչո՞ւ այսաեղ կը պատէր Վիքթորիան: Ինչպէ՞ս
եղած է որ զինքը այս կողմերն է բերեր իր ճամ-
բան: Զէր սխալեր, նոյն ինքն էր. թերեւս նաեւ
ան էր որ երէկ իրկուն կ'անցնէր անկէ, երբ ինք
դուրսը կը գիտէր իր պատուհանէն:

Սիրար ուժգին տրոփեց: Գիտէր թէ Վիքթորիա
քաղաքը կը գտնուէր, լսած էր: Բայց անիկա կը
յածոխէր այն վայրերը ուր ջտպացպանին աղան չէր
երթար բնաւ: Նոյնպէս Տիթէֆն ալ չէր տեսներ
ինք:

Ճիգ մը ընելով, անոր առջեւ գնաց: Զէ՞ր ճանչ-
նար զինքը: Լուրջ ու մասխոն եր քալէր անիկա,
խրոխառար, գլուխը բորձր բանած:

Բարեւեց:

— Բարի լոյս, պատախանեց ան, շամ կա-
մացուկ:

Կենալու ձեւ չրուաւ անիկա, ու Եռաննէս ան-
ցաւ, անխօսուկ: Զգաց որ սրունքները չէին հապա-
սակեր իրեն: Փոքրիկ փողոցին ծայրը, կէս շրջան
մը ըըտաւ, ինչպէս իր սովորութիւնն էր: «Աչքերո
գեանին պիտի գամեմ ու պիտի չբարձրացնեմ բնաւ»,
խորհեցաւ: Տաօը քայլ սռաջանալէ զերջ միայն
գլուխը վերցուց:

Վիքթորիա կանգ տռած էր ցուցափեղի մը քով:
Պէ՞սք էր որ սմանզուկի պէս քովի փողոցը փախ-
չէր: Ինչո՞ւ կեցեր էր այդ աեղ: Ծուցամեղկը խեղ-
ճուկ բան մըն էր, կրպակի մը պղտիկ ցուցագրոււ-
թիւնը ուր կը նշարուէին վարդագոյն օնառներու
խաչաձեւ շարք մը, գաւաթի մը մէջ լեցուած ձաւարու
ծախու հանուած հին նամակողորշմներ:

Ճամբան դասնոլէ տռաջ առօը քոյլ ու առաջա-
նա՞ր արդեօք:

Այս ատեն Վիքթորիա իրեն նայեցաւ և խկոյն
իր կողմը եկաւ, որտղ քայլերով յանդուզն որոշում
մը տռածի պէս: Զգայնուած ժպիտով մը ըսաւ, սաանց
զժութերութեան.

— Բարի լոյս: Ի՞նչ ազուոր հանգիպում,

Տէր Աւառուս'ծ, սիրալ ո՛րքան ուժգին կը զար-
նէր. չէր զարնէր ան, կը թրթռա՛ր: Ուզեց բաներ
մը ըսել, բայց չյալողեցաւ. ըթունքները շարժեցան
միայն: Անուշառութեան մը ձաւալեցաւ Վիքթո-
րիայի հագուստներէն, անոր զեղին շրջազգեսաէն,
ու թերեւս ոլ բերանէն էր: Այդ պահուն, անոր
գիտգիծները չըմբռնեց. բայց ճանչցաւ անոր ուսե-
գիտգիծները չըմբռնեց. բայց ճանչցաւ անոր երկար ու նուրբ ձեռքը
ըսւն բարտկ գիծը, անոր երկար ու նուրբ ձեռքը
հազարուսի մը ունէր: Առաջին վայրկեանին ուշողրու-
թիւն չըրաւ. չխորհեցաւ և զժրախառնաւն ոչ մէկ
նախազգացում եւնեցաւ: Անոր ձեռքը զեղեցիկ էր,
որտակորդորէն գեղեցիկ:

— Շաբաթ մըն է որ քաղաքը կը զանուիմ, շա-
րունակեց ան, բայց ձեղ չտեսայ: Անգամ մը միայն,
փողոցին մէջ, մէկը ըսւ թէ դուք էիք անիկա:
Այնքան մեծցեր էք:

Եսկաննէս թօթովեց.

— Դիտէի որ այսաեղ էիք։ Երկար պիտի մնա՞ք։
— Ո՛, ոչ, քանի մը որ միտյն։ Ծուազ կը վերապառնամ։

— Ծնորհակալ եմ դիպուածին որ ձեր քայլերը
այս կողմերն է ուղղեր, թոյլ առլով որ բարեւ մը
ըսեմ ձեզի։

Պահիկ մը լուս մնացին։

— Ատկէ զատ, կարծեմ ճամբաս կորսնցուցիւ,
յորեց Վիքթորիա։ Սենեկապետին առւնը կը մնամ,
որ ճարէն պէտք է երթամ։

— Եթէ թոյլ կուտաք, ձեզի կրնամ ընկերանալ։
Սկսան քալել։

— Օթթոն առ՞ւնն է, հարցուց աննպատճ
կերպով։

Վիքթորիա կտրուկ կերպով պատասխաներ։

— Այս, առւնն է։

Քանի մը մորդիկ, դոշնակ մը շուկած դուրս
ելան խոշոր առւնէ մը և մայթը գոցեցին։ Վիքթու
րիա, գէտի ձախ քաշուելով, ամբողջ մարմնով սեղ-
մուեցաւ իր ընկերոջ։

— Ներզութիւն, ըսաւ։

Այս հպօւմէն, հեշտանքի սարսուռ մը ունեցաւ
անիկա. անոր չունչը իր գէմքը շոյած էր։

— Կը սեսնեմ որ մատանի մը դրոծ էք, ըսաւ
ժպանով, անտարբեր գէմքով մը։ Պէ՞աք է շնորհա-
ւորել ձեզ։

Ի՞չ պիտի ըսէր արդեօք։ Առանց երեսը նա-
յելու, չունչը բռնած, անոր պատասխանին պատեց։

— Հապա դո՞ւք. սատանի չունի՞ք դուք։ Ա՛,
ո՛չ։ Մէկը ըսած էր սոկոյն, թէ...։ Այս միջացին
այնքան ձեր վրայ կը խօսին թերթերւն մէջ։

— Գրած քանի մը բա՛տառեղծութիւններւն
համար։ Անարարակոյս դուք չէք կարգացած զանոնք։

— Ամբողջը գիրք մը չէ։ Կարծեմ...։

— Այս, փոքրիկ գիրք մըն ալ գրած եմ։

Վիքթորիա կը քալէր ուսանց շապելու, հակառակ
որ պէտք է սենեկապետին առւնը երթար։ Հրապա-
րակ մը հասնելուն, նստարանի մը վրայ նստաւ։
Եսկաննէս օտքի կեցաւ անոր քով։

Յանկարծ, ձեռքը անոր երկարեց ու ըսու։

— Դուք ալ նստեցէք։

Ու ձեռքը թող չտուռւ, մինչեւ որ իր քով
նստաւ անիկա։ Եսկաննէս փարձեց ուրախ և անարո-
բեր շեշտ մը տանել. Ժպտաց, աչքերը գետինը ձգած,
ու խորհելով. «Վայրկեանը պիտի գա՞ր արդեօք»։

— Ա՛, իրաւ, նշանուեր էք ու չէք ուզեր ինծի
ըսել։ Ինծի՝ որ ձեր դրացին էի այնան։

Վիքթորիա վարանեցաւ։

— Այդ մասին չխօսինք այսօր։

Եսկաննէս իսկոյն լրջացաւ և ցած ձայնով ըսաւ։

— Այս, կը հասկնամ։

Լուսթիւն։

— Բնականուբար, սկիզբէն գիտէի որ անօգուտ
էր... Այս, ես չպիտի ըլլայի որ...։ Ես որ ջաղաց-
պանի մը աղան եմ միտյն, և դուք...։ Բնականա-
բար, այդպէս է։ Ու չեմ հասկնար նաեւ թէ ինչպէս
այս վայրկեանին կը համարձակիմ այսակը մնալ, ձեր
քով, ու խօսիլ ձեզի...։ Պէտք է որ սոքի կենայի
ձեր առջեւ, կամ աւելի հեռուն, գետինը՝ ծունկի
վրայ։ Այս բանը միտյն պատշաճ պիտի ըլլար։ Բայց,
կարծես թէ ես...։ Ու այն բոլոր սարիները ուր

բացակայ եղայ ես, անոնք ու բանի մը համար են: Հիմա, պիտի ըստւի թէ շոտ առաջ կ'երթամ: Դիտեմ որ աղոյ մը չեմ այլեւս, և գիտեմ նաեւ որ գուք չէք կրնար բանաց նետել զիս, եթէ առիկա հածելի ըլլար ձեզի: Առ թէ ինչու կը համարձակիմ խօսիլ այսպէս: Մի բարկանառք: սակայն. պիտի լում:

— Ոչ, խօսեցէք: Խօսեցէք. ըստք ինչ ո՞վ կ'ուշ-
էք:

— Այսօք ինչ որ կ'ուզե՞մ: Ուբեմն ձեր մասս-
անին չի կընար որդիիկ զի՞:

— Ոչ, պատասխանեց ան, կոմագուկ։ Ոչ, մա-
տանիս չըքիեր ձեզ։

— Ինչպէս : Ուրեմն , ի՞նչ : Տէ՛ր Առաջած :

Առքի ելաւ իսկոյն և առաջ ծռեցաւ անոր դէմքը
քննելու համար։

— Ըստ կ'ու զեմ թէ նշանակութիւն մը չունի^o
այս մատանին :

— Նստեցէք, խնդրեմ:
Անրկա նստաւ դարձեալ,

— Ա՛խ, եթէ գիտնայիք թէ որքա՞ն կը խորհէի
ձեր վրայ: Աստուած իմ, ուրիշ պղափկ խորհուրդ
մը կա՞ր որախս մէջ: Բոլոր անոնց մէջ զոր կը աես-
նէի, բոլոր անոնցմէ զորս կը ճանչնայի. զուք
միտակն էիք աշխարհի մէջ: Կ'երթայի, ի՞նքնիրենս
կրկնելով անդադար: — Վիքթորիան է ամէնէն զե-
ղեցիկը, ամէնէն սքանչելին, ու ես կը ճանչնամ
զայն... Օրիորդ Վիքթորիան, կը խորհէի միշտ:
Նաև լու գիտէի թէ ամէնէն աւելի ես հեռու եմ
ձեզմէ. բայց գիտէի որ կ-ք դուք: Ա՛խ, այս պըզ-
տիկ բան մը չէր ասիկա ինձի համար. Գիտէի որ

զուք կ'սպրիք այնտեղ, ու թերեւս երբեմն կը պա-
ռահէր ձեզի որ լիշէիք... , 0՛հ, լու զիտեմ, իմ
վրայ չէիք խորհեր դուք։ Ամէն գիշեր, ասկայն, ա-
թոսիս վրայ նստած, ես կը խորհէի որ օր մը պիտի
լիշէիք վերջապէս։ Կը տեսնէք, օրիսրդ Վիքթորիս,
հարծես երկինքներ կը բացուէին ոչքերուս առջեւ։
Բանոսաեղծութիւններ կը գրէի ձեզի, ոոլոր ունե-
ցածովս ծաղիկներ կը գնէի ձեզի համար, սենեակս
կը առնէի զանոնք։ ու թշուարներու մէջ կը գնէի։
Յոլոր բանաստեղծութիւններս գրուած են ձեր լիշ-
տակին։ ուրիշ ներշնչումներով գրուածները քիչ են
և ոչ ոք զիտէ զանոնք։ Բայց զուք չէք կորդացած
անշուշտ հրտարակուածները...։ Մեծ զրքի մը
սկսած եմ հիմա...։ Ասուա՛ծ, որքան երթխասա-
պարտ եմ ձեզի։ գրուեցիք զի՞ս ամբողջութեամբ։
այդ է իմ բոլոր ուրախութիւնս։ Ամէն օր, և գի-
շերներն ու, կը տեսնեմ կամ կը լսեմ բաներ որոնք
ձեր ներկայութիւնը կ'արթնցնեն իմ մէջ...։ Զե-
զունին վրայ ձեր անունը գրած եմ ու պատկած անոր
կը նայիմ։ Սենեակս մշքրոզ սպասումնին չի տեսներ
զայն։ Հատ պղոփիկ գրած եմ, միտյն ինձի պահելու
համար։ Եւ կ'արթախանամ անկէ...։

Վեթորիա անդին գարձաւ, ըրջազգեստին ծուրը
վերցուց և թօւղթ մը հանեց:

— Անտառապիկ, բառ, խորուսզ շահաջանքով ու
որ կուրծքը ուսեցութ: Կարեցի ու պահեցի: Կրնամ
ըսել թէ ամէն իրկուն կը կարդամ զայն: Երբ
հայրիկը առաջին անգամ ինձի օրոյց տուաւ զայն,
պատուհանին քով գաթի տեսնելու համար: «Ո՞ւր է,
չեմ գաներ» ըսի, լրագիրը դարձնելով: Գտած էի,
ստիւայն, ու կը կարդայի ըրդէն: Ու այնքան եր-
ջանիկ էի:

Թուղթը իր բոյրը ունէր։ Բացաւ ու ցոյց տուռ
անոր առաջին բանստեղծութիւններէն մէկը։ Փոք-
րիկ քառեակ մը՝ «պիտակ» ժոյգի հեծւօրուհիննուիր։
ուած։ Մատղաշ սրափի մը միամիտ ու եանդուն խօս-
առվանութիւնն էր, անզուսպ յոյզեր՝ որ տողերէն կը
ցայտէին, հրավառ ստղերու պէս։

— Այո, ըստ ան։ ես գրեցի ասիկա, բաւական
առաջ։ Գիշեր մըն էր երբ բարտիներու աերեւները
պատուհանիս ողիւ կը սոսափէին։ Օ՛, իրա՞ւ,
կուրծքերնուդ վրա՞յ կը պահէք զայն։ Շնորհակալ
եմ որ պահեր էք

Զայնը մեղմ ու լուրջ շեշտ մը սոստ, երբ յուղ-
ուած, բացագանչեց։

— Դուք եկաք, ու ահա նստած էք իմ քով։
Զեր բազուկը կը զգոմ իմինիս դէմ, ջերմութիւն մը
կը ծորի ձեզմէ ու ինծի կը թափանցէ։ Քանի՛ անդամ-
ներ, սոսանձին, համակուտած եմ ձեր յիշառակօվ
Տունը ձեղ վերջին անգամ տեսնելուս, զեղեցիկ էիք.
բայց այսօր տւելի զեղեցիկ էք։ Ասոնք ձեր ոչքերն
են, ձեր յօնքերը, ձեր ժպիտը՝ ինչ գիտնամ, բայց
ահա բոլորը, բոլորը որ գուք էք։

Վիքթորիա կը ժպտէր տնօր նայելով, աչքերը
կիսուխուփ։

— Շնորհակալ եմ, ո՛հ, շնորհակալ եմ, ըստ ան։
— Ինծի շնորհակալ մի ըլլաք, Վիքթորիա։

Իր բովանդակ էութիւնը դէպի զայն կը ձգտէր,
անզուսպ ցանկութեամբ մը՝ յաներ ըսելու տնօր,
զեռ շատ բաներ. . . . Իր խրստովանութիւնները խեղ-
դուեցան լփոթ բայց գանչութիւններու մէջ։ Խելտ-
գարի պէտ եղած էր։

— Ա՛թ, Վիքթորիա՛, եթէ քիչ մը սիրէիք

զիս . . . Զեմ գիտեր, բայց ըսէ ինծի, եթէ նոյն իսկ
հակառակն ալ ըլլայ։ Լոէ՛, կ'աղաչեմ։ Ո՛հ, քեզի
պիտի խոստանայի մեծ բաներ ընել, գրեթէ չսուած
բաներ։ Զէ՞ք կաօկածիր թէ ինչ կրնայի ընել. եր-
բեմն, կ'երազեմ զայն և ահազին գործերու մէջ թաղ-
ուած կը զգամ զիս . . . Շատ անգամներ, բաժակը կը
յօրդի։ Գիշերներ կ'ըլլան որ, տեսիլներէ արբշիս, կը
ցատկրամ սենետակիս մէջ։ Քովի սենետակին մէջ
մարդ մը կը պասկի։ չի կրնար քննալ և պատը կը
զարնէ։ Ասուուն կտնօւիս, սենետակս կուգայ բարկո-
ցած։ Հոգս չեմ ըներ, սակայն, կը խնդամ վրան.
որովհետեւ այն ատեն այնքան խորհուծ կ'ըլլամ ձեր
վրայ որ ինծի կը թուի թէ նստած էք իմ քով։
Պատուհանը կ'երթամ ու կ'երգեմ։ Լուսնալ կը սկսի.
դուրսը, բարտիները կը սօսափեն սիւզին տակ։
«Գիշեր բարի», կ'ըսեմ որշալոյսին. ու ձեզի է
որ կ'ուղղեմ տօիկա։ «Հիմտ կը քննայ անիկա» կը
խորհիմ. «բարի գիշեր, թող Ասուուծ պահպանէ
զայն»։ Եետոյ կը պասկիմ։ Այսպէս, իրարու կը յա-
ջորդեն գիշերները։ Բայց երբեք այսքան զեղեցիկ
չէի կտրծած ձեզ. պիտի յիշեմ ձեզ այսպէս, — ինչ-
չէի կտրծած ձեզ. պիտի յիշեմ ձեզ այսպէս, — ինչ-
չէի սոր էք հիմտ, երբ մեկնած ըլլաք գուք։ կ'ուղեմ
որ ոչ մէկ բան մտնամ»

— Շուտով հօն չպիտի՞ զաք, ձեր առւնը։

— Ոչ, միջոցներ չունիմ։ Շիտակը, այս, պի-
տի գտմ։ Կ'ուղեմ մեկնիլ շուտով։ Միջոցներ չունիմ,
բայց ամէն բան պիտի ընեմ, ինչ որ կը փափաքիք
դուք Երբ պարտէզին մէջ շրջագայիք, իրիկուն.
ները երբ զուրս ելլէք երբեմն, թերեւս կարենամ
տեսնել ձեզ այն ատեն, ու թերեւս, կարենամ ձեզ
քորեւել, անանկ չէ։ Բայց, եթէ քիչ մը կը սիրէք

զիս, ըսէք...: Ա'հ, այս, առէք ինծի այս ուրախութիւնը...: Գիտէք, որմաւենի մը կայ որ մէկ անդամ միայն կը ծաղկի իր սմբող կեռնքին մէջ, բայց և այնպէս եօթանասւներորդ առրիթին կը հասնի ան. հնդկական արմաւենին: Հիմա, այդ ես եմ որ կը ծաղկիմ...: Այս, գրամ պիտի ճարեմ ու զիւղ պիտի երթամ: Պիտի իրակոնացնեմ ինչ որ գրած եմ, բոլորը՝ ինչ որ վերջացած է: Շուշով պիտի ծախեմ, վաղն իսկ, մեծ զիրք մը օրուն վրայ կ'աշխատիմ, և լաւ զին մը պիտի առն անոր: Աւրեմն, կ'ուզէք որ գամ:

— Այս:

— Շնորհակալ եմ, օ'հ, շնորհակալ եմ: Ներեսէք ինծի, եթէ շատ ոգեւորուած եմ յայսպ. այն քան լաւ է հաւասար արտակարգ կարելիութիւններուն: Կեռնքիս ամէնէն երջանիկ օրն է այսօր...

Դիխարկը հանեց ու քովը դրաւ:

Վիքթորիա գլուխը անդին դարձուց. աեսու որ կին մը կ'իջնէր փողոցէն, աւելի հեռուն՝ ուրիշ կին մը որ կօղով մը կը առնէր: Զեռքը ժամացոյցին առաւ, մասհօգուած:

— Գէ՞օք է որ մեկնիք արդէն, ըսաւ եռհանսէս: Բան մը ըսէք մեկնելէ առաջ, թողէք որ լսեմ ձեր...: Կը սիրեմ ձեզ ու կը խօսավոնիմ ասիկա: Ձեր պատասխանէն կախում ունի ինչ որ ես... Պատասխանեցէք, կ'ուզէք:

Վիքթորիա լուս մնաց:

Եռհանսէս գլուխը կախեց:

— Ոչ, մի՛ ըսէք, պաղատացաւ:

— Այսուղ պիտի չըսեմ, հոն, զիւզը պիտի ըսեմ, պատասխանեց Վիքթորիա:

Սկսան քայել:

— Կ'րօեն թէ պիտի ամուսնանոք այն աղջկոն հետ զոր ազատած էք. ի՞նչ է անունը:

— Քամիլա՝ րօել կ'ուզէք:

— Քամիլա Սէյէր, կ'ըսեն թէ պիտի ամսւսնանոք անոր հետ:

— Ա'հ, ինչո՞ւ կը հարցնէք ինծի ասիկա: Դեռ յատ փաքը է ան: Իրենց առնը եղած եմ յաճոխ, ձերինին պէս ղղեակ մը ունին, յատ մեծ ու ճոխ: Դեռ պզափկ աղջնակ մըն է անիկա:

— Տաօնքհինգ առեկան է, երբեմն հանգիպած եմ իրեն, ու շատ աղօւոր գտած եմ: Որքո՞ն սիրուն է:

— Անօր հետ պիտի չամուսնամ ես, ըսաւ եօնաննէս:

— Ա՛. իրա՞ւ:

Եօնաննէս անոր նայեցաւ, զէյքը կնձուած:

— Ինչո՞ւ, ուսկայն, այդ բնիրը կ'ըսէք ինծի: Ինչո՞ւ սիրիշ մը մասին կը խօսիք:

Վիքթորիա քայլերը փութացուց առանց պատասխանելու: Սենեկապետին տունին առջեւ, անոր ձեռքը բռնեց, մեծ բակին մէջ առրաւ զայն, ու սանցուզէն բարձրացուց:

— Ես պէտք չէ որ ներս մանեմ, ըսաւ եօնաննէս զօրմացած:

Վիքթորիա զանգակը քաշեց ու անոր կողմը դարձաւ: Կուրծքը ուժգին կ'ելեւէցէր:

— Կը սիրեմ ձեզ, ըսաւ: Կը հասկնա՞ք. ձեզ որ կը սիրեմ ես:

Աւ յանկարծ, քանի մը աստիճան վար իջեցնելով, գրկեց զայն ու համբուրեց: Բալոր մարմնով կը սարսար անոր կուրծքին վրայ:

— Ձե՛զ է որ կը սիրեմ ես, ըսաւ:

Վերը, գուսը բացուեցաւ: Անապարանքով բաժնուեցաւ անկէ և վեր բարձրացաւ, վազելով:

Դ.

Դիշերը կ'առաջանայ, երիխնքը կը սկսի ճերմկիլ.
Սեպտեմբերի կապառուուն ու սարսուուն առաւօտ մը:

Հովը մեղմիկ կը շնչէ պարտէզի բարտիներուն
մէջ: Պատուհան մը կը բացուի և մարդ մը դուրս կը
կտիսուի բան մը երգելով: Շապիկով է, կը նայի
ամբողջ աշխարհին. կը նայի երիտասարդ մերկ խե-
լովարի մը պէս որ, այս գիշեր, թունաւորուած է
երջանկութեամբ:

Իսկոյն ներս կը քաշուի պատուհանէն, դուն
կողմը կը նայի: Մէկը դուռը կը զարնէ. «Մ-է՞ք»,
կը պոռայ: Մարդ մը կ'երեւայ:

— Բարի լոյս, կ'ըսէ իր այցելուին:

Բուտկան տարիքոտ մէկն է այս վերջինը: Տժդու-
նած է և խիստ զայրացած. լամբար մը բանած
է, որովհետեւ չէ լուսցած դեռ:

— Անգամ մըն ալ կը խնդրեմ, պարոն Մոլէր,
պարոն Եսհաննէս Մոլլէր. ըսէք, ըլլալի՞ք բան է
ասիկա, կը թոթովէ մարզը, յայնապէս վրդովօւած:

— Ոչ, կը պատասխանէ Եսհաննէս, իրաւունք
ունիք: Բան մը գրեցի, ու շատ դիւրին եկաւ ինձի
ասիկա. ահա, աեսէք բոլոր գրաններս: Ներշնչուած
էի այս գիշեր: Հիմտ, լմնցուցի արդէն. պատասխանը
բացի ու երգեցի:

— Սաստիկ կը պոռայիք, ըստ մարդը: Կեռն-
քիս մէջ այսօքան ուժով երգել չեմ լսոծ, կը հաս-
կնա՞ք: Ու դեռ կէս գիշերուան մէջ ենք...:

Եսհաննէս թերթերը խառնեց սեղանին վրայ
և, սփով թօւղթ վերցնելով, գոչեց.

— Նայեցէ՞ք: Զեզի կ'ըսեմ թէ երբեք այսօքան
ներշնչուած չեմ եղած: Կայծակի մը պէս էր: Անգամ
մը, աեստ եմ կայծակի մը, որ հեռազբոթելին վրա-
յէն կը սողար. կրակէ հոսանք մըն էր կործես:
Ճիշդ այդպէս բան մըն էր որ այս գիշեր հոսեցաւ
իմ մէջ: Ի՞նչ ընէի: Կը խորհիմ որ չպիտի բարկանու-
յիք ինձի երբ գիտնայիք: Այնտեղ նստած, կը լսէ՞ք,
կը գրէի առանց շարժելու: Զեզ կը խորհէի ու տեղէս
ցէի շարժեր: Մէկ ալ վայրկեան մը կը հասնի ուր չեմ
խորհիր այլեւս. կործես պիտի պայթէի: Թերեւս
այդ վայրկեանին է որ սովի ելած եմ. թերեւս ան-
գամ մըն ալ սովի ելայ գիշերուայ միջոցին, և սենետո-
կին մէջ ձեմեցի ամէն ուղղութեամբ: Այնքան եր
շոնիկ էի:

— Ասիկա այնքան մեծ բան մը չէ գիշերուան
մէջ, ըստ դաժան մարդը: Բացարձակապէս ներելի
չէ, սակայն, պատուհանը բանուլ այս ժամաւն ու
այդպէս պառաջալ:

— Ե՞ւ, այս՝ ներելի չէ: Բայց չէ՞ որ ձեզի բա-
ցարեցի: Մտիկ ըրէք. աննման գիշեր մը անցուցած
եմ: Երէկ, բան մը պատահեցաւ ինձի. փողոցէն
կ'անցնիմ ու ահա կը հանդիպիմ իմ երջանկու-
թեանս... Ա՛յս, մտիկ ըրէք... Ես հանդիպեցայ իմ
ասողիս ու երջանկութեանս: Կ'իմանա՞ք... Յետոյ,
զիս կը համբուրէ անիկա: Անոր բերանը այնքան
կարմիր էր. ու ես կը սիրեմ զայն, կը համբուրէ
զիս... Ես կը գինովնամ: Պատահա՞ծ է որ ձեր շըր-
թունքները այնքան դոզզան որ չկարենաք խօսիլ:
Ես չի կրնար խօսիլ, սիրաս կը ննցէր ամբողջ մար-
մինս: Տուն վազեցի ու քնացայ. այս աթոռին վրայ
նստած, կը քնանայի: Երբ իրկուն եղաւ, արթնցայ:

Հոգիս կ'օքօքուէր երանութեամբ, սկսայ զրել: Ի՞նչ դրեցի. ահա՛: Գրտւուած էի ասրօրինակ ու հոյուկապ զաղափարներով, երկինքները բացուած էին, ամբան առջ որ մըն էր կարծես հոգիս համար... Հրեշտակ մը գինի կը լեցնէր ինձի, իմեցի, շատ թունդ էր գինին, ու եօնուաէ բաժակէ մը կը խմէի: Ժամերուն հնչիւնը կ'իմանայի՞. կը տեսնէի՞ լաւրարին մարիլը: Աստուած տար որ կարենայիք հասկընուլ: Ամէն բան վերապրեցայ. փողոց վերադարձ իմ սիրտկանիս հետ ու բոլորը ետենին կը դաշնային զայն տեսնելով...: Պարտէզ մատնք մենք, թագւորին հանդիպեցանք, մինչեւ զետին խոնորհելով բարեւեցի ու թագաւորը ետին դորձու զայն տեսնելուն, իմ սիրտկանս տեսնելուն. այնքան մեծ է ան ու գեղեցիկ: Կրկին անցանք մենք քաղաքէն. ու բոլոր զպրօցականները դարձան նայելու համար անոր, որպէսնեաւ անիկա երիտասարդ է ու պայծառ զեսա մըն է հագած է, կարմիր քարերով առանի մը առջեւ հասանք ու ներս մտանք: Սանգուդին վրայ անոր կ'ընկերանայի ես, և ուզեցի որ ծնրադրեմ իր առջեւ: Այն ատեն, բազուկներուն մէջ առու զիս ու համբոյր մը առուաւ ինձի: Ասիկա երէկ իրկուն պատահեցու.— Երէ՛կ իրկուն: Եթէ կը հարցնէք թէ ինչ զրեցի, պիտի ըսեմ որ աննման երգ մըն է ան, ուրախութեան և երջանկութեան: Ինձի կը թուէր որ կը տեսնեմ ուրախութիւնս, մերկ, իմ առջեւս երկնցած, ինձի երկարելով իր երկար վիզը, զիս սեղմել ուզելով:

— Է՛, ալ կը բաւէ բարբանջանքները, կ'ըսէ մարզը, համբերութիւնը սպառուծ: Վերջին անգամ կ'աղգարաբեմ ձեզի:

Եսհաննէս կեցուց զայն:

— Սպասեցէք վայրկեան մը: Երե ակայեցէք որ ձեր դէմքին վրայէն արեւու ճառագայթի մը անցնիլը տեսայ: Ես տեսայ զայն, երբ անգին կը գառնոյիք դուք: լամբարն էր որ արեւի թիծ մը կը գնէր ձեր ճակտին վրայ: Այնքան զայրացած չէիք դուք այլեւս, տեսայ ես: Պատուհանը բացի ես, այս, շատ ըւժով երգեցի: Բոլոր մարդոց ուրախ եղբայրն էր ես: Եւ բեմն կը պատահի այսպէս: Դատողութիւնը կը մառնի: Պէտք է որ խորհէի թէ քննցած էիք գուշք...:

— Ամբողջ քաղաքը կը քննանայ դես:

— Այս, կանուխս է դես: Նուէր մը պիտի առամձեզի: Կ'ընդունի՞ք սարիկա: Արծաթէ է, ինձի տուած են, Ասիկա նուէրն է փոքր ողջկան մը զոր օր մը ազատեցի: Բատն սիկարէր կ'առնէ մէջը: Զէ՞ք ու զեր ընդունիլ...: Ա՛, չէ՞ք ձխեր...: Բայց և այն պէս պէտք է ունենաք այդ սովորութիւնը: Առասւն կրնա՞մ ձեր սենեակը գուլ, ներոզութիւն խնդրելու համար: Պիտի ուզէի որ բան մը ընեմ, ձեր ներս զութիւնը խնդրելու համար:

— Գիշեր բարի:

— Գիշեր բարի: Պիտի պառկիմ այլեւս: Կը խոստանամ: Ալ ոչ մէկ սղմուկ պիտի լսէք սենեակէս: Եւ սոկէ վերջ աւելի ուշադիր պիտի լլամ:

Մարզը մեկնեցաւ:

Եսհաննէս զուոը բացու կրկին և աւելցուց.

— Իրաւ կ'ըսեմ: Պիտի մեկնիմ ես: Ալ աննան զիստ պիտի չընեմ ձեզ. վազը կը մեկնիմ: Մոռցած ձեզի բաւլու:

Զմեկնեցաւ, սակայն: Զանազան գործեր արգելք

եղան. գնումներ ունէր, այցելութիւններ։ Մինչեւ
իրկուն, գինովի պէս թափառեցաւ։

Ի վերջոյ, սենեկապետին առն զանգակը հնչե-
ցուց։ Օրիորդ Վիքթորիան հո՞ն էր։

Օրիորդ Վիքթորիան դուրս ելած էր։ Բացա-
րեց թէ նոյն գիւղէն էին իրենք, կ'ուզէր պարզ-
պէս բարեւել զայն, որպիսութիւնը հարցնել։ Ծնող-
քին լուր մը պիտի զրկէր անոր հետ։ Լաւ։

Փողոցն էր դարձեալ։ Քաղաքին մէջ, ըստ բախ-
տի կը թոփոէր, անոր հանդիպելու յոյսը ունե-
նալով միշտ։ Այսպէս քուեց ամբողջ օրը, և իրկուն
եղած էր, երբ թատրոնին աոցեւ նշմարեց զայն։
Հեռուէն խոնարհ-ւթիւն ըրաւ ժպաելով։ Վիքթո-
րիա իր բարեւը առաւ։ Մօտենալու վրայ էր, բայց
այն առեն միայն առաւ որ առանձին չէր անիկա։
Սենեկապետին աղան, Օթթոն անոր կ'ընկերանար,
տեղակալի համազգեստով։

Գլուխը կտխ, կարծես թէ պահուըաիլ ուզէր,
ումքը կտրմրած, Վիքթորիա թատրոն մասւ աճա-
պարանքով։

Եսհաննէս, մատխոհ, խօրհեցաւ թէ ներքնա-
պէս անիկո թերեւս կ'ուզէր աեսնել զինքը, և թէ
աչքով նշան մը պիտի ընէր։ . . . Տոմսակ մը զնեց
ու ներս գնաց։

Սրոհը կը ճանչնար ու զիտէր թէ սենեկապետը
իր սեփական օթեակը ունէր, բոլոր հարուսաններուն
պէս։ Ահա, արդարեւ, աեսաւ Վիքթորիան որ շքե-
զօրէն նստած իր շուրջը կը դիտէր։ Ոչ մէկ առեն,
առկայն, անոր աչքերը կոնգ չառին իրեններուն
վրայ։

Միջնարարին, նրբանցքը զնաց, օթեակէն անոր
դուրս ելելուն սպասելով։

Կրկին խոնարհութիւն ըրաւ։ Վիքթորիա վեր
վերցուց աչքերը և, ակներեւ զարմանքով, գլխու
շարժումով մը պատասխաննեց անոր բարեւին։

— Այս կողմը եկէք, գուաթ մը ջուր առնելու
համար, ըստ Օթթօ, ձեռքովլը սպասարարանին ուղ-
ղութիւնը օսյց առլով։

Եսհաննէս անոնց ետեւէն նայեցաւ։ Անգօյն
մշուշ մը աչքերը կը քուարկէր. անհանդիս կը
զգար այս բոլոր մարդոց միջեւ, որոնք զինքը կը
հրէին ու կ'արմկանարէին։ Մեքենաբար ներսղու-
թիւն կը խնդրէր, իր սեղը մնալով միշտ։

Երբ Վիքթորիա վերց դարձաւ, ծանր խոնար-
հութիւն մը ըրաւ դարձեալ, բաելով։

— Ներողւթիւն, Օթթօրդ . . .

— Եսհաննէսն է, ըստ ան, ներկայացնելու ձե-
ւով։ Կը յիշէք զինքը։

Օթթօ բորբեւց և աչքերը կծկեց դիտելու հա-
մար զայն։

— Հաւանաբար կ'ուզէք անկարութիւններ սասա-
նալ ձեր ծնողքի մասին։ Շիտակը, չեմ գիտեր, բայց
կ'արծեմ թէ լու են։ Շատ լաւ։ Զեղմէ բարեւ պիտի
առնիմ իրենց։

— Շնօրհակալ եմ, ուրեմն շուտով պիտի մեկնի
Օթթօրդը։

— Այս օրերուս, կը խորհմ։ Զեր բարեւները
պիտի առնիմ ջաղացպանին, ապահով եղէք։

Գլխով բարեւեց ու գնաց։
Եսհաննէս, զետինը գամուած, անոր ետեւէն
նայեցաւ։ Յետոյ, արտօւմ դուրս ելաւ թատրոնէն,
ու փողոցները թափառեցաւ, ժամանակը սպաննելու
համար։

Թառօնները կը գոցուէին։ Ժամը տասնին գնաց սպասնլու սենեկապետի տունին ոռջեւ։ Հիմա պիտի դար ան, ինք պիտի բանար կտոքին դռւռը, գլխարկը հանէր ու մինչեւ գետին պիտի ծռէր……

Կէս ժամէն եկաւ Վիքթորիա։

Կրնա՞ր այն տեղ մնալ, դրան մօտ, Աշապարանքով հեռացաւ փողօցին մէջ, առանց ետեւը նայելու։ Լսեց բակին գոան բացուիլը, կառքին թաւալումը, յետոյ դուռը գոցուեցաւ ազմուկով։ Այն առեն ետ դժոջաւ։

Ամբողջ ժամ մը առւնին տոջեւ ճեմեց, անողմուկ ու աննպատակ։ Սպասեց, Յանկարծ, զուսը բացուեցաւ և Վիքթորիա երեւաց, առանց զլխորկի, շալ մը ձգոծ ուսերուն վրայ։ Ժպաց, կիսավախ դէմքով մը ու հարցուց։

— Ուրեմն, այս տեղ կը շրջագայի՞ք, ձեր խորհուրդներուն մէջ թաղուածած,

— Զեմ իորհիր, կը շրջագայիմ միւյն։

— Զեր ձեմելը տեսայ պատուհանէն, և ուզեցի…… Շուտով ներս պէտք է երթամ։

— Շնորհակալ եմ որ եկաք, Վիքթորիա։ Այնքան յուստհատած էի քիչ մը տաշջ. հիմա, անցած է ալ։ Ներեցէք որ թարոնին մէջ բարեւ տուի ձեղի։ Պէտք է խոստովանիմ որ ներոզութիւն խնդրելու համար եկայ այս տեղ։ Կ'ուզէի որ տեսնեմ ձեղ ու հասկնամ թէ ինչ կը նշանակէր ստիկա…… Թէ ինչ ըսել կ'ուզէք։

— Այս, ըստւ Վիքթորիա առջի օր ըսի արդէն ձեղի. հասկցած ըլլալու էք։

— Այս բոլորը անհասկնուի են դեռ ինծի համար……

— Ալ չխօսինք այդ մասին, Եռաննէս։ Դուք դիտէք թէ ինչ կը խորհիմ ես. ըսի արդէն, պէտք եղածէն շատ աւելին ըստծ եմ, ու հիմա, վիշտ կը պատճառեմ ձեղի…… կը սիրեմ ձեզ, սուտ չըսի ձեղի առջի օր, անկեղծ եմ նտեւ այս վայրկեանիս։ Բայց, շատ բաներ կը զատեն մեզ իրարմէ։ Շատ կը սիրեմ ձեզ, ուրիշ ամէնքէն աւելի ձեղի հետ կ'ուզեմ խօսիլ, բայց…… Օ՛հ, չեմ համարձակիր աւելի երկար մնալ այսուեղ. պատուհաններէն կրնան մեղ տեսնել։ Եռաննէս, պատճառեներ կան զոր չէք գիտեր դուք…… Գիշեր թերեկ այս բանին վրայ խորհած եմ, ու հաստատ եմ անցեալ իրկուայ խօսքիս վրայ։ Բայց անկարելի պիտի ըլլայ ասիկա։

— Ո՞ր բանը անկարելի պիտի ըլլայ։

— Բոլորը…… Բոլորը։ Լսէ, Եռաննէս, մի ստիպէք զիս որ հպարա ըլլամ երկութիւն համար ուլ։

— Թող այդպէս ըլլայ, լա՛ւ։ Պիտի չստիպէմ ձեզ, Բայց խարեցիք զիս երէկ։ Փողոցին մէջ ինծի հանդիպեցաք, լաւ տրամադրութեան մէջ էիք, ու յետոյ……

Վիքթորիա ետին դարձ ու ուներս երթալ ուզեց։

— Գէշ բա՞ն մը ըրի, հարցուց Եռաննէս, աըժոյն ու ալայլած դէմքով։ Կ'ուզէմ ըսել թէ ի՞նչ բանով կորսնցուցի ձեր…… ի՞նչ թերութիւն գործեցի այս երկու օրուան մէջ։

— Ոչ, ատիկա չէ պէտճառը։ Միայն թէ, Եռաննէս կապա դո՞ւք…… Գիտէք որ սկիզբէն ի վեր անիրականալի էր այս բանը։ Սէր ունիմ ձեղի հանդէպ, շատ կը գնահատեմ ձեզ……

— Եւ կը յարգէք, եզրակացուց Եռաննէս, Ժպաելով։

Վիքթորիա անոր նոյեցաւ այս ժպիտէն չարացած, ու պատասխանեց.

— Տէ՛ր Աստուած, չէ՞ք հասկնար դուք որ հայրիք պիտի մերժէր ձեզ: Ինչո՞ւ կը ստիպէք որ ըսեմ այս բանը: Շատ լաւ գիտէք դուք: Ինչի՞ պիտի յանդի ասիկա: Իրաւունք չունի՞մ:

Լոռիթիւն:

— Կառարելապէս, ըստ Եօհաննէս:

— Ասկէ զատ, շարունակեց Վիքթորիա, այնքան պատճառներ կան...: Ոչ, պէտք չէ որ ետեւէս դաք թատրոնը: Շատ վախցուցիք զիս: Երբեք պէտք չէ որ այդ բանը ընէք:

— Լաւ, ըստ ան:

Վիքթորիա անոր ձեռքը բանեց:

— Պայտի մը համար գիւղ չպիտի՞ դաք: Շատ ուրախ պիտի ըլլամ ատկէ: Որքո՞ն տաք է ձեռքերնիդ. ես կը մսիմ...: Ա՛, պէտք է որ ներս երթամ: Գիշեր բարի, Եօհաննէս:

— Բարի գիշեր:

Ցուրա ու մթին փողոցը կ'երկարէր անհատնում ժապաւէնի մը պէս: Եօհաննէս կը զորնուի աղու մը որ թումած վարդեր կը ծախէ. կը կանչէ զայն, ծաղիկ մը կը գնէ, հինգ քուրոննոց մը կրւայ փոքրիկ վաճառորդին ու ճամբան կը շարունակէ: Քիչ մը անքին կը տեսնէ խումբ մը ողաք որ մայթին վրայ կը խաղան, դռան մը ուզեւ: Տասը առբեկան մանչ մը նստած կը նայի անոնց խողին: Կապոյաչէքեր ունի ու մշշած դէմք մը, խոսչացած այտեր ու քառակուսի ծնօտ մը. գլուխը կաւէ զդակ մընէ դրած: Կեղծամ մը դրած էր այս աղան. հիւտնդութիւն մը մշապէս աւերտծ էր այս գլուխը: Թէ

թերեւս անոր հոգին ալ խեմրած էր ամբողջովին...:

Այս բոլորը կը դիմէ Եօհաննէս, առանց միաքէն անցնելու թէ փողոցը, ճամբուն վրայ կը գըտնուի: Զզգար թափթփող անձրեւը ու չի բանար հովանոցը զոր առաւուրնէ ի վեր հետը կը պատցնէր:

Երբ հրապարակ մը կը հասնի վերջապէս, դէպէ նստարան մը կ'երթոյ ու կը նստի: Ահ ձրեւը շանցած է հիմա. մեքենաբար կը բանայ հովանոցը...: Անվանելի թմրութիւն մը զինքը կը գրուէ, ուղեղը կը ծանրանայ, գլուխը կը ճոճէ, աչքերը կը փակէ ու կը քնանայ:

Անցորդներու աղմուկէ մը կ'արթննայ: Ոտքի կ'ելլէ ու կը սկսի գեղեւելով քոշիւ: Միտքը աւելի պայծառացած է. բոլոր պատահարները յստակօրէն կը յիշէ: Միտքը կուգայ նոյն իսկ այն աղեկը որուն կը յիշէ: Միտքը կուգայ այս աղեկը որուն սկսի գրամ մը տուած էր, վարդի մը փոխարէն: Աչքին առջեւ կը պատկերացնէ անոր զորմանքն ու սքանչացումը, իր տասնոցներուն մէջ այս արտակարգ զրամը տեսնելով:

Ու միւս աղոքն ալ, որոնք անձրեւէն ապաստանած պէտք է ըլլան հիմա դռան քիւին տակ ու իրենց քարէզնդակի խաղը վերսկսած ոյնտեղ: Տասը պարեկան տիսուր աղուն դեռ անոնց կը նայի: արտապատճեն աղուն դեռ անիկա հաճոյքներ չերպեր գեօք: Ո՞վ գիտէ թէ անիկա հաճոյքներ լուսական կիւնը իրենց աղքատիկ տունին մէկ անհիմա: թերեւս իրենց աղքատիկ մը, կամ հոլ մը ունի: թերեւս կիւնը խամաճիկ մը, կամ հոլ մը ունի: թերեւս ամէն բան չէ կորսնցուցած կեանքին մէջ: Կրնայ ըլուածնին ու որ դեռ յօյս մը մնացած է իր խամրած հոգիին մէջ:

Նուրբ կտղմուածքով նիհար տիկին մը կ'երեւաք յանկարծ: Եօհաննէս կը սարսայ ու կանգ կ'առնէ:

Ոչ, չէր ճանչնոր զայն։ Տիկինը, քովի փողոցէն
ելոծ էր. քայլերը կը փութացնէ. հովանոց չունի
հակառակ տեղուարափին։ Եսհաննէս ետեւէն կը
հասնի, կը նայի ունոր ու կ'անցնի։ Որքոն երիտա-
սորդ ու բարեձեւ է ան։ Տիկինը կը թրջի, հար-
քուիս պիտի ըլլայ, ու ինք չհամարձակիր անոր մօ-
տենալու։ Ու եսհաննէս կը գոցէ իր հովանոցը որ-
պէսզի անիկա առանձին չթրջուի։

Երբ իր սենեկը կը հասնի, կէս գիշերը անցած
է արդէն, Նոմակ մը դրուած է սեղանին վրայ։
Հրաւիրատոսս մըն է, Աէյէր ընտանիքը կը խնդրէին
որ իրենց առւնը երթոր վազ իրկուն։ Ծանօթներ
պիտի աեսնէր հոն, և ուրիշներու կարգին... Գու-
շակեցէք՝ ո՞վ։ —Վեքթորիան։

Աթօսին վրայ կը մրափէ, Երկու կամ երեք ժամ
վերջ, կ'արթննայ, ցուրտէն փացած։ Կիստքուն,
ցուրտէն սարսուալով, ցերեկուոյ բոլոր պատահար
ներէն յոզնարեկ, սեղանին առջեւ կ'անցնի պատաս-
խանելու այս հրաւերին, զոր ընդունելու միոք
չունէր։

Պատասխանը կը գրէ ու դուրս կ'ելլէ նամակա-
տուփը ձգելու։ Կը յիշէ յանկարծ որ Վեքթօրիան ալ
հրաւիրուած էր։ Ա՛ն, այդ մասին բան մը չէր ըստած
իրեն, թերեւո վախնալով որ կ'երթար։ կ'ուզէր իր-
մէն հեռու փախչիլ, այս անծանօթ անձերուն մօս։

Նոմակը կը պատաէ և ուրիշ մը կը զրէ։ Չնոր-
հակալութիւն կը յայտնէ և հրաւերը կ'ընդունի։
Խուլ բարկութիւն մը իր ձեռքը կը զողացնէ։ Ինչ՝
պիտի չերթար։ Ինչօ՛ւ պիտի պահուըտէր։ Հո՛գը։

Յուզումը կը յօրդի և ուրսին զայրոյթով մը կը
համակուի։ Զեռքի մէկ հարուածութիւն ունե-
թացաւ, նայեցաւ, կարդաց և դժուարութիւն ունե-
թացաւ հասկնուալու։ Վիքթօրիա, երկաողով մը կ'ի-
մացնէր թէ բոլոր գիշերը թափառած էր խեղդիչ ան-
ասափ մը մէջ ու հիմա կը գանուէր լիճի մը սառե-
րոս սփերուն վրայ։

Կը թոցնէ պատէն կտիուած օրացոյցէն, ժամանակը
մէկ շաբաթ ուստի տանելու համար։ Գոհունակու-
թեան զգայութիւն մը կ'ունենայ երեւակայութեամբ։
կ'ուզէ վայելել այս պահը, ծխտմործը վասած, ու-
թօսին վրայ նստիլ ու ճշշակել զայն։ Ծխամործը չի-
քաշեր։ ի զոր զմելի մը, թել մը կը փնտէ զայն
մաքրելու համար, ու յանկարծ, բուան թափով մը,
պատի ժամացոյցին ոլոքը կը փրցնէ ու ծխամործին
մէջ կը խօթէ։ Այս բուռն ընթացքը հաճելի կ'ըւ-
լայ իրեն, ներքնապէս կը խնդայ։ ուրիշ բաներ կը
փնտէ քանգելու համար...

Ժամանակը կ'անցնի։ Վերջապէս անկազնին վրայ
կը նետուի թաց հագուստաներով, ու կը քննանայ։

Օրը բաւական առաջացած էր արդէն, երբ ար-
թընցաւ։ Անձրեւը անդադար կը տեղոր փողօցները
աւլելով։ Գլուխը լեցուն էր հազրումէկ բաներով։
երազի ծուէններ խառնափնթոր կերպով կը խառ-
նուէին եւ էկուոյ պատահարներուն։ անդ չունէր
այլեւս, զգայնութիւնը հանգարած էր և թարմու-
թեան զգայութիւնով մը կը լեցուէր։ Իրեն այնպէս կը
թուէր թէ բոլոր գիշերը թափառած էր խեղդիչ ան-
ասափ մը մէջ ու հիմա կը գանուէր լիճի մը սառե-
րոս սփերուն վրայ։

Դուռը զարկին։ Յրուիչը նոմակ մը կը բերէր և
Բացաւ, նայեցաւ, կարդաց և դժուարութիւն ունե-
թացաւ հասկնուալու։ Վիքթօրիա, երկաողով մը կ'ի-
մացնէր թէ կափաքէր զինքը անսնել Սէյէրնե-
րունը լսելու մասցեր էր, իրեն պիտի բա-
րուած առաջնը լսելու մասցեր էր, իրեն պիտի բա-
րուած իր ընթացքը, խնդրելով որ ալ չխորհէր իր
ցատրէր իր ընթացքը, խնդրելով որ ալ չխորհէր իր
վրայ և խելահաս մարդու մը պէս նայէր խնդրին։

Ներողութիւն կը խնդ էր նաև անշնորհք պղտիկ
թուղթին համար...

Եսհաննէս դռւլու ելու, ճաշեց, առևն վերադար-
ձու ու վերջապէս մերժում մը գրեց Պ. Սէյէրի: Զէր
կրնար գուլ. Բող թոյլ առյին իրեն ուրիշ օր մը եր-
թալու իրենց, յաջորդ իրկւնը, օրինակի համար:

Այս նամակը զրկեց մարդու մը ձեռքով:

Ե.

Աշունը եկաւ: Վերթորիս դղետկ վերադարձած
էր և փօքրիկ փողոցը առաջուան պէս կը քննար իր
առւներուն և լուսթեան միջեւ: Եսհաննէսի սենեակը
լուսաւոր կ'ըլլար ամբողջ գիշերը. լամբարը իրկուն-
ները կը վասէր ասաղերուն հետ և կը մարէր լոյսը
բացուելուն: Կատաղի կերպով կ'աշխատէր իր մեծ
դրբին վրայ:

Շաբաթներ, ամիսներ անցան: Առանձին կը բնա-
կէր և ոչ մէկ ընկերութիւն կը փնտոէր. Սէյէրնե-
րուն ալ չէր երթար այլեւս: Երեւակայութիւնը յա-
ճախ իրեն հետ կը խաղար, իր գործին խառնել կուտար
այն անսակ էջեր զոր կը ստիպուէր յետոյ ջնջելու
և նետելու: Այս բանը շատ ուշ կը թողուր զինքը:
Դիշերուայ լուսթեան մէջ փօքր աղմուկ մը, փօզ-
ցին մէջ կառքի մը թաւալումը բուտկան կ'ըլլար որ
միտքը ցնցուէր ու թելը կորսնցնէր:

Ուշադրութիւն, փողոցին մէջ ճամբայ տուէք
այս կառքին:

Ինչո՞ւ: Ինչո՞ւ սակայն զգուշանալ այս կը ոքէն:
Թաւալելով կ'երթայ ան, ու թերեւս փողոցը անցած
է այս վայրկեանին: Ո՞վ գիտէ, թերեւս առանց վե-

բարկուի մարդ մը կայ հօն, առանց գլխարկի: առաջ
ծռած է ու գլուխը կ'երկորէ. կրնայ ըլլու օր կո-
խոտուի ան, անդարմանելի կերպով չորչարուի,
սպաննուի: Մարդը մեանիւ կ'ուզէ, իր գիտնալիք
բանն է: Այլեւս չի կոճկեր շապիկը, սոսաւները ու
չի ներկեր կօշիկները, վրան գլուխը թափթփած է.
նիկար կուրծքը մերկ է. պիտի մեռնի...: Մարդ մը
հոգեվարք էր, նամակ մը գրեց բարեկամին, պղտիկ
խնդրանք մը: Մարդը մեռաւ, այս նամակը թողլով:
Թուտկանը դրուած էր և առողազրուած, գլխագիրնե-
րով ու փոքր տառերով գրուած. բայց և այնպէս
զայն գրողը մէկ ժամէն պիտի մեռնէր: Ի՞նչ աարօ-
շինակ է: Նոյնիսկ իր անունին աակի գիծը քաշած
է: Եւ ժամ մը վերջ, մեռած էր ան....:

... Ուրիշ մարդ մըն ալ կար որ պառկած մնա-
ցեր էր, մինակ, գաճով ծեփուած կապոյա սենեակի
մը մէջ: Ու գեռ ի՞նչ: Ոչինչ: Այս ընդարձակ ու-
խորհին մէջ, սոիկա ան է որ պիտի մեռնի հիմա:
Այս մատածումը կը գրաւէ զինքը. այդ մասին կը
խորհի մինչեւ իր սպասումը: կը տեսնէ որ իրկուն է,
պատի ժամացոյցը ութը ցոյց կուտայ, և չի կրնար
ըմբանել թէ չի զարներ ան: Ժամացոյցը չի զարներ:
Արայէն կ'երեւայ որ ժամը ութն է և քանի մը
վայրկեան անցած. ժամացոյցը իր թիք-թաքը կը
շարունակէ, բայց չի զարներ: Խեղճա մարդ, ուղեղը
խանգորուեր է արդէն, ու չէ նկատած որ ժամա-
ցոյցը հնչեց...: Պատէն կտխուած մօրը նկարը կը
ցոյցը հնչեց...: Պատէն կտխուած մօրը նկարը կը
ծակծէ, — ինչի՞ պէտք էր ասկէ վերջ այդ պառկե-
րը, ինչո՞ւ թողուլ զայն, երբ ինքը պիտի մեկնի:
Աչքերը կ'ուղղուին սեղանին ու կտնդ կ'առնեն ծազ-
Աչքերը կ'ուղղուին սեղանին ու կտնդ կ'առնեն ծազ-

հելով, իրեն կը քաշէ խոշոր ամանը ու գետին կը ձգէ. ամանը կը կոտրի: ինչո՞ւ այնաեղ պիտի մնար ան: Պատուհանէն զուրս կը նետէ իր սաթէ ծխա- մործը: Ի՞նչ պիտի ընէր ասկէ վերջ: Այնքան յայտնի կերպով կը զգար որ անիկա պէտք չունէր այնաեղ մալու տանց իրեն: Շբաթ մը վերջ, մարդը մե- ռած էր...:

Եսհաննէս սաքի կ'ելէ ու կը ճեմէ սենետկին մէջ: Քովի սենետկը պակողը կ'արթննայ, ու չէ խօրդար, հառաջանքի պէս ձայն մը կը հանէ, խուր մոլառուք մը: Եսհաննէս սաքի ծայրերուն վրայ կո- խելով, սեղանին կը մօտենայ ու կը նստի: Բարախ- ներուն միջեւ հովին հեծեծանքը զինքը կը ստուգնէ: Այս երեւազուրկ հին բարախները արտում ուրու- կաններու երեւոյթը ունին: Անոնց ճիւղերը կը առնչեն ու կը ճարճատին պատի երկայնքին, ու այ- պմուկը անօր կը յիշեցնէ փայտէ մեքենայի մը ձայնը, ճռին չը կամնակի մը որ կը բանի ու կը բանի: Աչքերը թուղթին վրայ կը ձգէ ու կրկին կը կարդայ, է՛, երեւակայութիւնը նորէն խառնակուեր է: Ի՞նչ զործ ունի հօն մտէր և կառքը որ կ'անցնի: Պարտէզի մը վրայ է որ կը գրէ ինք, զղետկին փար- թամ ու դալարագեղ պարտէզը, իր սունին մօտ- աեղը, ձիւնին տակ թազուած, բայց և այնպէս տառը զամեռ անցած է, գարունն է իր տնուշ հոտերով և զգուղ զեփիւաներով: Իրկուն է. վարը, խաղաղ ու եղբեւանիները, պառկներով ու կանաչ աերեւներով ծածկուած, օգը կը ինկեն իրենց բոյրերով: Օգը

այն քոն հանդարա է որ պքաղաղին երգը կը լսուի ծովախորշին գիմացի եզերքէն: Պարտէզի կածաներէն մէկուն մէջ կեցած է Վիքթորիան, ուանձին, ճեր- մակներ հագած, իր քսան գորուններով: Ամէնէն բարձր վարդենիներէն ալ վեր, անօր ակնարկը, ջու- րէն անդին, ուզգուած է գէպի անառաները, դէպի լեռները որոնք կը քննանան հեռաւորութեան մէջ: Անիկա կը նմանի սպիտակ հօգիի մը որ կը յածի գալար պարտէզին մէջ: Ուանձայն մը կը լսուի ժամբուն վրայ. մինչեւ կանաչածածկ առղաւարը կ'սռաջանայ, արմուկները պատին կը կրթնցնէ, կը ծռի ու կը նայի: Ճամբուն վրայէն, մարդը իր գըլ- խարկը կը հանէ և կը բարեւէ մինչեւ գետին ծռե- լով: Վիքթորիա գլխու շարժումով մը կը պատաս- խանէ: Մարդը իսուզարկու նայուածք մը կը պատցնէ ժամբուն վրայ. ոչ ոք կը լրտեսէ: Քանի մը քոյլով կը հասնի պատին տակ: Այս ատեն, Վիքթորիա կ'ընկրկի գոչելով. «Ո՛չ, ո՛չ»: և զարմանքին մէջ, կը բարձրացնէ նաեւ ձեռքը: «Վիքթորիա, կ'ըսէ մարդը, ճշմարիա է, յաւիսենապէս ճշմարիա ինչ որ կ'ըսէիք ինձի. ես պիտի չկրնայի երեւակայել զայն, որովհե- րնծի. ես պիտի չկրնայի երեւակայել զայն, որովհե- րնծի: «Այս, կը պատասխանէ ան. բայց տեւ անկարելի է»: «Այս, կը պատասխանէ ան. բայց ի՞նչ կ'ու զէք ինձմէ»: Մարդը բոլորովին մօտեցած է ի՞նչ կ'ու զէք ինձմէ»: Մարդը բոլորովին մօտեցած է անոր, միտյն պատը կը զատէ զիրենք: «Ինչ որ անոր, միտյն պատը կը զատէ զիրենք: «Ինչ որ անոր, միտյն էն, կը տեսնէք ահա. կ'ուզեմ միտյն կ'ուզեմ, կ'ըսէ ան, կը տեսնէք ահա. կ'ուզեմ միտյն է որ այստեղ մնամ, մէկ վայրկեան: Վերջին անդամն է որ փափաքիմ որ ձեր մօտ ըլլամ, քովեր- ասիկա: կը փափաքիմ որ ձեր մօտ ըլլամ, քովեր- ասիկա: Վիքթորիա չի խօսիր: Վայր- նիդ ըլլամ միտյն»: Վիքթորիա չի խօսիր: Վայր- նիդ ըլլամ միտյն: «Գիշեր բարի» կ'ըսէ մարդը, մին- կեանը կ'անցնի: «Գիշեր բարի» կ'ըսէ մարդը, մին- կեանը կ'անցնի: «Գիշեր բարի» կը պատաս- խան գետին խոնարհելով: «Գիշեր բարի» կը պատաս-

խանէ Վիքթորիա: Ու մարդը կ'երթայ առանց գլուխը
ետին դարձնելու....

Մահը, ի՞նչ ընեմ ես մահը: Թուղթը կը ճմբթկէ ու
վառ բանը կը նետէ: Ուրիշներ ալ կան այնաեղ,
ոյրուելու պատրաստ: Խառնակ ու բորբոքուն երե-
ւակայութեան մը դիպուածական խազերը կը ներ-
կոյացնեն այդ բոլոր թուղթերը: Ու անիկա կը սկսի
դրել ճամբուն վրայի մարդուն պատմութիւնը, թո-
փառական իշխանին՝ որ հեռացաւ բարեւելով, երբ իր
ժամը անցաւ....: Մանկամարդ աղջիկը առանձին
մնաց պարտէզին մէջ: Ճնրմակներ հագուծ էր ան, և
իր քսան գարուններուն մէջ էր: Զէր ուզեր զայն.
բայց անիկա եղած էր այն պատին քով որուն եաեւ
ինքը կ'ապրէր: Իր մօաը եղած էր անիկա:

Երաթներ, ամիսներ անցան նօրէն. գարունը
եկաւ: Զիւնն ու սոսոր անհետացեր էին և աղասուած
ջուրերուն մրմունջը լեցուեր էր միջոցին մէջ: Ծի-
ծեանակներն ալ վերադարձան. քաղաքէն անդին՝
անտառը կ'արթննար եաուզեռով. ամէն տեսակ կեն-
դանիներ կը խայտային, ու թօչունները կը խօսէին
անծանօթ լեզուներով: Անուշ ու թարմ բոյր մը կը
բարձրանար հողէն ու մթնոլորտին մէջ կը առած-
ուէր:

Եսհաննէսի աշխատութիւնը տեւած էր ամբողջ
ձմեռը: Յանկերդ մը նման բարտիներուն՝ որոնց չոր-
սած ճիւղերը գիշեր ցերեկ հնչեր էին պատին դէմ:
Եկած էր գարունը. վերջացեր էին ալ փոթորիկները
ու կամսակին ճոխնչը դոզրած էր վերջապէս:

Պատուհանը կը բանայ ու գուրս կը նայի. ա-
ռենը ուշ չէ, բայց լուռ է փողոցը: Ասաղերը կը

փայլին անամպ երկինքի մը վրայ. վաղուան օդը
առք ու պայծառ պիտի ըլլայ: Քաղաքին խուլ ժիորը
կը խառնուի հետուի յաւիտենական մրմունջին: Յան-
կարծ, վայրաշարժի մը սուլիչը լութիւնը կը
բղքաէ. գիշերուայ կուսէխումբը կը հասնի: Գիշե-
րային լութեան մէջ կը հնչէ անիկա, միայնակ
ոքաղազի մը երգին պէս: Աշխատութեան պահն է
սոիկա: Սուլիչի այս ձայնը ողդարարը եղած էր
իրեն, ամբողջ ձմրան միջօցին:

Պատուհանը կը գոցէ ու կը նսաի սեղանին առ-
ջեւ: Մէկ կողմ կը նետէ կարդացած գրքերը, թուղ-
թերը կը հանէ ու գրիչը կը վերցնէ:

Իր մեծ երկը ոււրած է գրեթէ. կը մնայ միտյն
վերջին գլուխը որ մեկնող նաւու մը սուլիչի ճիշին
պէս բան մը պիտի ըլլայ, և մաքին մէջ պատրաստ է
որդէն.

Իշխան մը նսած է պանդոկի մը մէջ, ճամբուն
եղերքը. ճամբորդ մըն է որ հետու աեղեր պիտի եր-
թայ: Տարիները ճերմակ ցաներ են անոր մօրուքին
և մազերուն մէջ. բայց բարձրահասակ է ան, կո-
ռովի կ'երեւայ գեռ և երեւցածին չափ ծեր ու չէ: Իր
զովի կ'երեւայ գեռ և երեւցածին չափ ծեր ու չէ: Իր
կտօքը զուրսը կը սպասէ, ճիերը կը հանգստանան,
կառապանը զուրպթ արամդրութեան մէջ է: Գոհ է
ան, որովհետեւ ոնծանօթը զինի և ուտելիք առուծ
է իրեն: Իշխանը երբ իր ոնունը կ'արձանագրէ.
պանդոկապետը կը ճոնչնայ զայն, կը խոնարի անոր
առջեւ և մեծ պատիւով կը վարուի: «Հիմա ո՞վ կը
քնակի դղետին մէջ», կը հարցնէ իշխանը: Պանդո-
քնակի դղետին մէջ»: «Պարոն հարիւրապեաը,
կապետը կը պատօխւանէ: Պարոն հարիւրապեաը,
որ շատ հարուստ է: Տիկինը շատ բարի է բոլորին
հանդէպ»: «Բալորի՞ն հանդէպ», կը հարցնէ իշխանը

տալ օրինապէս ժպակելով։ «Ինծի հանդէպ ու բորի պիտի ըլլա՞յ»։ Եւ իշխանը կը սկսի գրել։ Երբ վերջ տուցած է, կը կարդայ զայն։ Եղերերդական հանդարաս բանասահեղծութիւն մըն է, բայց դառն խօսքերով լիցուն։ Յետոյ թուղթը կը պատօէ և, նստած այսեղ, կառները կը պատօտէ։ Դուռը կը զարնեն։ գեղին հագած կին մըն է, ներս կը մտնէ։ Իր քողը կը վերցնէ. Վիքթորիան է, ղղեակին հպարա տիրուհին։ Իշխանը ոտքի կ'ելլէ իշկոյն, ջահ մը իր մոայլ այնքան բարի էք բոլորին հանդէպ, կ'ըսէ չըր շեշ առվ մը. ինծի՞ կուգաք ուրեմն։ Վիքթորիա, անշարժ, տառնց բան մը ըսելու, անոր կը նայի ու զէմքը խիստ կը կարմրի։ «Ի՞նչ կ'ուզէք, կը հարցնէ ան միշտ զաժանութեամբ, եկեր էք անցեալը յիշեցնելու ինծի։ Որովհետեւ գիտչէք, տիկին, որ վերջին անգամն է ասիկա. ընդ միշտ կը մեկնիմ ես»։ Դղեակի մանկամբրդ տիրուհին լուս կը մնայ, չըները կը սարսուն միշյն։ Ան կը յարէ. «Զքավանութիւնը . . . Մաթիկ ըրէք, կրկին պիտի խոսառվանիմ զայն. իմ հոգիս ձեզի կը թուէր, բայց ես որդանի չէի . . . Գո՞հ էք հիմա»։ Եւ ոգեւորութեամբ կը շարունակէ. «Մերմեցիք զիս, ուրիշ մը առիք որջուկ մը՝ որ երթառարդութեանս մէջ ցնորքը ունեցայ որքայական որսորդութեան մը վերապահուած ըլլալու»։ Եւ իշխանը աթոփի մը վրայ կ'իշնայ հեծկլտառվ։ ու կը պազատի. «Օ՛հ, զ=թէ՞ք, մեկնեցէ՞ք»։ Դղեակի հպարտ տիրուհին, զէմքը կապուացած, զանդաղօրէն կ'արտասանէ, բառերը զատելով. «Կը

սիրեմ ձեզ. լաւ հասկցէք զիս, ես ձեզ է որ կը ոիրեմ։ Մնաք բարո՞վ։ Եւ գղեակի մանկամարդ աիրուհին դէմքը կը ծածկէ ձեռքերուն մէջ, դուսոին քով կ'երթայե աճապարանքովկ' աներեւութանայ. . . :

Գրիչը վար կը դնէ ու աթոռին կը կաթնի։ Կէտ մը միայն, ու ահա գիրքը, իր գործը աւարտուն է։ Այս բոլոր սեւցած թերթերը արգիւնքն են ինը ամսուայ աշխատութեան։ Բուռն գոհունակութիւն մը կը հոսի երակներուն մէջ։ Ու մինչ այնաեղ նստած զուրս կը նայի պատուհանէն, ուր ծագող արշալոյը մութը ևը փարատէ, գրուիս կը բզզայ ու կը թնդայ. Միտքը դեռ կը շարունակէ աշխատիլ։ Տարօրինակ զգոցումներ կը թրթան իր մէջ։ ուղեզը կը նմանի վայրի պարտէզի մը ուր պառկները կը յորդին և որուն յուսութի հողը շզիներ կ'արտաշնչէ.

Խորհրդաւոր ճամբէ մը խորունկ ու մեռած հովիտ մըն է մտած։ Ոչ մէկ կենդանի շունչ։ Վ. Ի. բրգենոն մը կը նուազէ, միայնակ ու մոոցուած։ Կը մօտենայ, կը քննէ զայն, երգեն, նը տրիւնուած։ նուազելու միջոցին արիւն կը ծորի անոր պատերէն. Աւելի հեռուն, հրապարակ մը կը հասնի։ Ամէն կողմ ամայի, ոչ մէկ ծոռ. լուռ է ամէն բան. ամայի հրապարակ մըն է աս։ Աւեզին վրայ ոտքի հետքեր կան և օդին մէջ կարծես զեռ կը ծածանին այս վայրին մէջ արտասւնուած խօսքերը, զեռ այնքան թարմ են անոնք։ Անօրինակ զգայութիւն մը կը ճնշէ զինքը. հրապարակին վրայ, օդին մէջ կախ. ուսած այս խօսքերը անհանգիստ կ'ընեն զինքը, իր շուրջը կը խմբուին ու զինքը կը սեզմեն։ Զեռքի շարժումով մը կը վանէ զանոնք, բայց նորէն կը զան։

Խոսքեր չեն ասոնք, ծերունիներ են, խումբ մը
ծերունիներ որ կը պարեն. հիմա կը տեսնէ զանոնք:
Ինչո՞ւ կը պարեն, և ինչո՞ւ դէմքերնին անզգայ է
պարելու միջոցին: Պաղ շունչ մը կ'ելլէ ծերունինե-
րու այս շրջանակէն. չեն տեսներ զինքը, կոյր են և
երբ ինքը կը պոտայ՝ չեն լսեր, որովհետեւ մեռած
են...: Դէպի արեւելք կը քալէ, դէպի արեւը, ու
լսան մը սոջեւ կը հասնի: Զայն մը կ'ըօէ իրեն.
«Ալաջեւդ բարձրացող լեռը իմ սոքը է, ես կապուած
կը մմամ աշխարհի ծայրին, եկուր ոզատէ զիս»: Եւ
անիկա ճամբար կ'իյնայ դէպի աշխարհի ծայրը: Կա-
մուրջի մը քով, մարդ մը դարւնի մտած է, սառւեր-
ներ կը ժողվէ ան. այս մարդը մշկերէի կը նմանի:
Զարհուրանքէն քոյր կը կարի տեսնելով այս մարդը
որ կ'ուզէ իր սառւերը սանել...: կը թքնէ անօր
վրայ ու կառփով կը սպառնայ. բայց մարդը անշարժ
կը մնայ, իրեն սպասելով: «Ե՛տ դարձիր» կը պոռայ
ձայն մը իր ետեւէն: կը տեսնէ զլուխ մը որ ճամ-
բառն վրայ կը գլորի, ուղղութիւն մը ցոյց տալով
իրեն. անոր կը հետեւի: Օրերով ու գիշերներով,
գլուխը կը գլորի և ինք անոր կը հետեւի: Ծովեղերը
հասնելուն, աւազին մէջ կը սահի և կը պահուըսի-
այնտեղ: Ինք ծովը կը սանէ, կը խօրասուզուի:
Հակայտկան դռան մը առջեւ կը հանդիպի խոշոր
ձուկի մը որ կը հաչէ, որ բաշ մը ունի վզին շուրջ
և իրեն դէմ կը հաչէ շունի մը պէս: Զօւկին ետեւ
ոսքի կեցած է Վիքթօրիան: Զեռքերը իրեն կ'եր-
կարէ ան, մերկ ու ծիծաղկամ՝ իրեն կը նայի ան և
փօթօրիկ մը կը փչէ անոր մազերուն մէջ: Այն ստեն
կը կանչէ զայն, ինքն իսկ կը լսէ իր ճիշը — ու
կ'արթննայ:

Եոհաննէս ոտքի կ'ելլէ և պատուհանը կ'երթայ:
Գրեթէ լուսցած է. պատէն կտխուած փօքրիկ հայե-
լիին մէջ կը տեսնէ որ քունքերը կարմրած են:
Լամբարդը կը մարէ և, առասուայ գորշ լոյսին մէջ,
անզամ մըն ու կը կարդայ իր ճեռազրին վերջին
էջը: Եետոյ կը պառկի:

Նոյն օրը, կէս օրէ վերջ, Եոհաննէս սենեակին
վարձքը վճարուծ, ձեռագիրը յանձնած ու քաղաքէն
հեռացած էր: Արտաօսհման մեկնած էր, ոչ ոք դիտէր
թէ ուր:

Զ.

Իր մեծ երկը հրատարակուած էր, թագուօրու-
թիւն մը, փոքրիկ աշխորն մը որ կը սարսուար
ապաւորութիւններով, ձայներով ու տեսիներով:
Սախուեցաւ անիկա, կարգացին ու մէկ կողմ դրին:
Քանի մը ամիսներ անցան և աշնան՝ Եոհաննէս նոր
դիրք մը հրապարակ հանեց: Ո՞վ էր տսիկա: Մէկ
անզամէն, իր անունը ամէն բերնի մէջ էր, հաշկը-
իրեն հետ կը քալէր. այս նոր դիրքը զրուած էր
հայրենիքի պատահարներէն հեռու, վճիտ էր և ուժեղ
ու ընտիր գինիի պէս կ'եփէր:

Սիրելի ընթերցող, ահա կոմա ոը Տիտէրիքն ու
իզրինը: Գրուած՝ գեղեցիկ օրերու մէջ, թեթեւ
վիշտերու օրերուն մէջ, երբ դիրին է տոկալ ամէն
բանի: Գրուած՝ լաւգոյն կամքով, կոմա ոը Տիտէ-
րիքը զոր Առասուած պատժեց սէրւվ...

Եօհաննէս օտար երկիր կը գտնուէր, ոչ ոք գի-
տեր թէ ուր: Ու տարի մըն ու անցաւ մինչեւ որ
յայտնի եղաւ:

— Ինձի կուգայ որ գուօը կը զարնեն, կ'ըսէ
իրկուն մը ծերուկ ջաղացպանը իր կնոջ:

Երկուքն ալ լուս ոկանջ կը դնեն:

— Ոչ, բան չկայ, կ'ըսէ կինը իր կարգին. ժամը
առան է, գիշեր կ'ըլլայ արգէն:

Բաղրաթիւ վայրկեաններ կ'անցնին:

Այն առեն կը լսուին զօրաւոր ու վճռական հար-
ուածներ, յան դուգն մէկը կը զարնէր կարծես: Զա-
ղացպանը կ'երթայ լանալու: Դղեակի օրիորդն է:

— Մի վախնաք, ես եմ, կ'ըսէ ան, անհամարձակ
ժպանելով:

Ներս կը մանէ, աթոռ մը կը հրամցնեն, բայց
չի նստիր: Գլխուն վրայ շու մը միայն նետած է և
ոռքը թեթեւ կօշիկներ անցուցած՝ հակառակ որ եղա-
նակը անձրեւու է գեռ:

— Եկայ ձեզի յայտնելու պարզապէս թէ գար-
նան զիւղ պիտի գոյ... աեղակ-լը, նշանածու եւ
կրնայ ըլլալ որ այս կ'զմերը որսի ելլէ: կ'ուզէի
ըսել ձեզի այս բանը որպէսզի յանկարծակիի չի գաք:

Ջաղացպանն ու կինը զզեակի օրիորդին նայե-
ցան, զարմացած: Մինչեւ հիմա ոչ մէկ ասեն լուր
առւած էին իրենց երբ զղեակի հիւրերը որսի գոցեր
էին անառու կամ դշշաբերուն մէջ: Խոնարհաբար
շնորհակալութիւն յայտնեցին... Շատ բորի էր
օրիորդը:

Վիքթորիո երթաւու կը պատրաստուի:

— Ուրիշ ըսելիք չունէի: Խորհնեցայ որ գէջ չըր
ըլլար այս բանը ըսել ձեզի նման ծերունիներուն:

Ջաղացպանը պատասխանեց.

— Ինչո՞ւ օրիորդը այս ձանձրոյթը ասեր է:
Օրիորդին առքերը թրչեր են ահա թեթեւ կօշիկնե-
րով...

— Այս կողմերը կը պատէի: Ասկէ զատ, ճամ-
ուաները չոր են, ըստւ կարուկ շեշտավ մը: Գիշեր
բարի:

— Գիշեր բարի:

Դուան նիգը կը վերցնէ և, սեմին վրայ, ետին
կը դառնայ:

— Իրու, — լուր ունիք եսկաննէսէն:

— Ոչ, ոչ մէկ լուր: Շնորհակալ ենք որ կը
հարցնէք:

— Այս կողմերը պիտի չդա՞յ, խորհեցայ որ լու-
րեր կ'ունենայիք...

— Ոչ, անցեալ զարունէն ի վեր նումակ չենք
տած: Կ'ըսեն թէ եսկաննէսը օստր երկիր գացած է:

— Այս, արտաստհման կը գանուի: Լաւ է: Ին-
քուս գրած է իր գիրքերէն մէկուն մէջ թէ շատ հան-
գիստ օրեր կ'ապրի: Լաւ ըլլալու է:

— Աստուծ գիտէ...: Իրեն կը սպասենք, բայց
չի գրեր մեզի, ոչ ոքի կը գրէ: Իրեն կը սպասենք
միայն:

— Իր գանուած աեղէն հաճոյք կը զգայ ան-
շուշա, քանի որ վիշտ չունի: Իր գիտնուիք բանն է
գերջապէս: Կ'ուզէի հարցնել միայն թէ գորնան պի-
տի գա՞յ: Գիշեր բարի:

— Գիշեր բարի:

Ջաղացպանն ու կինը անոր կը հետեւին մինչեւ
գուար: Ետեւէն կը նային երբ անիկա զլուխը վեր
բանած զղեակ կը վերագանայ, իր փոքրիկ կօշիկնե-
րով անցնելով թաց ճամբարուն ջրակոյտերուն վրայէն:

Երկու կամ երեք օր վերջ, նումակ մը եկաւ եռ-
հաննէսէն: Մէկ ամիւէն պիտի վերագանաք, երբ
ակուծ ուրիշ գիրք մը աւարտէր: Մինչեւ այն ատեն

շատ լաւ եղած էր. նոր գիրքը շուտով կ'աւարտէր՝
ուղեղին մէջ կը վխսոյին անթիւ գողափարներ...

Զաղացպանը դղեակ գնաց: Ճամբուն վրայ թաշ-
կինակ մը դառաւ որ Վիքթօրիայի ոկզբնատառը ու-
նէր: Անցեալ իրկուն կորսնցուցած ըլլալու է:

Օրիորդը վերն էր, բայց ոպասուհի մը պաս-
րաստակամութիւն յայտնեց պատասխանը բերելու, —
ի՞նչ պիտի ընէր:

Զաղացպանը մերժեց, ըսելով թէ կը ոպասէր:
ի վերջոյ, օրիորդը եկաւ:

— Հսին թէ հետո խօսիլ կը փափաքիք. ըստ,
դահլիճին դուռը կոնակի վրայ բանալով:

Զաղացպանը ներս մտաւ, թաշկինակը յանձնեց
ու ըստ.

— Եռաննէսէն նամոկ տախնք:
Ուրախութեան ճառագայթ մը անցաւ Վիքթո-
րիայի գէմքին վրայ. թէև շատ կարճ տեւեց ասիկա,
Յետոյ, անիկա պատասխանեց.

— Արդարեւ, իմա է թաշկինակը. շատ շնորհա-
կալ եմ:

— Ալ շուտով կուզայ. շարունակեց զաղացպանը
շած ձայնով,

Վիքթօրիա հպարտ դիրք մը առաւ:
— Աւելի՛ բարձր խօսեցէք, Զաղացպան: Ո՞վ պի-
տի զոյ ըսիք:

— Եռաննէսը:
— Եռաննէսօր, հա՛: է, վե՞րջը...

— Ոչ, այսինքն...: Խորհեցանք որ պէտք էր
ըսել ձեզի: Կնօջո հետ խօսեցանք, անիկա ալ այդ-
պէս կը խօրհէր: Առջի օր կը հարցնէիք թէ գարնան
պիտի դա՞յ: Այս, պիտի զայ:

— Ուրմի ըլլալու էք ուրեմն, ըստ դղեակին
օրիորդը: Ե՞րբ կուզայ:

— Մէկ ամիսէն:

— Ա՛...: Ուրիշ բան ունի՞ք ինձի ըսելու:

— Ոչ, խորհեցանք միայն թէ, քանի որ կը
հարցնէիք...: Ոչ, ուրիշ բան չունիմ: Ասիկա պիտի
ըսէի միայն:

Զաղացպանը կրկին իջեցուցած էր ձայնը:

Վիքթօրիա մինչեւ դուռը տաշջնորդեց զայն:
Բակին մէջ իր հօրը հանդիպեցան. անտարբեր շնչ-
առվ ըստ անոր, բարձրաձայն.

— Զաղացպանը կ'ըսէ թէ Եսկաննէսը պիտի
զայ: Կը յիշէք անշուշտ Եսկաննէսը:

Զաղացպանը մեկնեցաւ դղեակէն, երդում ընե-
լով որ անգում մըն ոլ պիտի չխաբուէր կնօշմէն:
Բնաւ մտիկ պիտի չընէր զայն երբ ըսէր թէ գաղանի
բաները կը հասկնայ: Պիտի երթար հասկցնէր անոր
այս բանը:

է.

Հճակին քովի այս գեղուզէշ ծառը ատեն մը խորհած էր կարել, ձկնօրսի եզէդ ընելու համար: Հիմա որ շատ տարիներ անցեր են, ծառը իր բազուկէն աւելի հաստ եղած է: Անոր նայեցաւ, զարմանքով համակռած, ու անցաւ:

Գետափին երկայնքը, պաերներու անթափանց թաւուաը կանանչ էր գեռ. տերեւածուփ անտառ մըն էր ամբողջ, որուն խորր տրջառները տրահեաներ էին բացեր, որ ածելու միջացին: Խնչպէս մանկութեան օրերուն կ'ընէր, բուռն թափով ճամբայ մը շացաւ թաւուաթին մէջ ու թազուեցաւ բարձր տունկերուն միջեւ. ձեռքերով կը լողար կանաչ ծովուն վրայ և սոգերով կը խարխափէր կոխելու անդինակերով: Միջատներ ու սողուններ սորոսփանար կը փախէին տաջեւէն ու քովերէն:

Վերը, կրանիթի քարտհանքին մէջ, կը գանէր ծաղկած ուղափուշեր, հարսնուկներ, մանիշակներ: Ափով քաղեց անոնցմէ. հողէն խլելով, և անոնց ընառնի բոյը հին օրերու յիշատակը արթնցուց իր մէջ: Տեսաւ կապարակ լեռները հեռաւոր հորիզոնին վրայ ու լսնց կկօւն որ իր յանկերգը կը հընչեցնէր...

Նստաւ. մատիոհ մնաց վայրկեան մը. յետոյ ակսու երդ մը մալտալ: Կածանին վրայէն ոտնտձայն մը լսեց:

Իրկուն էր. արեւը մարը մտած էր, բայց ջերմութիւնը զեռ կը թթուար օդին մէջ, անստի խառնաղութեամբ մը թաթաւելով լեռները, ծով

ու անտառը: Կին մը դէպի քարահանքը կը բարձրանար. Վիքթորիան էր. կողով մը ունէր:

Եսհաննէս ոտքի ելաւ, բարեւաց ու խորհեցաւ հեռանալ:

— Զէի ուզեր ձեզ խանգարել, բառւ Վիքթորիա, եկայ նայելու թէ ծաղիկներ կա՞ն այս կողմէր:

Եսհաննէս չպատասխանեց: Պիտի կարենոր ըսել թէ իր պարտէզին մէջ աշխարհի բոլոր ծաղիկները ունէր ինք...

— Ծաղիկի համար կողով մը բերած եմ, շարունակեց ան. բայց թերեւս չկրնամ զանել: Սեղանը զարու համար ծաղիկի պէտք ունինք, որովհեաեւ հանդէս մը պիտի ունենանք:

— Ահաւասիկ հարօնուկներ և մանիշակներ, ըստ եսհաննէս, Անլի վերերը գայլուկներ կային ըստ առեն մը, բայց հիմա ծաղիկները թափած ըլլալու են: առեն մը բարձրամէն աւելի աժգոյն էք, բաւ

— Անցեալ անդամէն աւելի աժգոյն էք, Բայն Վիքթորիա, Երկու տարիէն աւելի կ'ընէ... Բայն Վիքթորիա, Երկու տարիէն աւելի կ'ընէ... Բայն Վիքթորիա կացեր էիք: Զեր գիրքերը կարգացի: թէ հետուները գացեր էիք:

— Անցեալ անդամէն աւելի աժգոյն էք, Օքիորդը ըսել, ու հետո մեկնի: «Անտք բարով, Օքիորդ» ըսել, ու հետո մեկնի: «Անտք մը քայլ միտյն զոտաւած էին իստանալ: Քանի մը քայլ միտյն մէջանզ կեցած էր, զերամէ. Վիքթորիա կածանին մէջանզ կեցած էր, զերամէ. Վիքթորիա կածանիր մեծ գլխարկ մը դրած էին շրջագործուազ և կարմիր մեծ գլխարկ մը դրած էին Արտակարգորէն գեղեցիկ էր ան:

— Զեր ճամբան փակեր եմ, մրմնջեց Եսհաննէս վար իջնելով. ինքզինքը կը զսպէր յուզումը չմասնելու համար:

Դէմ առ դէմ էին հիմա: Վիքթորիա ոչ մէկ շարժում ըստ ծամբալ բանալու: Ակնարկները իրարու

Հանդիպեցան։ Վիքթորիա յանկործ կարմրեցաւ,
գէմը ոյլոյլեցաւ, մէկ կողմ քաշուեցաւ, բայց
ժպիտով մը։

Քովէն անցնելու ատեն, Եօհաննէս կանգ առաւ.
ազգուած էր անոր ախուր ժպիտէն։ Սիրաց անոր
թառ դարձեալ և ակամայ ըստւ։

— Բնակոնաբար շատ անգամներ քաղաքը գլա-
նուեցաք այս օրէն վերջ... Այն օրէն ի վեր...։
Գլուխ ծողիկներուն. Կը յիշեմ թէ առենօք ուր
աւելի շատ կային անոնք։ Զեր պարտէզի բլուրին
վրայ էր, հողմացոյցին շուրջ։

Վիքթորիա անոր դարձաւ և, Եօհաննէս զար-
մանքով աեստւ որ աժգունած էր ան ու խօժոռած։

— Կը հաճի՞ք մեզի հետ ըլլալ այն իրկունը։
Կրնայի՞ք ներկայ ըլլալ հանդէսին։ Հանդէս մը պիտի
ունենանք, շարունակեց, կրկին շիկնելով։ Քաղաքէն
բարեկամներ պիտի գան. այս օրերուս պիտի ըլլայ.
Ճեզի կ'իմացնեմ ճիշդ օրը։ Պատասխան առէք, կը
հաճի՞ք։

Եօհաննէս պատասխան չառւաւ։ Իրեն համար
չէր այդ հանգէսը, զգետկին հետ յարաբերութիւն
չունէր ինք։

— Մի մերժէք։ Զպիտի ձանձրանաք. խորհած
եմ այդ մասին, անակնկալ մը պիտի ընեմ ճեզի.
Լութիւն։

— Աւ չէք կրնար խաբել զիս։
Վիքթորիա շրթունքը խածաւ. յուսահատ ժպիտ
մը անցաւ գէմքին վրոյէն։

— Ի՞նչ կ'ուզէք որ ընեմ, ըստւ խեղդուկ ձայ-
նով մը։

— Բան մըն ու չեմ ուզեր ճեզի, օրիորդ Վիք-

թօրիա։ Նստած էի այնաեղ, քարի մը վրայ, անզս
ճեզի կը թօղում, ահա բոլորը։

— Ահ, այս, վարը կը շրջագայէի ասդին ան-
դին, յեսոյ այստեղ եկայ։ Գետին երկայնքէն եր-
թալու էի, ուրիշ ճամբայ մը բանելով. այսահղ եկած
պիտի չըլլայի այն ատեն...։

— Սիրելի Օրիորդ, այս աեղերը ճեզի կը պատ-
կանին և ոչ թէ ինձի։

— Անգամ մը գէշ վարմանել այդ բանը։ Իրաւ որ
հաննէս. կ'ուզէի գարմանել այդ բանը։ Իրաւ որ
անակնկալ մը պահած եմ որ կը խորհիմ թէ...։ Այս
անքն, կը յօւսամ որ հաճոյք պիտի պատճառէ
ճեզի...։ Աւելի չեմ կրնար ըսել։ Բայց կը խնդրեմ
որ ներկայ ըլլաք այս անգամ։

— Եթէ ճեզի հաճելի կ'ըլլայ, կուգամ։

— Կը խօսանա՞ք։

— Այս, շնորհակալ եմ ճեր ազնուութեան հա-
մար։

Անտապին ծայրը հասնելուն, ետին դարձաւ ու
նայեցաւ։ Վիքթորիա նստած էր, կոզովը գետինը
դրած։ Տօւն չգնաց. իր թափառումը շարունակեց,
ճամբուն վրայ երթեւեկելով։ Հազար աեստէ գաղա-
ճամբուն կը պաշտրէին զինքը։ Անակնկա՞լ մը։ Այդ-
փարներ կը պաշտրէին զինքը։ Անակնկա՞լ մը։ Այդ-
ուրախութեան բուռն զգացում մը կը բարձրանայ.
իր մէջ և սիրա ուժգին կը տրոփէ. իրեն այնպէս
կը թօւէր թէ ոտքերը հողէն կը կարուին և ճամ-
պի բուռն զի ապահով ալ զեղին հազեր էր անիկա...։
արդեօք որ այսօր ալ զեղին հազեր էր անիկա...։
Աշազդրութեամբ նայած էր անոր ճեռքին որ ահե-
նօք մատանի մը ունէր. — Բայց կիմա չի կար։

Ժամ մը անցաւ։ Անտառին ու դաշտերուն բոյս
րեր զինքը կը պարօւրէին, թափանցելով իր կուրծ-
քին ու որտին մէջ . . . Նոսու, հողին վրայ պառ-
կեցաւ դարձեալ, ձեռքերը ծոծրակին տակ խաչաձե-
ւած, մաֆկ ընելով կեռւին ձայնը որ դիմացի եղեր-
քէն կուգար։ իր շուրջը, օդը լեցուն էր թռչուններու
երգերով։

Նորէն զայն ապրած էր ուրեմն այս վայրկեա-
նին, երբ, իր գեղին հագուստին ու տրիւնի գոյն
զլիսարկին մէջ, անիկա իրեն կուգար քարա-
հանքին մէջէն, թափառիկ թիթեանիկ մըն էր
կարծես որ քարէ քար թառելով, եկեր կեցեր էր իր
դէմ։ «Զէի ուզեր ձեզ խանգարել», ըստ էր ժպան-
ով։ անօր ժպիտը կարմիր էր, դէմքը ամբողջ լու-
սավառ էր ու աստղեր կը ցանէր։ Պարանոցին վրայ
կապոյտ նրբին երտկները կ'երեւային, և ոչքերուն
տոկի քանի մը կարմիր բիծերը աաքուկ երանդ մը
կուտային իրեն։ իր քառն աարիներուն մէջ էր
անիկա։

Անտկնկա՞լ մը։ Ի՞նչ էր արդեօք իր ծրագիրը։
Թերեւո ցոյց պիտի ու-ը իր գրքերը։ իր ոչքերուն
առջեւ դնէր այս երկու կամ երեք հատարները ու
հաճոյըը տար իրեն թէ բոլորն ալ գնած էր ու հատ-
ուածները զատած։ Հրամեցէ՞ք, շատ փոքրիկ պատ-
ուասիրութիւն մը և անուշ մխիթարանք մը ձեզի։
Մի՛ արհամարհէք իմ խօնարհ ուրախութիւնու։

Ուժգին թափով մը ոաքի ցատկեց . . . Վիքթորիա
կը վերտառնոր. կողովը պարապ էր։

— Մաղիկ չդաս՞ք, հարցուց Եսհաննէս ան-
փութօքէն։

— Ո՛չ, միտքս փոխեցի։ Այլեւս չինառեցի, վերը
նստած էի։

Եսհաննէս ըստւ։

— Երբ ես կը խորհիմ, մի կարծէք բնաւ թէ
դուք զէշութիւն ըրած էք ինձի։ Բան մըն ալ չու-
նիք դարմանելու ոչ ալ մխիթարելու։

— Ա՛խ, իրա՞ւ, ըստւ Վիքթորիա, չփոթած։
Ա՛, ոչ . . . կը կարծէի որ այն անգամուն . . . Զէի
ուզեր որ քէն պահէիք ինձի դէմ, այն եղած բանին
համար։

— Ոչ, քէն չեմ պահած ձեզի դէմ։

Վիքթորիա վայլկեան մըն ալ խօրհեցաւ։ Եւ
յանկարծ, իր հպարտ երեւոյթը առնելով։

— Շատ լու, ըստւ։ Իրու է որ այդպէս խօր-
հելու էի։ Այս պատմութիւնը այնքան չէ տպաւորած
ձեզի, Այս, լաւ, ալ չխօսինք այդ մասին։

— Ոչ, ոլ չխօսինք այդ մասին։ իմ տպաւորու-
թիւններս կարեւորութիւն չունին ձեզի համար այ-
սօր՝ ինչպէս միշտ։

— Ցածոսութիւն։

— Ցածոսութիւն։

Երկուքն ալ հետացան իրենց ճամբով։ Եսհաննէս
կանգ առաւ, զլուխը գարձաւց ու անօր ետեւէն նա-
յեցաւ։ Ձեռքերը տարածեց, գորովառ խօսքեր մրմն-
յելով։ «Զէն չեմ պահեր ձեզի դէմ, ոչ, ո՛հ, ոչ։ կը
սիրեմ ձեզ աակաւին կը սիրեմ . . .»։

— Վիքթորիա, գոչեց։

Վիքթորիա լսեց, պնդուեցաւ, ետին դարձաւ
բայց ճամբան շարունակեց։

Քանի մը օրեր անցան, Եսհաննէս ծայրայեզօրէն
գրգռուած, չէր աշխատեր այլեւս, չէր քնանար և

գրեթէ բոլոր օրը կ'անցնէր անտառին մէջ։ Մայրիներու մեծ բլուրը բարձրացաւ ուր դղեակի գրօշակայմը կը գտնուէր։ Դրօշակը կը ծածանէր հոն ինչպէս նաև դղեակի աշտարակին վրայ։

Արտակարդ զայրոյթով մը համակուեցաւ։ Հրաւիրեալներ պիտի գային դղեակ, հանդէս մը պիտի ըլլար այնտեղ։ . . .

Երեկոն խաղաղ էր ու գաղջ. գետակը կապոյականի մը պէս կը հոսէր պայծառ դաշտանկարին մէջն։ Շոգենաւ մը դէպի եզերը սահեցաւ, ճերմակ ակօսներէ հովանար մը գծելով ջուրին վրայ։ Չորս կոռքնը դուրս ելան դղեակին բռկէն, և քարափ ուղղուեցան։

Շոգենաւը մոտեցաւ. արկիններ, պարսններ ցածք ելոն ու աեղաւորուեցան կառքերուն մէջ։ Հրացանի պայթիւններ թնդացին վերը. երկու մարդիկ կեցած էին աշտարակին վրայ և հրացաններ կը լնցնէին ու կը պարպէին։ Երբ քսանըմէկ հարուած պարպէցին տնոնք, կառքերը ներս մտան պատուոյ գանէն ու հրացանաձգութիւնը դադրեցաւ։

Լաւ. հանդէս պիտի ըլլար դղեակին մէջ։ Հրաւիրեալները ընդունուեցան բոլոր արտօղութիւններով և դրօշարդութիւն եղաւ։ Կառքերուն մէջ զինուորականներ կը աեսնուէին. թերեւս հոն էր նաև Օթթոն, աեղակուը

Եսհաննէս բլուրէն վար իջաւ և առւնին ճամբան բանեց։ Հանգիպեցաւ դղեակի մարդոցմէ մէկուն որ նամակ մը կը բերէր իրեն. մարդը զրկուած էր օրիորդ Վիքթորիայի կողմէ և պատասխանի կը պատէր։

Եսհաննէս նամակը կարդաց, մինչ սիրաը ուժգին

կը արոփէր։ Վիքթորիան զինքը կը հրաւիրէր։ Ճերմիօքերով կ'աղաչէր որ գար, կը խնդրէր որ չմերժեր այս միակ անդամին համար, և իր պատասխանը դրկէր գրաբերին հետ։

Անսպասելի զուարթութիւն մը ունեցաւ Եռևաննէս. արիւնի յործք մը խուժեց գլուխը, և պատասխանեց մարդուն թէ պիտի գար։ Այս, շուտավ պիտի գար, շնորհակալ էր։

Նամակաբերին արծաթէ զրամ մը տուաւ, ծիծաղելիօրէն խոշոր զրամ մը, և քայլերը դէպի տուն փութացուց, հագուելու համար։

Ը.

Կեանքին մէջ առաջին անգամ ըլլալով դղեակի գոնէն ներս կը մտնէր։ Սանդուղէն բարձրացաւ մինչեւ առաջին յարկը։ Ներսէն ձայներու աղմուկ մը չեւ առաջին, ու սիրաը ուժգին կը արոփէր երբ հասաւ ականջին, ու սիրաը ուժգին կը արոփէր ներս մտաւ։

Դղեակի աիրուհին, դեռ մանկամարդ, եկաւ զինքը շիմաւորելու, քաղրութեամբ բարեւեց զինքը, ձեռքը սեղմեց։ Բաւ թէ խիստ ուրախ էր զինքը աեսնելուն, յիշեց այն ժամանակը երբ փոքրիկ աղայ մըն էր, իսկ հիմա մեծ մորդ մըն էր արդէն Եւ դղեակի աիրուհին կարծես դեռ բաներ մը ունէր բռնկիք, ձեռքը երկար ատեն պահեց իրենին մէջ, բռնկիք, ձեռքը երկար ակնարկը իր վրայ յառած։

Դղեակի տէրն ալ իր առջեւ եկաւ, ձեռքը եր-

կարոծ: ինչպէս ըստ էր իր կինը, մեծ մարդ մընէր ան, բարին բովանդակ իմաստով: Հոչ կաւոր մարդ մը... Շատ ուրախ էր...:

Զինքը ներկայացուցին տիկիններուն և պարուներուն, սենեկապետին՝ որ զարդուրուած էր բազմաթիւ պատուանշաններով, անոր տիկինին. որպես հողատէր գիրուկ պարոնի մը, տեղեկալ 0թթոյին: Վիքթորիան չանուռ այստեղ:

Երկար վայրիեան մը անցու: Վիքթորիա ներս մտաւ, աժգունած, գրեթէ վարանելով: մանկամարդ աղջիկ մը կ'առաջնորդէր: Դահլիճին շրջանը րրին առնք, բոլորը բարեւելով, իւրաքանչիւրին խօսք մը ըսելով, և հանգ տախն եօնաննէսի առջեւ:

Վիքթորիա ըստ ժպտելով.

— Ահաւասիկ Քամիլլան. անակնկալ մը չէ՞ ասիկա: Ծանօթ էք իրարու:

Կեցաւ, երկոր նայեցաւ անօնց երկուքին, յետոյ դուրս ելաւ դուլիճէն,

Եօնաննէս սաստիկ վրդովուած էր ու գետինը դամուած, Այդ էր. ուրեմն, անակնկալը: Վիքթորիա ողնուօրէն իր տեղը մէկը հայթայթած էր իրեն...: Մաիկ ըրէք ինձի, գացէք միացէ՞ք: Գալունը ծաղկած է, որեւը կը փայլի. բացէք պատուանները, եթէ հաճոյք կը զզաք. որովհետեւ պարտէզը լեռուն է բուրումներով և տարմահաւերը կը ցատկան բարասիններուն մէջ: Ինչու չէք խօսիր: 0՞ն, խնդացէ՞ք:

— Այս, կը ճանչնանք զիրար, ըստ Քամիլլա պարզութեամբ, Այս աեղ էր որ ջուրէն հանեցիք դիս, ան ատենները:

Երիտասարդ ու խարակաշ էր ան, վարդագոյն

հագուստով, իր ուսոնընօթը տարիներուն մէջ: Եօնաննէս, ակաները սեղմած, կը խնդար ու կը կատակէր: Հետզհետէ, թարմատի աղջկան զուարթութիւնը սկսու զինքը իրապէս կազզուրել: Երկար խօսեցան իրարու հետ. սրաին բարխումը հանդարասեցաւ: Քամիլլա պահած էր երբեմնի հրապարակին: Վարութիւնը օրով գլուխը մէկ կողմին վրայ կը ծաէր: մտիկ ընելով զինքը՝ երբ կը խօսէր, կը ճանչնարդային չէր եկած:

Վիքթորիա վերադարձաւ. անդակալին թեւէն բանեց, Եօնաննէսին քով բերաւ ու ըստւ.

— կը ճանչնա՞ք 0թթոն, նշանածո: Պէտք է որ յիշէր զինքը:

Այս պարօնները կը յիշէին զիրար: Պատշաճ իօսքեր ըսին, անհրաժեշտ բարեւը ուռին իրարու և քամիլլան: Եօնաննէս ու Վիքթորիա առանձին մացին: Եօնաննէս ըստւ.

— Այս էր անակնկալը:

— Այս, ըստ ան վշատհար ու անհամբեր դէմքովը: Կրցածիս չափ լաւը ըրի. ուրիշ բան չիրէի երեւակայել: Անկարելին մը ուզէք ինձմէ. աւելի լաւ է, շնորհակալ եղէք ինձի. աեսայ որ հաճոյք գլութիք տակէ:

— Շնորհակալ եմ: Այս, հաճոյք զգացի, մրցութեւ:

Անսահման յուսահասութիւն մը զինքը գրաւեց, զէմքը բոլորովին տժգունեցաւ: Եթէ երբ և իցէ Վիքթորիա չարութիւն մը ըրուծ էր իրեն, անաւրակոյաւայնորէն գարմանած էր հիմտ: Անկնդօրէն երտիւապարա էր իրեն:

— Եւ յետոյ, նկատեցի որ ձեր մտանին զրեր

էք, այսօր, ըստ առաջամ շեշտով մը: Հիմա ալ մի՛ հանէք զայն:

Վայրկեան մը լուս մնացին:

— Ո՛չ, ալ պիտի չնանեմ, պատասխանեց Վիքորիս:

Եսհաննէս ակնարկը անօր ոչքերուն մէջ միսբեց: Շրթները դողդղացին. գլխու շարժումով մը տեղակալը ոոյց տուաւ և, խիստ ու հեգնուա շեշտով մը ըստւ.

— Լաւ ճաշակ ունիք, օրիորդ Վիքթորիս: Դեղեցիկ մարդ մըն է: Ուսնոցները աւելի թիկնեղ կը դարձնեն զինքը:

Վիքթորիս պատասխանեց խորունկ հանդարասւթեամբ.

— Ոչ, գեղեցիկ չէ ան: Բայց կրթուած մարդ մըն է: Աս ալ բան մը կ'արժէ:

— Շնորհակալ եմ ձեր անակնկալին համար, գոչ Եսհաննէս բարձրածայն խնդով:

Ցեսոյ, լիրը շեշտով մը աւելցուց.

— Եւ գրամք որ գրպանին մէջ ունի, աւելի բան մըն է:

Վիքթորիս բուռն թափօվ մը հեռացաւ:

Գինովի պէս, Եսհաննէս մէկ պատէն միւսը կ'երթար: Քամիլլա խօսեցաւ իրեն, հարցումներ ըրու, բայց ան չլսեց. չպատասխանեց: Ազգիկը իր հարցումները կրկնեց թեւը բանելով, բայց ի զուր:

— Ա՛, ո՛չ, ախսէք ինչպէ՛ս կ'երազէ, գոչեց Քամիլլա խնդով:

Վիքթորիս լոեց ու պատասխանեց.

— Առանձին ըլլալ կ'ուզէ: Զիս ալ քովէն հեռացուց:

Բայց յանկարծ Եսհաննէսի մօտեցաւ ան ու ըստ ցած ձայնով.

— Թերեւս կը խորհիք ներողութիւն խնդրել ինձմէ: Մի նեղուիք ատօր համար: Ընդհակառակը ես պէտք է ներողութիւն խնդրեմ. Կրաւէրս այնքան ուշ զրկած ըլլալուս համար: Իմ կողմէս աններելիթ թերութիւն մըն է ատիկա: Մինչեւ վերջին վայրկեանը մօսցած էի ձեզ, և քիչ մնաց բոլորովին պիտի մօնայի: Բայց կը յուսամ որ կը ներէք. այնքան բաներ կան գլխուս մէջ:

Եսհաննէս անոր նայեցաւ շփոթած: Քամիլլա փօխն ի փոխ երկուքին նայեցաւ ու կ'երեւար որ զարմացած էր: Վիքթորիս. անոնց առջեւ կտնգնոծ, գէմքը ցուրտ ու գունաթափ, գոհունակ երեւոյթ մը ունէր: Վրէժք լուծած էր:

— Մեր երիտասարդ բավալիիներուն նայէ, բատ Քամիլլային: Շիտակը շատ ալ պատօւատիրութիւն սպասելու չենք իրենցմէ: Այնաեղ նշանած նայէ օր նստած որսորդութեան վրայ կը խօսի եռոնդով, և հոս, ահա բանաստեղծը՝ իր խոկումներուն մէջ թաղուած....: Բան մը ըսէ մեզի. քերթո՛զ:

Եսհաննէսի քունքի երակները ունեցան:

— Լաւ, կ'ուզէք որ բա՞ն մը բաեմ: Աղէ՛կ:

— Օ՛, ոչ, ձիգ մի ըրէք:

Վիքթորիս մեկնելու երեւոյթ մը ոռած էր արգէն:

— Առանց յառաջաբանի մօտենալու համար խնդրին... ըստ Եսհաննէս ժպառուն, բայց դողդղաց ձայնով մը, գեղեցիկ միջավայրի մէջ նախաքայլեր առնելու համար, Օրիորդ Վիքթորիս, երկա՞ր առեն է որ սիրահարուած էք:

Բանի մը երկվայրկեան բացարձակ լուս թիւն ախ-
ղեց . անոնց սրտին զարկերը կը լսուէին կարծես : Քա-
միլլա երկչոտութեամբ պատասխանեց :

— Անշուշա Վիքթորիան սիրահարութծ է իր
նշանածին : Այսօր պիտի նշտնուին , չէի՞ք զիտեր :

Ճաշամրահին դուռները կանտկի վրայ բացուե-
ցան :

Եսհաննէս իր տեղը գտաւ ու ստքի կեցաւ :
Գլուխը կը դառնար , սեղանը կը ճոճէր աչքերուն
առջեւ , մարդիկը ձուլուած էին ձայներու եռեւեփի
մը մէջ

— Ահաւասիկ ձեր տեղը , ըստւ դղեռկի տի-
րուէին ազնուորէն : Միայն թէ բոլորը նստէի՞ն այս
վայրկեանին :

— Ներեցէ՞ք . ըստւ յանկարծ Վիքթորիա իր
ետեւէն :

Եսհաննէս մէկ կողմ քաշուեցաւ :
Վիքթորիա անոր անունը կրող խաւաքարար
առաւ և եօթը աթու անդին գրաւ , ծերուկ պարոնի
մը քավ որ առենոք ուսուցիչ եղած էր դղեակին մէջ
և աւանդաբար կը սիրէր շատ խմել : Միւս իթւա
քարտն ոլ նախորդին տեղը գրաւ ու նստաւ :

Եսհաննէս անոր կը նայէր այդ միջոցին , Դրդ-
եակի տիրուէին , եղածէն նեղուած , անփութօրէն
սեղանին միւս կողմը գնաց զբաղելու , Եսհաննէսին
նայելէ զգուշանալով :

Հիմա աւելի շատ զարմացած ու վրգովուած , Ես-
հաննէս իր նոր տեղը զնոց : Իր առաջին աեղը գրա-
ւեց Տիթլէֆի բարեկամներէն մէկը , քաղաքէն երի-
աւարդ մը , որուն կուրծքը աղամանդով մը զրո-

գործուած էր : Զոխ կողմը Վիքթորիան կը դանուէր ,
ողը՝ Քամիլլան :

Ճաշը սկսոււ :

Մեր ուսուցիչը կը յիշէր Եօհաննէսը աեսած ըլ-
լալ իր մանկութեանը , և խօսակցութիւնը սկսաւ
անոնց միջեւ : Կ'ըսէր թէ ինքն ալ բանասաւեղծու-
թեան նուիրուած էր իր երկասաւարդութեանը . ան-
տիպ ձեռագիրներ ունէր . յարմար առիթով մը Եօ-
հաննէսին պիտի տար որ կարդար : Այս հանդէսին
ապթիւ գգեակ հրաւիրեր էին զինքը : որպէսզի մաս-
նակից ըլլար ընատնիքի ուրախութեան : Դղեակի
աէրն ու արիուէին այս անակնկալը պարզեւեր էին
իրեն վագեմի բարեկամութեան շնորհիւ :

— Զեզմէ բան մըն ալ չեմ կարդացած , ըստւ:
Իմ գրութիւններ կը կարդամ , երբ բան մը կար-
դալու փափաքը ունենամ : Գրոցիս մէջ բանասաւեղ-
ծութիւններ և հէքեաթներ ունիմ : Մահուընէս վերջը
պիտի հրատարակուին անոնք : Որովհետեւ կ'ուզեմ
վերջապէս որ հասարակութիւնը գիտնայ թէ ո՛վ էի
եօ : Ա՛խ , այս , մենք հիներս չենք անապարեր մեր
ձեռագիրները ապագրիչին տանելու Հիմա , նո-
րերը աւելի սճապարզ են : Զեր կենացը :

Ճաշը կ'սգեւորուէր : Դղեակի ուէրը քանի մը
հարուածներ առաւ իր բաժակին ու սոքի ելաւ :
Անօր նիհար ու ազնուական դէմքը յուզուած էր .
շատ երջանիկ ըլլալու ապարութիւնը կուտար : Ես-
հաննէս զլուխը վար կախեց : Իր բաժակը պարապ էր
և ոչ ոք գինի կը հրամցնէր իրեն . իր ձեռքով լցուց
զայն մինչեւ բերանը և զլուխը կախեց կրկին :
Ակէտը կը հասնի ահաւ , թօրհեցաւ :

Ճառը երկար ու աղուոր եղաւ , ուշագրութեամբ

մոկ ըրին և զուարթ կեցցէներով պատասխանեցին։ Նշանառութը յայսարարուած էր։ Ամէնն ոլ մաղթանքներ կ'ուղղէին դղեակի տիրոջ աղջկան ու ոհենկապեաին աղուն։

Եօհաննէս մէկ ումպով պարպեց իր բաժակը։

Քանի մը վայրկեանէն իր յւրգումը անցաւ և հանդարառութիւնը վերպատաւ։ Նամփանիան կ'եւար երակներուն մէջ։ Սենեկապեան ալ խօսեցաւ, կեցցէներու և զուարթի բախումներու աղմուկ մը լոեց դարձեալ։ Վիքթորիայի կողմը նայեցաւ։ Թիւա աժգոյն էր ան, յուզուած կ'երեւէր և ոչքերը խօնարհեցուցեր էր։ Քամիլան, ընդհակառակը, գրլիու շարժումներ ըրաւ ժպաելով, որոնց Եօհաննէս գլխու խօնարհումով մը պատասխանեց։

Իր կողքին, ուսուցիչը իր շաղակրատութիւնը կը շարունակէր։

— Ինչ լա՛ւ է, ո՞խ ի՞նչ լաւ, երբ երկու էտակներ կը միանան։ Այդ բախոը չեմ ունեցած ես։ Առնոնց առրիքին՝ երիտասարդ ուսանող մըն էի ես և փայլուն ապագայ մը ունէի առջեւո։ Մեծ տաղանդ ունէի։ Հայրս ոզնուական անուն մը ունէր, մեծ անուն մը, շատ ու շատ հարսառութիւն և բազմաթիւ նաւեր։ Այնպէս որ, վստահորէն կրնամ ըսել, ապագա շատ փայլուն կ'երեւար։ Միրած աղջիկս ալ նոյնպէս մատղաշ էր և շատ բարձր ընտանիքէ։ Կ'երթամ ու սիրոս կը բանամ անոր։ Կը մերժէ զիս։ Կրնա՞ք իր ընթացքը ըմբռնել։ Ոչ, չէր ուզեր, Կ'ը-սէր ինձի։ Կրցածս ըրի և շարունակեցի աշխատիւ այս ձախորդութիւնը առնելով աղամարդու մը պէս։ Յետոյ, գէլ առրիներ եկան հօրս համար, նառաբեկութիւններ, պարպեր, դատեր, — մէկ խօս-

քով, հայրս մնանկացաւ։ Ի՞նչ ըրի ոյն առեն։ անգամ մըն ալ աղամարդու պէս վարուեցայ այս բոլոր գունութիւններուն դէմ։ Եւ ահա օր մը, մէջտեղ ելաւ ան որու մասին խօսեցայ։ Քաղաք եկաւ զիս փնտաելու։ Ի՞նչ կ'ուզէր ինձմէ, պիտի հարցնէք հիմա։ Գրեթէ աղքատ եմ ես, ուսուցչի փոքրիկ պաշտօն մը ունէի, բոլոր յոյսերս ջուրը ինկան էին, բանասեղծութիւններս մէկդի նետուած։ — անիկա բկաւ և կ'ուզէր զիս։ Կ'ուզէ՛ր զիս…… Կրնա՞ք ըմբռնել տոփկա, ըրաւ ծեր ըւսուցիչը Եօհաննէսի նայելով։

— Այն առեն ալ դո՞ւք զինքը չուզեցիք։

— Կրնայի՞, կը հարցնեմ ձեզի։ Բոլորովին մերս կացած, առանց ոչ մէկ բանի, ուսուցչի պաշտօն մը, կացած կիրակի օրերը ծխախոտ ունենալ ծխամօրճիգ միոյն կիրակի օրերը ծխախոտ Զէի կրնար այնա մէջ։ — Ի՞նչ կ'ուզէիք որ ըլլար։ Զէի կրնար այնա քան նեղութիւն պատճառել իրեն։ Ըսէք, սակայն, կ'ուզէնմ, կրնա՞ք հասկնալ տոփկա։

— Ի՞նչ եղաւ յետոյ։

— Տէ՛ր Ասուուած, իմ հարցումիս չէք պատասխաններ։ Հարիւրապետի մը հետ ամսունացաւ յաջորդ խանութիւններ։ Հարիւրապետի մը Զեր կետարին։ Թնդանօթաձիգ հարիւրապետ մը։ Զեր կետարին։

Եօհաննէս ըստու։

— Կ'ըսեն թէ կորդ մը կիներ կորեկցութեան ուսիթներ կը փառեն։ Եթէ աղամարդը յաջողի, կը զուսպին անկէ և շատ կը զգածուին։ Եթէ մարզը ձաւ զուսպին անկէ և շատ կը զգածուին։ Եթէ մատենան խորդութիւններ ունենայ և գլուխ ծուէ, կը մօտենան անոնք, յաղթականօրէն։ — Ահա իմ կործիքս։

— Ի՞նչո՞ւ, սակայն, անիկա չհաւանեցաւ մեր

աղուսր օրերուն մէջ։ Այն ատեն՝ երբ ապագան
փաքրիկ առաջածի մը կը ժպաէր ինծի պէս։

— Անարքակոյ» կը սպաէր որ խոնարհէիք...
Ո՛վ գիտէ։

— Բայց ես բնաւ չխօնարհեցայ։ Երբեք։ Հպար
առւթիւնս պահեցի և ճամբու դոի զինքը։ Ի՞նչ կ'ը-
տէք տօոր։

Եօհաննէս չէր խօսեր։

— Բայց, թերեւս իրաւունք ունիք դուք, շա-
րունակեց ծեր ուսուցիչը։ յանուն Աստուծոյ և եր-
կինքի բոլոր սուրբերուն, շատ իրաւ է ինչ որ ըսիք,
ուչեց յանկարծ, աշխուժով։

Կրկին պարպեց իր բաժակն ու յարեց։

— Ծեր հարիւրապետի մը հետ կարգուեցաւ
ի վերջոյ։ Զայն կը ինսամէ, կը փայփայէ, ուտելիքը
կը կարտէ և առան տիկին մը եղած է։ Թնդանօթա-
ձիգ հարիւրապետ մը։

Եօհաննէս աչքերը վերցուց։ Վիքթորիա բա-
ժակը բարձրացուցած, կողմնակի իրեն կը նոյէր։
Ամբողջ էութեամբ ցնցուելով, ինք ալ իր բաժակը
տուաւ։ Զեռքը կը դոզար։

Այն ատեն, բարձրածայն ու խնդալով, Վիք-
թորիա անոր հարեւանին, ուսուցին անունը ար-
տասանեց։

Սասահկ շփոթած, Եօհաննէս վար դրաւ իր բա-
ժակը, վարանոտ զէմքով մը ժպաելով։ Սեղանակից-
ները նշմարած էին։

Ծերուկ ուսուցիչը, իր նոտիկին աշակերտուհիին
հզգածութենէն յուզուած, աչքերը արցունքով լե-
ցուն, բաժակը վերցուց ու պարզեց։

— Հիմա ծերուկ մարդ մըն եմ ահա, հողին մօ-

աեցած, միայնուկ ու մոռցուած։ Այս եղաւ կեռնքէն
իմ բաժինս։ Մարդ չգիտեր թէ ինչ ունիմ ես ներ-
սիդիս, բայց ոչ ոք լսոծ է իմ հեծեծանքս։ Տառ-
րակը չէ, այս մեծ վշառաւը որ խմելէ սառջ աղ-
բիւրին ջուրը կը պղասրէ։

— Զեմ զիտեր։

— Այս, ան է, ոյզպէս կ'ըւեմ ես ալ։ Զունե-
ցայ ան որ պէտք էր ինծի կեանքիս մէջ։ բայց բո-
լորովին ալ չեմ զրկուած ուրախութիւններէ։ Միայն
թէ կը պղասրեմ զանոնք, միշտ կը պղասրեմ։ Այս
կերպով, պատրանքը կ'ունենանք վերջապէս։ կը
աեսնէք Վիքթորիան, որ իմ կենաց խմեց քիչ մը
տառջ։ իր ուսուցիչը եղած եմ. ահա կ'ամուսնանայ
անիկա և այս բանը հաճոյք կը պատճառէ ինծի.
այնքան երջանկութիւն կը զգամ որ իբր թէ իմ
ողջիկս եղած ըլլար։ Հիմտ, թերեւս ուսութիչը պիսի
ըլլամ իր աղոց...։ Բայց այս, ամէն պարզայի,
գէշ հաճոյքներ չկան կեանքին մէջ։ Բայց ինչ որ
ըսիք քիչ մը սոսաջ կարեկցութեան ու խոնարհած
զլութի մտսին, — քանի կը խորհիմ, այնքան կը
աեսնեմ որ իրաւունք ունիք գուցք։ Աստուծ զկայ,
իրաւունք ունիք գուցք...։ Վայրկեան մը ներեցէք։

Ուաքի ելաւ, բաժակը տաւ և Վիքթորիայի քով
գնոց։ Սրունքներուն վրայ քիչ մը կ'երերար արդէն
և չափէն աւելի սոսաջ հակած էր։

Բազմաթիւ ճուներ աբտաստանու եցան, տեղակալը
խօսեցաւ, զրացի հոգաւէրը իր բաժակը պարպեց
կունակի տիրուկիին կենաց։ Յանկարծ, աղամանզէ
զղեակի տիրուկիին կենաց։ Յանկարծ, աղամանզէ
զղեակի տիրուկիին կենաց։ Յանկարծ, աղամանզէ
զղեակի տիրուկիին կենաց։ Յանկարծ, աղամանզէ

սարդութեան յարգոնքը, և համակրական խօսքերով
իր ժամանակակիցներուն հիացումը յայտնեց անոր
տաղանդին հանդէպ:

Եսհաննէս չէր հաւատար իր ակտնջներուն:

Շատ կամոց ձայնով ըստւ ուսուցչին.

— Ինձի՞ համար կ'ըսէ:

— Այս, զիս կանիեց: Կ'ուզէի ես ընել այդ
բանը, զիքթորիան ինձմէ խնդրեց այս օր, կէսօրին:

— Ո՞վ խնդրեց, ըսիք:

Ուսուցիչը չեշտակի անոր նայեցաւ:

— Ոչ ոք, պատասխանից:

Ճռով միջոցին, բոլոր չչքերը ուղղուած էին
Եսհաննէսին, զղեսկի տէրը նոյն իւկ զիսու նշան
մը ըրտւ անոր, և սեննէկապետին կինը ակնոցը դրտւ
անոր նայելու համար: Երբ ճռոք աւարտեցու,
ամէնքը խոնարհութիւն ըրին և խմեցին:

— Կարզը քուկդ է հիմա, պատասխան տուր,
ըստւ ուսուցիչը: Այն տեղ նստեր է ձագի ճառ մը
արտասանելու համար, այդ որհեստին աւելի հին
եղաղին կը վայելէր խօսիլը: Ասկէ զատ, բալորովին
համաձայն չնմ իրեն: Բայց ոչ բալորովին:

Եսհաննէս ափնարկը սեղանին վըայ պատցուց
մինչեւ Վիքթորիան: Ինքն էր ըսեր երիտասարդին
որ խօսի: — Ինչո՞ւ...: Ինչո՞ւ նոխապէս ուրիշէ մը
խօսեր էր այդ մասին: — ճաշէն շատ սուած խօրհեր
էր այդ բանը — ինչո՞ւ...: Անիկա նստուծ էր այնակդ
ոչքերը խոնարհած, անթարգմանելի զէմքով:

Յանկործական ու բուռն յուզում մը Եսհան-
նէսի աչքերը քօղարկեց: իր խանդավառութեան մէջ
անոր ոտքերը պիտի իյնար շնորհակալ ըլլալու հա-
մար: Աւելի վերջը պիտի ընէր այդ, ճաշէն յետոյ:

Քամիլլա կը խօսէր աջ ու ձախ, դէմքը բոլորո-
վին ծիծաղոտ: Շատ զօհ էր անիկա: իր ատանըեօթը
արքիները անխառն ուրախութիւն միայն բերած էին
իրեն: Շատ անգամներ գլխով նշան ըրտւ Եսհաննէ-
սին, անոր հասկնելով թէ պէտք է ոտքի ելլէր:

Եսհաննէս ոտքի ելաւ:

Կարճ խօսեցու, ծտնը և յուզուած ձայնով: —
Կ'ուզէր չնորհակալ ըլլալ այն անձնաւորութեան որ
այնքան հաճելի խօսքեր ըստծ էր իրեն, ու նաեւ
անօր՝ որ ազնիւ քմահաճոյքը ունեցեր էր հրատիրելու
զինքը, օտարական մը ոյս հանդէսին ուր ընտանիքը
ուրած դէպք մը կը տօնէր: Այսպէս, գուրս հանած
էին զինքը իր անշքութենէն, և չէր կընար մոռնալ
էին զինքը իր անշքութենը որով բոլոր ներկաները
մտիկ ըրտծ էին այս ներբողները ուղղուած իրեն,
օտարականին: Միակ տիազոօը որ իրուունք տուած
էր իրեն ներկայ գանուելու այս առիթին, այն էր
որ ինք աղան էր զզեակին դրացին, անտասին
մէջ...

— Անչո՛ւշա, զոչեց յանկարծ Վիքթորիա, կայծ-
կըլաւն աչքերով:

Բոլոր ակնորկները անօր կոզմը դարձան: այ-
տերը բացավառ էին, կուրծքը կ'ուսէր ու կ'իջնէր
բաւուն թափով: Եսհաննէս կանգ տուաւ, զժնղակ
լուութիւն մը յաջորդեց:

— Վիքթո՛րիտ, բացականչեց զզեակին ոէրը,
զարմացած:

— Ծարունակեցէ՛ք. զոչեց Վիքթորիա: Ասո,
այդ է ձնը միակ տիազոօը: Բայց, չարունակեցէ՛ք
ձեր ճառը:

Եւ իսկոյն աչքերը մթնցան, սկսաւ խենթի մը

պէս ծիծաղիւ, գլուխը երերջնելով։ Յետոյ, հօրը
գառնալով.

— Կը խօրհէի պարզապէս չ=փողոնցել, ըստ
ինք ու կը չ=փողանցէ։ Ոչ, չէր ուզեր խան-
դորել...

Եսհաննէս մտիկ ըրաւ ոյս բացարութիւնը և
ելք մը գտաւ։ Սրտին զարկերը կը համրուէին։ Նկա-
տեց որ զգեակի միրուէին Վիթօրիան կը դիտէր
աչքերը արցունքով լեցուն և տնհուն ներողամտու-
թեամբ։

Այս, չ=փողանցած էր, ըստ։ Օրիորդ Վիթօ-
րիա իրաւունք ունէր։ Ազնուութիւնը ունեցեր էր
ան յիշելու թէ հոն էր ինքը ոչ թէ միայն իբր գրա-
սիին աղան, այլ նաև որովհետեւ տմենափոքր աս-
րիքն խողընկեր եղած էր զգեակի աղօց, և իր ներ-
կոյութիւնը կը պարտէր ամէնէն աւելի այս վերջին
պարզույին։ Շնորհակուլ էր ասոր համար։ Այսուղ
իր բնավայրն էր, առենօք իր ամբողջ աշխարհը
եղած էին զգեակին անտառները, ուրկէ անդին կը
ոկաէր անձանօթ աշխարհը, երազը...։ Այդ ասրի-
զինքը ատրած էին պայտաներու և խնջոյժներու, —
Աւելի վերջը, խօրհելով, պիտի հասկնար որ այդ
բոլոր ժամերը նշանակութիւն ունէին իրեն համար և
որմէ ոչ ոք պիտի տարակուանը։ Եթէ իրու էր, ինչ-
պէս բախն, թէ իր խօսքերը կրնային երբեմն բոցի
իր հօգին կը լոցավառէին։

Ասիկա ցոլքն էր այն երջանկութեան զոր իր-
երկու ընկերները տուած էին իրեն մանկութեան

միջօցին, և ահա թէ ինչու անոնք ալ իրենց մեծ
բաժինը ունէին իր արտադրութիւններուն մէջ։ Նշան-
աւուքին համար եղած բոլոր մաղթանքներուն կ'ուզէր
ինք ալ աւելցնել իր երախապիտութիւնը գղեակին
երկու զաւակներուն հանդէպ։ Հնորհակալութիւն մը
երբեմնի աղուոր տարիններուն համար, այն շրջանին՝
ուր ոչ ժամանակը ոչ ալ իբրերը պատ քաշած էին
իրենց միջեւ։ Շնորհակալութիւն մը, «կենաց» մը այն
կարծատեւ ու զուարթ ամառնային օրուան համար
որ մանկութիւնն է...։

Ճառ մըն էր։ Կատարեալ ճառ մը։ Անօրինակ
չէր, բայց այնքան ալ գէշ չէր, ոչ սեղանակիցները
խմեցին, յետոյ սկսան ճաշել ու խօսակցութիւնները
վերսկոտն։ Տիթլէֆ չոր շնչտով ըստ իր մօր։

— Բնաւ չէի խորհած որ իր խորքին մէջ ես եմ
գրած իր գրքերը, չէ՞։

Բայց դլեակի տիրուհին չխնդաց։ Անիկա ըստ
իր աղող։

— Շնորհակալութիւն յայտնեցէք իրեն։ Շատ
կանկնալի է։ այնքան մինակ էր իր մանկութեան
մէջ։ Ի՞նչ կ'ընես, Վիթօրիա։

— Իրեն շնորհակալ ըլլալու համար, կ'ուզէի որ
սպասուէին այս եղբեւանիի ճիւղերը անոր տանէր։
Զե՞մ կրնար։

— Ո՛չ, պատասխանեց սեղակալը։

Ճաշէն վերջ, հրաւիրեալները ցըռւեցան սրահնե-
րուն մէջ, մեծ պատզամին վրայ և պարտէզին մէջ։
Եսհաննէս վարի յարկը իջաւ, այն սրահը որ շրջա-
պատուած էր պուրակով։ Բազմաթիւ անձեր կային
այնակ, որոնք կը ծխէին ու կը խօսակցէին։ Դրացի

Հողատէրը և ուրիշ հրաւիրեալ մը դղեակի տիրոջ նիւթական կացութեան վրայ կը խօսէին ցած ձայնով։ Հողերը զէշ կը նայուէին, մեծ մաօք խոպան էր, ցանկերը աւրուած էին, անտառը նոսրացած։ Հուռածներէն կը հասկցուէր որ մեծ դժուարութիւն կը քաշէր ան իր շնչքերուն և կարասիներուն բարձր ապահովագինը վճարելու։

Քանիի՞ ապահովագրած էր։

Հողատէրը առասպելական գումար մը ըստ։

Ասկէ զատ, ոչ մէկ խնայողութիւն կ'ըլլար դղեակին մէջ։ շայլութիւններ կ'ընէին միշտ։ Օրինակի համար, ի՞նչ կ'արժէր այս տեսակ ճաշկերոյթ մը։ Ճիմա կ'ըսէին նաեւ որ ամէն բան հալած է դղեակին մէջ, մինչև դղեակի տիրուելին գոհարեղէնները, և ասոր համար է որ փեսային դրամը պիտի դայ ամէն ինչ կարգի դնելու……։

— Ո՞րքան կրնայ ունենալ։

— Անկարար ոսկիներ, անշուշա։

Եռհաննէս զուրո ելաւ ու պարտէզ զնաց։ Եղբաւանիները ծաղկած էին։ գարնանածաղիկներու, նարս կիզներու և յամիկներու բոյրը զինքը պարուրեց։ Յանկապատին քով անկիւն մը փնտաեց ու քարի մը վրայ նստաւ։ ծաեերու շարք մը զինքը աչքերէ կը պահէր։ Տրտում ու յօգնած, իր բոլոր յոյզերուն անձնատօր ու միտքը ազօտած, մնաց այնակազ։ Խօրհեցաւ ելլել առւն երթալ, բայց անշարժ մնաց, տխուր ու թթացած։ Խճածածկ կածանէն ձայներու աղմաւկ մը եկաւ յանկարծ, որուն մէջ ճանչուցաւ Վիքթորիայի ձայնը։ Շունչը բանած կը սպասէ և տերեւներու բացուածքէն կը ահսնէ տեղակալին

համազգեստին փայլը։ Նշանածները միասին կը պտաին։

— Կը ահսնեմ որ անբնական բան մը կայ հոս, կ'ըսէ տեղակալը։ Մտիկ կ'ընէք իր խօսքերը, կարեւորութիւն կուտաք իր ճառին, ճիչեր կ'արձակէք։ Վերջապէս, ի՞նչ կը նշանակէ ասիկա։

Վիքթորիա կանգ կ'առնէ և ուղիղ կը ցցուի անօր դէմ։

— Հետաքրքի՞ր էք իմանալու, կ'ըսէ։

— Այո։

Վիքթորիա լուս կը մնայ։

— Կարեւորութիւն չունի, կը շարունակէ սպան, եթէ ձեր ճիչերը ու է նշանակութիւն չունին, ձեզ չեմ պարտաւորեր բացատրութիւն տալու։

— Ոչ, բան մը չէ, կ'ըսէ Վիքթորիա, և դիրքը փոխելով կը սկսի քալել։

Տեղակալը, ուսնոցները ջզայնութեամբ թոթուեւ լով, կ'ըսէ բարձր ձայնով։

— Զգոյշ թող ըլլայ…… Սպայի մը ձեռքը կրնայ իր ականջները շոյել։

Տաղաւարին ճամբան դարձան անսնք։

Եռաննէս քարին վրայ մնաց, սաստիկ յուզուան և տիսուր։ Ամէն բան սկսած էր անկարեւոր երեւալ իրեն։ Տեղակալը կը կասկածէր, նշանածը ըսներ էր ինչ որ պէտք էր, տեղակալին սիրաը ապահովութած էր և զացած էր անօր հետ։ Տարմահաւերը կը ճեմւային ճիւզերուն մէջ, անօնց զլխուն վերեւ…… իրեն ի՞նչ հոգը։ Թող Աստուած երկար կեանք տայ անոնց…… ձաշի տաեն անօր մասին խօսած էր, սիրաը ճեղքելով։ փորձած էր դարմանել ու գոցել իր միբ միջամտութիւնը, բայց Վիքթորիան գոհ չէր

եղած : Բաժակը վերցնելով խմած էր ան : Չեր կենացը, նայեցէք ինչպէս զուարթօրէն կը խմհմ ես... : Ինչ որ ալ ըլլայ, նայեցէք ինոջ մը, մէկ քովէն նայեցէք անոր երբ կը խմէ : Սկահակէ մը, գաւաթէ մը, ինչ բանէ ալ կ'ուզէ խմէ, մէկ քովէն նայեցէք անոր : Գիտի տեսնէք որ կը կծկուի և դէմքը կը թթուեցնէ, իբր թէ շատ գէշ բան մըն է : Բերանը կը կծկէ, շրթունքներուն ծայրը թրջելով բմպելիին մէջ, և յօւսահատ է ան, եթէ այդ միջոցին ու շագրութիւն ընէք իր ձեռքին :

Մէկ խօսքով, կնոջ մը ձեռքին մի նայիք : Անչի կրնար հանդուրժել այդ բանին . պիտի սկզի իսկոյն ետ քաշել իր ձեռքը, հետզհետէ վայելուչ զիրք մը տալով անոր . վերջապէս ամէն բան պիտի ընէ ծանկելու համար խորշոմ մը, ծուած մատ մը կամ տձեւ եղունդ մը : Ի վերջոյ ալ չպիտի զիմանայ ու ինքնիրմէն ելած պիտի հարցնէ . «Ի՞նչ կը դիտէք այդպէս» :

Վիքթորիան զինքը համբուրած էր անգամ մը, ամառ օրուան մը մէջ : Շատ առաջ էր, ու Աստուած գիտէ թէ երազ մը չէ՞ր արդեօք ան... : Նայինք, նստարանի մը վրայ նստած չէի՞ն : Այն անգամուն, երկար խօսեցան և երբ սկսան քալել, անոր քո՞վին էր ինք, թեւին կը քսուէր : Դատն մը առջեւ զինքը համբուրած էր ըսելով . «Կը սիրեմ ձեզ...» : Իր քովէն անցան անօնք . թերեւս այս վայրկեանիւն նստած են տաղաւարին մէջ : Տեղակալը ըստ էր թէ զինքը պիտի ափառէր : Շատ լաւ լսած էր այդ խօսքը, չէր քնանար, բայց ոռքի չէր ցատկան անարդանքին պատասխանը տալու համար : «Ապայի

մը ձեռքը», կ'ըսէր ան : Այդ բանը կարեւորութիւն չունէր իրեն համար :

Ոտքի ելաւ ու մինչեւ աաղաւարը գնաց : Մարդ չկար այնտեղ : Դղեակի պատշգամէն Քամիլլան զինքը կանչեց .

— Եկէք, խնդրեմ, զահլիճին մէջ սուրճ կը հրացնեն :

«Եր գնաց : Մեծ զահլիճին մէջ հաւաքուած էին նշանաձներն ու բազմաթիւ անձեր : Իրեն հրացնուած զկահակը առաւ և անկիւն մը քոչուեցաւ :

Քամիլլա խօսքի բանուեցաւ իրեն հետ : Այնքան խարտեալ էր ան, գէմքը այնքան պայծառ ու այնքան անկեղծ՝ իր խոչոր աչքերը . չկրցաւ դիմազրել ու ժամունով պատասխանեց անոր զուարթ խօսքերուն : Ո՞ւր էր, Պարտէ՞զը : Հօն չէր . անտարակոյս : Պարտէզին մէջ զինքը փնտռած էր ու չէր տեսած : Ո՞ւ, այնտեղ չէր... :

— Պարտէ՞զն էր, Վիքթորիա, հարցուց :

Վիքթորիա պատասխանեց :

— Ոչ, չտեսայ զինքը :

Տեղակալը զայրացկոտ ակնարկ մը ուղղեց իր նշանաձին և, ազգարարութիւն մը ընելու համար, ձայնը արտակարգօրէն բարձրացուց, իր դէմ նստած հողատէրին ըսելու համար .

— Ուրեմն, կ'ուզէիք որսօրդութեա՞ն աանիլ զիս ձեր կողմերը :

— Այս, պատասխանեց հողատէրը : Շատ ուրախ պիտի ըլլամ :

Տեղակալը Վիքթորիայի նայեցաւ : Անշարժ կեսէր էր անիկա, առանց ամենափոքր ճիգ մը ընելու ետ կեցնելու համար զայն այս հաճոյքէն... : Սպա-

յին գէմքը հետզիետէ աւելի՝ մոայլացաւ։ ձեռքը պե։
խերուն աշրաւ, ջղայնոտ շարժումներով։

Քամիլլա հարցում մըն ալ ուղղեց Վիքթորիայի։
Այն ատեն սպան ոտքի ելաւ բուռն թափով մը
և հողատէրին ըստաւ։

— Լաւ, այս իրկուն ձեզի պիտի ընկերանամ,
անմիջապէս։

Եւ որահէն հեռացաւ։

Հողատէրն ու քանի մը անձեր անոր հետեւե-
ցան։

Կարճ լրութիւն մը։

Յանկարծ դուռը կրիին բացուեցաւ և տեղակալը
երեւցաւ։ Ծայրայեղօրէն գրգոռուած էր։

— Բա՞ն մը մոռցած էք, հարցուց Վիքթորիա,
ոտքի ելլելով։

Սպան ոտքերը քանի մը անգամ յատակին զար-
կաւ, դրան քով։ Եռաննէսին վրայ քալեց և անոր
զարնուեցաւ, իրը թէ պատահմամբ ըլլար։ Յետոյ
արագօրէն գէպի դուռը վերադարձաւ, դարձեալ ուժ-
դին քայլերով։

— Զգուշացէ՞ք, բարեկամ, աչքիս զարնուեցաք,
ըստ Եռաննէս, չոր ծիծաղով մը։

— Կը սխալիք, պատասխանեց տեղակալը, ապ-
ակեցի ձեզ։ Կը հասկնա՞ք, կը հասկնա՞ք . . .

Եռաննէս թաշկինակը հանեց, աչքը սրբեց ու
ըստաւ։

— Կատակ կ'ընէք։ Բայց և այնպէս լաւ գիտէք
որ կրնամ թաշկինակի պէս ծալլել ձեզ ու դրպան-
դնել։

Միեւնոյն ատեն ոտքի ելաւ տն։

Այն ատեն տեղակալը աճապարանքով դուռը բա-
ցաւ և գուրս ելաւ։

— Չեմ կատակեր, ըստ ետին դասնալով, կա-
տակ չեմ ըներ, անասո՛ւն։

Եւ դուռը ուժգին գոցեց։

Եռաննէս զարձեալ նստաւ։

Վիքթորիան ոտքի էր, սրահին գրեթէ մէջտեղը։
Եռաննէսի կը նայէր մեռելի մը պէս տժգունած։

— Վնասե՞ց ձեզի, հարցուց իսկոյն Քամիլլա,
յուզուած։

— Անզգուշութեամբ։ Աչքիս զարնուեցաւ, տեսէք։

— Տէ՛ր Աստաւած, կաս կարմիր եղեր է։ արիւն
կայ մէջը։ Ո՛չ, մի՛ շփէք։ Կեցէք ջուր գնեմ։ Չեր թաշ-
կինակը շատ խոշոր է, առէք։ երթամ իմս բերեմ,
Տեսնուած բան է, ճի՛շկ աչքին։

Վիքթորիա, առանց բառ մը արտասանելու, ինքն
ու իր թաշկինակը ներկայացուց։ Յետոյ, դանդաղ
քայլերով ապակեպատ դաան քով զնաց ու կեցաւ,
կոնակը դահլիճին առւած, դուրսը դիտելով։ Թաշկի-
նակը կտոր կտոր կ'ընէր։ Բանի մը վայրկեան վերջ,
դուռը բացաւ և, լոիկ, հեռացաւ դահլիճէն։

թ.

Քամիլլա ջաղացք եկաւ, անկեղծ զդուարթութեամբ։ Առանձին էր։ Առանց ձեւակերպութեան, ժպառուն գէմքով ներս մտաւ և ըսաւ։

— Ներեցէք որ դուռը չզարկի։ Գետակը այնքան աղմուկ կը հանէր որ խորհեցայ թէ զարնելը օգուտ պիտի չունենար։

Նայուածք մը պատցուց շուրջը, և գոչեց։

— Բայց, որքա՞ն հիանալի է այսաեղ։ Հիանալի՞...։ Ո՞ւր է Եռհաննէօր։ Ես կը ճանչնամ Եռհաննէսը։ Աչքը ի՞նչպէս եղաւ։

Զինքը նուացուցին և գացին Եռհաննէօր փնտութեալու ջաղացքին մէջ։ Աչքը կը վազէր և կտպոյանշաններ ունէր։

— Առանց հրաւէրի եկայ, ըսաւ Քամիլլա, անոր դառնալով։ Կ'ուզէի մինչեւ այսաեղ գալ։ Պէտք է որ շարունակէք պազ ջուր ընել աչքերնուդ վրայ։

— Մի նեղուիք, պատասխանեց Եռհաննէս։ Թողէք աօիկա։ Աստուած իմ, ինչ աղուօր գաղափար ունեցեր էք այսաեղ գալու։ Ո՛հ, շնորհակալ եմ ձեր այցելութեան համար։

Զեռքը մօրը մէջքին անցուց, ցոյց տուաւ զայն ու ըսաւ։

— Ահա՛ մայրս։

Մինչեւ ջաղացք իջան միտոին։ Ծերուկ ջաղացուանը զտակը հանեց, ծանր բարեւ մը տուաւ և քանի մը խօսքեր ըսաւ։ Քամիլլա չլսեց, բայց ժպառեցաւ ու ըսաւ զիպուածով։

— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Այս այնքան պիտի ուզէի աեսնել։

Աղմուկը վախ պատճառեց իրեն և Եռհաննէսին ձեռքը բանեց իր ուշադիր մեծ աչքերը բարձրացնելով երկու մարդոց վրայ։ Խուլ էր կարծես։ Զաղացքին բազմաթիւ երկանաքարերը զարմանք կը պատճառէին իրեն, կը խնդար և, իր եռանդին մէջ, Եռհաննէսին ձեռքը կը թնցէր բոլոր մեքենաները մատնացոյց ընելով։ Զաղացքը կեցուցին և նորէն բանեցուցին որ տեսնէր։

Զաղացքէն մեկնելէն վայրկեան մը վերջ, Քամիլլա սկսաւ խօսիլ շատ բարձր ձայնով, զաւեշապանօրէն, իբր թէ աղմուկը ականջներուն մէջ մնացած ըլլար։

Եռհաննէս անօր ընկերացաւ, երբ դզեակ վերադառնաւ ան։

— Ի՞նչպէս եղաւ որ համարձակեցաւ այդ հարուածը առաջ ձեր աչքին, ըսաւ Քամիլլա։ Եւ յետոյ, հիմա ալ մէջաեղ չկայ, օրսի գացեր է հօղատէրին հետ։ Ի՞նչ ցտալի բաներ կը պատահին։ Վիքթորիա ցսաւ թէ մինչեւ լոյս չէ քնացած։

— Այս գիշեր լաւ պիտի քնանայ, պատասխանեց Եռհաննէս։ Ե՞րբ մեկնիլ կը խորհիք։

— Վաղը։ Հապա գո՞ւք։ Ե՞րբ քաղաք պիտի գաք։

— Հաւանաբար այս աշնան։ Կրնա՞մ այսօր միջօրեաքին աեսնել ձեզ։

Քամիլլա գոչեց։

— Ո՛հ, այս՝ կ'ուզեմ։ Քարայրի մը մասին խօսած էք ինծիկ պէտք է որ ցոյց տաք զայն։

— Զեզ առնելու պիտի գամ, ըսաւ Եռհաննէս։

Վերադարձին, ճամբաւն վրայ երկար կանգ առաւ, երազներու մէջ ընկղմած։ Երջանիկ գաղափար մը մտած էր իր մէջ։

Միջօրեաքին զղեակ գնաց և, առանց ներս մըտնելու, սպասաւորին ըսաւ որ Քամիլլային իմաց ապար։ Դան առջեւ սպասելու միջոցին, վիքթորիային երեւնալը տեսաւ, բոպէ մը, առաջին յարկի պատուհանի մը առջեւ, ան իրեն նայեցաւ շեշտակի, դարձաւ ու աներեւոյթ եղաւ։

Երբ Քամիլլան եկաւ, առաջնորդեց զայն դէպի քարահանքն ու քարայրը։ Լքուածութիւն մը եկած էր վրան։ Հանդարաօրէն մտիկ ըրաւ մանկամարդ աղջիկը։ Մանկունակ խօսքերը կը թեթեւթնէին զինքը, իր շուրջը կը թռչաէին հրեշտակային պատգամոներու պէս։ Այսոր մօտեցեր էին բարի ոգիները

— Կը յիշէ՞ք, Քամիլլա, որ օր մը դաշոյն մը նուիրեցիք ինծի։ Ոսկիէ պատեանով էր, Արկղի մը մէջ դրի զայն, ուրիշ առարկաներու հետ, որովհետեւ պէտք չունէի։

— Ա՛, պէտք չունէի՞ք. յետո՞յ,

— Այն՝ որ կօրսնցուցած եմ հիմա։

— Ի՞նչ ձախորդութիւն։ Բայց թերեւս կարեամ անոր նման ուրիշ մը դանել։ Պիտի փնտաեմ, — Կ'ուղէ՞ք։

Դէպի առւն դարձան։

— Կը յիշէ՞ք նաեւ խռոր մետայօնը։ Շատ ծանր էր ու սակիէ, օղակ մը կար վրան։ Մետայօնին մէջ քանի մը աղուոր բաներ գրած էիք։

— Այո, կը յիշեմ։

— Անցեալ տարի, արտասահմանի մէջ մէկուն նուէր տուի այս մետայօնը։

— Ա՛յս, իրա՞ւ։ Իրաւ . . . տուի՞ք։ Ինչո՞ւ համար։

— Ուուս երիտասարդ ընկերոջ մը տուի իր յիշատակ։ Ծունկ չոքեց ան, շնորհակալ ըլլալու համար ինծի։

— Այդքան գո՞հ եղաւ։ Տէ՛ր Աստուած, ո՛րքան զոհ եղած պէտք է ըլլայ ծունկի գալու համար այդպէս։ Անոր տեղ ուրիշ մետայօն մը պիտի ունենաք, և ասիկա ձեզի պիտի պահէք։

Իցած էին մինչեւ այն ճամբան որ ջաղացքէն գղեակը կ'երկարէր։

Եսհաննէս կանգ առաւ ու ըստւ։

— Օր մը, այս թաւուտին մօտ, բան մը պատահեցաւ ինծի։ Իրկուն մը ասկէ կ'անցնէի, ինչպէս այնքան յաճախ կ'ըլէէի միայնակ պայոյտներուս մէջ։ Ամրան պայծառ երեկոյ մըն էր։ Թաւուտին ետեւ պառկած էի ու կ'երազէի։ Այն ատեն, երկու անձեր կամացուկ եկան երկար ճամբէն։ Կինը կեցաւ։ Ընկերը հարցուց անոր. «Ի՞նչո՞ւ կեցաք»։ Եւ երբ անիշ կա պատախան չտուաւ, կրկին հարցուց։ «Ի՞նչ կայ»։ «Բան չի կայ, պատախանեց կինը։ Բայց պէտք չէ որ այգպէս նայիս ինծի։» «Բալելու ատեն ձեզի կը նայէի միայն» կ'ըսէ ընկերը։ «Այս, կը պատախանէ կինը, գիտեմ որ դուք կը սիրէք զիս, բայց հայրիկը պիտի չթողու, կը հասկնա՞ք. անկարելի է այս բանը»։ Ընկերը մրմնցեց. «Այո, պէտք է որ անկարելի ըլլայ . . .»։ Յետոյ, կինը աւելցուց. «Որքան ուժեղ է ձեր ձեռքը, զարմանալիօրէն զօրուօր ձեռք ունիք»։ Եւ ձեռքը անոր ձեռքին վրայ դրու։

Հոռոթիւն,
— Վերջը. ի՞նչ եղաւ յետոյ, հարցուց Քամիլլա:

— Զեմ գիտեր, պատասխանեց Եսկաննէս: Ինչ ՀՊՆ ձեռքի մասին կը խօսէր այդպէս:

— Սիրուն էին թերեւուս Եւ յետոյ, ընկերը ճերս մակ շապիկ մը հագած էր, — օ՛, այս, կը հասկնամք թերեւուս կինն ալ կը ոիրէր զայն:

— Քամիլլա, ըստ Եսկաննէս, եթէ ես շատ սիրէի ձեզ և եթէ քանի մը տարի սպասէի...: Հարուսում մըն է վարդապէս...: Իրականին մէջ, ես արժանի չեմ ձեզի: բայց կը կարծէ՞ք որ օր մը կրնաք իմ ըլլալ, եթէ խնդրեմ գալ տարի, կտմ երկու տարիէն:

Հոռոթիւն:

Քամիլլա յանկարծ կար Իրած է և յուզուած: Ամէն ուղղութեամբ կ'երերաւ իր փոքրիկ մարմինը և ձեռքերը կը միացնէ: Եսկաննէս կը գրկէ զայն ու կը հարցնէ.

— Կը Խորհիք որ ասիկա կրնայ օր մը պատահի: Պիտի ուզէի՞ք:

— Այս, կը պատասխանէ Քամիլլա, անոր բազուկներուն մէջ մնալով:

Յաջարդ օրը, Եսկաննէս անոր ընկերացաւ դէպի նաւամատոյց: Անոր փոքրիկ ձեռքերը համբուրեց այնքան մանկական անմեղութեամբ. սիրավը լեցուն էր ուրախութեան անուշ յուզումներով:

Վիքթորիան հոն չէր:

— Ինչո՞ւ ձեզի չընկերացաւ:

Քամիլլա, արտասուտից աչքերով պատմեց թէ

դղեակը սարսափելի տիսրութեան մը մէջ ինկած էր: Այս առաւու հեռազիր մը եկած էր. դղեակի տէրը դոյնը նետած էր, ծեր սենեկապեան ու իր կինը ցաւի ճիշեր արձակած էին: Օթթօ հրացանի գնդակով մը սպաննուած էր, երէկ իրկուն, օրսորդութեան միջոցին:

Եսկաննէս Քամիլլայի թեւը բանեց ուժգին թափավ մը:

— Մեռա՞ծ: Տեղակա՞լը:

— Այս: Այս միջոցին ճամբան է անոր մարմինը: Սարսափելի է:

Ճամբանին շարունակեցին անօնք, իւրաքանչիւրը ընկզմած իր մասնումներուն մէջ: Քարափին վրայ մարդոց ազմուկը և չոգենաւին մէջ արձակուած հրամանները զիրենք օթափեցուցին:

Քամիլլա ձեռքը անոր երկարեց ամչկոտութեամբ: Եսկաննէս համբուրեց անոր ձեռքը ու ըստ:

— Ես արժանի չեմ քեզի, Քամիլլա, ոչ մէկ կերպով: Բայց բոլոր կրցած պիտի ընեմ քեզի համար, եթէ կ'ուզես իմս ըլլալ:

— Այս, քեզի...: Միշտ ուզած եմ, ամէն առեն...:

— Քանի մը օրէն քեզի պիտի հետեւիմ, ըստ Եսկաննէս: Մէկ շաբաթէն կը անսնենք զիրար:

Քամիլլա նաւուն մէջ էր: Եսկաննէս ձեռքը անոր երկարած էր մինչեւ օր նաւը աներեւութացաւ: Երբ ետին դարձաւ, վերադառնալու համար, Վիքթորիան իր ետին էր: Ան ալ իր թաշկինակը կը շարժէր, Քամիլլան բարեւելու համար:

— Քիչ մը ուշ հասայ, ըստ:

Եսկաննէս չպատասխանեց: Ի՞նչ ըսէր: Զինքը

միտթարէ՞ր, — շնորհաւորէ՞ր, ձեռքը սեղմէ՞ր: Անոր ձայնը մարտծ էր ու դէմքը այլայլած. մեծ պատահար մը անցած էր իր վրայէն:

— Աչքերնիդ դեռ կարմիր է, ըստ Վիքթորիա քալել սկսելով:

Գլուխը ետին դարձուց: Եռաննէս կեցած աեղը մնացեր էր:

Այն ատեն, Վիքթորիա անոր եկաւ բռւան թափավ մը.

— Օթթոն մեռաւ, ըստ խիստ ձայնով մը, բացակառ աչքերով: Այնքան անփոյթ էք որ բան մըն ալ չէք ըսեր: Հարիւր հազար անգամ աւելի կ'արժէր ձեզմէ, կ'իմանա՞ք: Գիտէ՞ք թէ ինչպէս մեռած է: Հրացանի հարուածով մը սպաննուած, գօնկը բոլորսին ջախջախուած, իր յիշարի ամբողջ գանկը: Հարիւր հազար կ'արժէր...

Փղձկեցաւ, արցունքը առատօրէն կը հոսէր. յուռահատօրէն հեծկլաւով սկսաւ քալել դէպի առւն, մեծ քայլերով:

Իրկունը, ուշ ատեն, ջաղացպանին դուռը զար- նուեցաւ: Եռաննէս բացաւ և նայեցաւ մութին մէջ. Վիքթորիան կեցեր էր քիչ մը անդին և նշանով վինքը կը կանչէր: Սասի պէս ձեռքով մը եռաննէսի ձեռքը բանեց և դէպի ճամբան քաշեց զայն:

— Աւելի լաւ է որ նստիք, ըստ Եռաննէս: Նստեցէք, հանգստացէք քիչ մը: Զափէն աւելի յուզուած էք:

Նստան:

— Ի՞նչ կը խօրհիք հիմա իմ մասիս, մրմնջեց

Վիքթորիա, իմ՝ որ չնմ կրնար բնաւ հանգիստ թու- գուլ ձեզ:

— Շատ դժբախտ էք գուշք, պատասխանեց Եռ- աննէս: Մտիկ ըրէք, Վիքթորիա, պէտք է որ հան- դարտիք հիմա: Կրնա՞մ օգնել ձեզի ու է բանով:

— Ի սէ՛ր Աստուծոյ, ներեցէք ինծի այսօրուայ ըստածներուա համար, պաղատեցաւ Վիքթորիա: Այս, շատ դժբախտ եմ ես, երկար ատրիներէ ի վեր զըժ- բախտ եմ ես...: Ըսի թէ անիկա հարիւր հազար անգամ աւելի կ'արժէր ձեզմէ: Զէի խորհեր, ներե- ցէ՛ք ինծի: Մեռած է ան, իմ նշանածո էր, ակտ ըոլորք: Կը կարծէ՞ք որ իմ յօժար կամքովս էր ասիս- կա: Եռաննէս, կը աեսնէ՞ք ասիկա: Նշանառուքի մատնիս է աս, երկար ատենէ ի վեր ընդունած էի զայն, ո՛հ, երկար ատենէ ի վեր, երկար: Է՛, հիմա կը նետեմ զայն,— կը նետե՛մ:

Եւ մատանին նետեց անտարին մէջ. երկուքն ալ զսեցին անոր իյնալը:

— Հայրիկն էր որ ուզեց այս բոլորը: Հայրիկը աղքատ է, գրեթէ մեւրացկանութեան դատապարա- ռուած, և Օթթօ շատ զրամ պիտի ունենար օր մը: «Պէտք է որ ամուսնանաս անոր հեա», կ'ըսէր ինծի հայրիկը: Եւ ես ամէն անգամ կը մերժէի... «Ծնող- քիդ վրայ խորհէ անգամ մը, կ'ըսէր, խորհէ զըզ- եակը, մեր կին անունը, իմ պատիւս»: «Լաւ ուրեմն, այս, պիտի առնեմ զինքը, կը պատասխանէի, երեք ատրի սպասեցէք, և պիտի առնեմ զայն»: Հայրիկը շնորհակալութիւն յայտնեց ինծի և սպասեց, Օթթոն սպասեց, բոլորը սպասեցին: Բայց շուտագ ստացայ նշանառուքի մատանիս: Յետոյ, երկար ատեն անցաւ, աեսայ որ անօգսւա էր ամէն բան: Ինչո՞ւ աւելի

առաջ երթալ: «Հիմա, բերէք ամուսինս», ըսի հայրիկին: «Ասառած պիտի օրհնէ քեզ» ըսաւ ան, անգամ մըն ալ շնորհակալութիւն յայտնելով ըրածիս համար: Օթթօն եկաւ: Նաւամատոյց չգացի դիմաւորելու զայն: Կեցայ պատուհանիս առջեւ, անոր հասնիլ տեսայ կառքին մէջ: Այն առեն, մայրիկիս քավ վազեցի և ծունկի եկայ անոր առջեւ: «Ի՞նչ ունիս, զուակո» հարցուց մայրիկը: «Չեմ կրնար, ոչ, չեմ կրնար առնել զայն, պատասխանեցի: Եկաւ, վարնէ...: Աւելի լաւ է որ ապահովագրէք անձս և ես անհետանամ Ֆընորտին կամ հեղեղին մէջ, աւելի լաւ պիտի ըլլայ ասիկա»: Մայրիկին դէմքը տժգունեցաւ, վրաս ծոեցաւ արտասօւելով: Հայրիկը եկաւ: «Ել տեսնենք, սիրելի Վիքթորիաս, պէտք է վար իջնես զայն ընդունելու», ըսաւ: «Չեմ կրնար, չեմ կըրնար», կը պատասխանէի ես և առաջարկս կը կրկնէի, խնդրելով որ չնորհ ընէին անձս ապահովագրելու...: Հայրիկը ոչ մէկ պատասխան տուաւ, նոտաւ և սկսաւ դոզդալ ու մածել: Այս բանը տեսնելով, ըսի: «Բերէք ամուսինս, պիտի առնեմ զայն»:

Վիքթորիա լոեց. ասսովիկ կը դողար: Եսկաննէս անոր միւս ձեռքն ալ բանեց և առաջուց իր ձեռքերուն մէջ:

— Շնորհակալ եմ, ըսաւ ան: Եսկաննէս, աւելի ուժով սեղմէ ձեռքերս, կ'աղաչեմ: Օ՛հ, այո, կ'աղաչ'ս: Տէ՛ր Ասառած, որքան տաք էք դուք: Այնքան աղուոր է այսպէս...: Բայց պէտք է ներէք ինծի նաւամատոյցը ըսածներուս համար, չէ»:

— Այս, ատիկա մոսցուած է արդէն երկար առենէ ի վեր: Կ'ուզէ՞ք որ երթամ շալ մը բերեմ ձեզի:

— Ոչ, շնորհակալ եմ: Չեմ հասկնար թէ ինչու այսպէս կը դողամ, զլուկիս կ'այրի...: Եսկաննէս, պէտք է որ ներզգութիւն խնդրեմ ձեզնէ, այնքան բաներուն համար...

— Բայց ոչ, ոչ, մի խորհիք այդ մասին: Տեսէք, աւելի հանգարա էք կիմա: Նստեցէք, հանգըստացէք:

— Իմ մասին կը խօսէիք դուք, ճառ մը արտասանեցիք...: Խելքս գլուխս չէր այն ատեն, մինչեւ ձեր խօսքերուն վերջ. ձայներնիդ միայն կը լսէի: Երգեհոնի մը ձայնին պէս էր ան և յուսահատած էի զգալով թէ որքան կը հրապարաւուէի անկէ: Հայրիկս հարցուց թէ ինչու այդ ճիչը արձակեցի, ինչու ընդհատեցի ձեզ. սրդոզած էր ատոր համար: Բայց մայրիկո ոչ մէկ զիազողութիւն ըրաւ. հասկած էր ան: Ամէն բան ըստ էի մայրիկիս, տարիներէ ի վեր գիտէ ան, և երկու տարի առաջ նորէն ըսի, քաղաքէն վերադարձիս...: Զեզի հանդիպելէս վերջն էր աս:

— Չիօսինք այդ մասին...

— Ոչ, ա՛լ չիօսինք: Բայց, ներեցէք ինծի, ես հաննէս, գթասիրա եղէք: Ի՞նչ պիտի ընեմ,— ի՞նչ պիտի ընեմ ես կիմա: Տունը, հայրիկը իր սենեակին մէջ կը ձեմէ անդադար. հարուածը սարսափելի է անոր համար: Վազը կիրակի է. որոշեց որ արձակուրդ տայ բոլոր ծառաներուն, միակ բանը զօր սրոշած է այսօր: Դէմքը մռայլ է, չիօսիր բնաւ: Ահա թէ ինչ աղդեցութիւն ըրաւ իր ապագայ փեսային մահը...:

«Մայրիկիս ըսի թէ ձեզ տեսնելու պիտի գամ: Պատասխանեց թէ ինքն ու ես պէտք էր վաղը քա-

Դաք երթայինք սենեկապետին հետ։ «Եսհաննէսը տեսնել կ'ուզեմ» կը կրկնէի ես։ «Հայրիկը բաւական դրամ չունի երեքիս համար։ Ինքը հսո պիտի մնայ», պատասխանեց ան և շարունակեց ուրիշ բառի ներու մասին խօսիլ։ Այն ատեն դէպի դուռը գաղի...։ Մայրիկը ինծի նայեցաւ։ «Զինքը տեսնելու պիտի երթամ», ըսի, վերջին անգամ։ Մայրիկը քովս եկաւ, համբուրեց զիս ու ըսաւ։ «Լա՛ւ, Ասաւած հետզ ըլլայ»։

Եսհաննէս անոր ձեռքերը թողուց։

— Հիմա, ապաքած էք արդէն, ըսաւ։

— Ծնորհակալ եմ, այս, շատ ապաք եմ հիմա...։

«Ասաւած հետզ ըլլայ» ըսաւ ինծի։ Օ՛հ, ամէն բան պատամած եմ մայրիկիս, երկար ատենէ ի վեր զիտէ անիկա։ «Բայց, ըսէ, զաւակս, ո՞վ կը սիրեա դուն», հարցուց ինծի։ «Ինչո՞ւ այդ հարցումը կ'ըն ինծի» պատասխանեցի։ «Եսհաննէսը կը սիրեմ ես, միայն անիկա սիրած եմ կեանքիս մէջ, կը սիրեմ զինքը, կը պաշտեմ...»։

Եսհաննէս շարժում մը ըրաւ։

— Շատ ուշ է ատենը։ Զէ՞ք խորհիր որ առւնէն կը մտահագութին ձեզի համար։

— Օ՛, ոչ...։ Կը տեսնէք անշուշտ որ ձե՛ղ կը սիրեմ ես, Եսհաննէս, զիտէք արդէն, չէ՞։ Այնքա՞ն ապասպեցայ ձեզի սպասելով այս ապրիներուն, ոչ ոք, ա՛խ, ոչ ոք կրնայ երեւակայել ասիկա...։ Այս համբայէն կ'անցնէի, անտառի ճամբաներուն վրայ սիրէր ան...։ Այն օրը երբ իմացայ որ կը վերա գառնաք, ուզեցի բաց գոյն զգեստներ հագնիլ տօն օրուան մը պէս...։ Հիւանդ էի ձեղ տեսնելու յօւ-

զումէս և փափաքէս...։ Տունին մէջ առգին անդին կը թափառէի, զուռները բանալով ու գողելով...։ «Որքա՞ն գեղեցիկ ես այսօր» կ'ըսէր մայրիկը։ Ես կը խորհէի. «Եկած է ան, կը վերադառնա՛յ»։ Եւ այս մտածումէն գրաւուած, կը կրկնէի անդադար. «Անիկա կը վերադառնայ, սքանչելի՛ է անիկա...»։ Յաջորդ օրը, ալ չդիմանալով, նորէն բաց գոյն հագուստներ հազայ և քարահանք բարձրացայ ձեզի հանդիպելու համար այնաեղ...։ Կը յիշէ՞ք...։ Ծազիկ չքաղեցի ես, ինչպէս կ'ըսէի. ատոր համար չէր որ եկած էի ես...։ Զիս տեսնելնուդ համար չուրածացաք դուք այն ատեն։ բայց ես չնորհակալ էի զարձեալ, քսնի որ ձեզի հանդիպեցայ...։ Երբ ես եկայ, նստած էիք դուք, բարակ ճիւղ մը բոնած էիք և ձեռքերնուդ մէջ կը զարնէիք։ Երբ դուք մեկնեցաք, վերթութիւն փոքրիկ ճիւղը և գաղանի տուն տարի զայն...»։

— Բայց, Վիքթորիա, ըսաւ Եսհաննէս, կողդղացող ձայնով, հիմա ալ պէտք չէ որ այդ բաները ըսէք ինծի։

— Ոչ, ըսաւ ան անձկութեամբ, անոր ձեռքը բանելով։ Ոչ, պէտք չէ, ո՛չ, չէք ուզեր այլեւս, անանկ չէ։

Եսհաննէսի ձեռքը փայմայեց ջղայնոա կերպով ու շարունակեց։

— Օ՛հ, ոչ, արդար է որ մաիկ չընէք այլեւս ինծի...։ Զէի կրնար խորհիլ ատիկա։ Այնքան շարեղայ ձեզի հանդէպ։ Կը խորհի՞ք թէ ժամանակի ընթացքին կրնաք ներել ինծի։

— Այս, բայց այս՛, ամէն բան ներուած է։ Ատիկա չէր որ ըսել կ'ուզէի։

— Հապա ի՞նչ։

Ծանր լոռութիւն մը յաջորդեց. յետոյ Եսհաննէս պատասխանեց։

— Ես նշանուած եմ։

Ժ.

Յաջարդ օրը — Կիրակի, — զգեակին տէրը անձամբ ջաղացպանին տունը եկաւ, խնդրելու որ կէս օրուայ մօտ զգեակը գտնուէր, տեղակալ Օթթոյի դաւաղը նաւ տանելու համար: Ջաղացպանը չէր հասկը. նար և անոր կը նայէր զտրմացած: բայց զգեակին տէրը համառօտ կերպով բացարեց թէ բոլոր ծառաները արձակուրդ առած և պատարագի գացած էին: Մառաներէն ոչ մէկը տունը կը գտնուէր:

Դղեակին տէրը ամբողջ գիշերը քնացած ըլլալու չէր: Դիակի մը գոյնը ունէր ան և, ասկէ զատ, չէր ածիլուած: Բայց և այնպէս, գաւազանը իր սովորութեան համեմատ կ'օգորէր և շատ ուղիղ կեցած էր:

Ջաղացպանը Կիրակի օրուան վերաբերն հագաւ և գնաց: Զիերը լծուելէն վերջ, դղեակին տէրը անձամբ օգնեց մարմինը մինչեւ կառք փոխադրելու համար: Ամէն ինչ տեղի ունեցաւ լոիկ, զրեթէ խորշը դրդաւոր կերպով: ոչ ոք կը գտնուէր:

Ջաղացպանը կառքը զէպի նաւամատայց քշեց. ետեւէն կ'երթային սենեկապեաը, անոր կինը, դղեակի տիրուէին և Վիքթորիա: Բոլորն ալ սաքով կը կետեւէին: Տեսնուեցաւ դղեակին տէրը, առանձին մնացած, որ քոնի մը անգամ բարեւեց մեկնողները. ևով անոր գորշ մազերը կ'ալեծիէր:

Երբ զագաղը նաւ հանեցին, հետեւորդները նոյնպէս նաւ մտան: Նաւուն եղերքէն, դղեակի տիրուէին պոռաց ջաղացպանին որ իր կողմէն բարեւ տղեակին տիրոջ, Վիքթորիան ալ նոյն յանձնարարութիւնը ըրաւ:

Եետոյ, շոգենաւը մեկնեցաւ աղմուկով: Ջաղացպանը քարափին վրայ կեցած անոր ետեւէն նայեցաւ. բաւական փոթորիկ կար, ևովը ալեկոծ էր: Քառորդ ժամ վերջ, շոգենաւը անհետացած էր կղզիներուն ետեւ, և ջաղացպանը վերադարձաւ:

Զիերը ախոռ տարաւ, խոտ տաւաւ անոնց և զնաց դղեակին աէրը գանելու, բարեւները հազորդելու համար: Մառաներու դուռը բանալիով գոցուած էր: Շէնքին շրջանը ըրաւ, զլխաւոր դոնէն մանելու համար: ան ալ նոյնպէս բանալիով գոցուած էր: «Ճաշի ժամն է, ու թերեւս դղեակին աէրը ցերեկաւան մրափը կ'առնէ», խորհեցաւ ջաղացպանը: Բայց որովհետեւ բծախնդիր մարդ մընէր և կ'ուզէր իրեն յանձնուած պաշաօնը կատարել, մինչեւ ծառաներուն սրահը իջաւ, մէկը գանելու համար որուն բարեւները հաղորդէ: Մառաներու սրակին մէջ ոչ ոք կար: Դուրս ելաւ, ամէն կողմ փնտոց և սպասուհիներուն սրահն ալ մտաւ: Այնտեղ ալ մարդ չէար: Տունը ամայած էր:

Դուրս ելելու միջոցին, լոյսի ցոլք մը նշմարեց դղեակի նկուղին մէջ: Ջաղացպանը կանգ տառաւ: Վանդակապատ փոքրիկ պատուանէն որոշագէս տեսաւ մարդ մը որ նկուղ մտաւ, մէկ ձեռքը մօմ մը բռնած և միւսով ալ կարմիր մետաքսով պատած բազկաթոռ մը: Դղեակին աէրն էր: Ածիլուած էր ու հագուած, իբր թէ տօնի համար: «Թերեւս կարենամ պատուհանը զարնել և տիկինին բարեւները հազորդել», խորհեցաւ ջաղացպանը առանց աեղէն շարժելու:

Դղեակին տէրը շուրջը նայուածք մը պատցուց, մոմը չորս կողմը դարձուց և կրկին նայեցաւ: Պատի

մը անկիւնէն պարկ մը հանեց, որ կ'երեւար թէ
խոտ կամ յարդ կը պարունակէր, և զուան քով դրաւ-
թեաոյ, թիթեղէ աման մը հանեց և հեղուկ մը թա-
փեց պարկին վրայ. ուրկէ վերջ, զուան քով կուտա-
կեց անտուկներ, յարդ, այնտեղ լքուած ծաղկակալ
մը որոնք նոյնպէս թրջեց նոյն հեղուկով: Զաղաց-
պանը նկատեց որ անիկա մեծ զգուշութեամբ կը շարժէր
մատները կամ հագուստը չաղատելու համար: Ապա,
մոմին կոսրը առնելով, պարկին վրայ դրաւ և շուրջը
խոտ լեցուց: Յետոյ, դղեակին տէրը նստաւ բազկա-
թոսին մէջ:

Զաղացպանը, հետագիւտէ աւելի ապշահար, այս-
բարը կը դիտէր աչքերը վոքրիկ պատուհանին յա-
սած: Յանկարծ սեւ կտսկոծ մը մատ մաքին մէջ...:
Դղեակին տէրը նստած էր իր բազկաթոսին մէջ.
հանդարաօրէն կը դիտէր մոմը որ կը վասէր և որուն
բոցը հետագիւտէ կ'իջնէր. ձեռքերը իրարու միացու-
ցած էր: Զաղացպանը աեսաւ որ մատի հարուածով
մը թեղանիքին վրայ մնացած փոշին մաքրեց, յետոյ
ձեռքերը կրկին միացուց:
Այն ատեն, ծեր զաղացպանը, սարսափահար,
մէջ արձակեց:

Դղեակին տէրը գլուխը դարձուց և պատուհանէն
նայեցաւ: Ոտքի ելաւ իսկոյն և պատուհանին քով
եկաւ, շեշտակի գուրս նայելով...: Մարդկային տմ-
բողջ տառապանքը կը թուար այս նայուածքին
մէջ: Բնրանը արտակարդ կերպով կծկուած ու գա-
լարուած, դղեակին տէրը դէպի պատուհանը ուղղեց
իր երկու կոսւկները սպառնալից ու համր: Մէկ թեւը
իջնելով ու միւօք զերագոյն սպառնալիքի ձեւով,
ես գնաց դէպի նկուղին ներսի մասը: Երբ իր բազ-

կաթոսին զարնօւեցաւ, մոմք տապալեցաւ: Նոյն
վայրկեանին, ահազին բոց մը բարձրացաւ:

Զաղացպանը ճիչ մը արձակեց և սկսաւ խելտ-
գարի պէս վազել: Վայրկեան մը բակին շրջանը
ըրաւ, սարսափէն խելայեղ. չէր գիտեր ինչպէս
սկսէր: Նկուղին պատուհանիկը վազեց, ապակիները
կոտրեց ոտքի հարուածներով ու կանչեց: Յետոյ,
դետին պատկեցաւ ու երկաթէ ձողերը երկու ձեռքեր-
ութեն մէջ առնելով, քաշեց, ծռեց ու փրցուց զա-
նոնք:

Այն ատեն նկուղէն ձայն մը լսեց, ձայն մը
առանց խօսքերու, հեծեծանք մը, հողին տակ թաղո-
ւածի մը հանդիւնին պէս: Երկու անդամ լսուեցաւ
ձայնը և ջաղացպանը փախաւ, սարսափէն քարացած:
Անցաւ բակին, ճամբան իջաւ, դէպի իր տեւնը վա-
գելով: Զհամարձակեցաւ ետին նայիլ:

Երբ, քանի մը վայրկեան վերջ, ջաղացպանը հոն-
եկաւ գարձեալ Եօհաննէսին հետ, ամբողջ դղեակը,
փայտէ վաղեմի հոկայ շէնքը կը բոցւվառէր: Քարա-
փէն քանի մը մարդկի ալ վազեր էին. բայց ոչ ոք
կրցաւ բան մը ընել: Դղեակը կորսուած էր:

Եւ, ջաղացպանին բերանը համը մնաց գերեզմանի
մը պէս:

ԺԱ.

Հարցնող կա՞յթէ ինչ է սէրը. շունչ մըն է ան որ կը մըմնջէ վարդերուն մէջ, յետոյ կը նուազի ու կը մեռնի: Բայց յաճախ նման է ան անխզելի կնիքի մը որ ամբողջ կեանքին մէջ կը տեւէ, կը տեւէ մինչեւ մահ: Ասաւուած շատ տեռակներով սաեղծած է զայն, ահօած է անօր ապրիլն ու մեռնիլը:

Երկու մայրեր կ'անցնին ճամբաւն վրայէն, իս սակցելով: Մէկը կապոյտ, զուարթ զչեսա մը հագած է, որովհետեւ իր սիրահարը ճամբորգութենէ վերադարձեր է: Միւսը սուգի զգեստներով է, երեք աղջիկ ունէր ան, երկուքը թուլի էին, երրորդը խարաեաշ. ու խարաեաշը մեւաւ: Տաօը ատրի անցած է անկէ, տաօը երկար ատրիներ, և մայրը աղջկան սուզը կը պահէ ատկաւին:

— Պդը ի՞նչ զեղեցիկ է, կը բացագանցէ հրճուան. քով կապոյտ հագուստներով մայրը, ձեռքերը սքանչացումէն իրարու միացուցած: Զերմութիւնը կը գինովցնէ զիս, էերը կը զզլիսէ, սիրա զեղուն է եր ջանկութեամբ: Պիտի ուզէի հանուիլ այստեղ, ճամբաւն վրայ, և բազուկներս արեւին կարկասել, բերանս անոր երկարել համբուրելու համար:

Սեւազգեսա մայրը լուս է, անժպիտ, անբարբառ:

— Միշ կուլա՞ս աղջնակիդ համար, կը հարցնէ կապոյտ, իր սրտի անմեղութեամբ: Տաօը ատրի չեղա՞ւ մեռնիլը:

Սեւազգեսա կը պատասխանէ:

— Այո: Տասնընգ ատրու պիտի ըլլար հիմա:

Այն ատեն, կապոյտը, զայն միիթարելու համար կ'ըսէ:

— Բայց երկու ուրիշ աղջիկներ ունիս, — երկու համացած են:

Սեւազգեսա կը հեծկլաայ:

— Այո: Բայց անօնցմէ ոչ մէկը խարաեաշ է. այնքան խարաեաշ էր մեռնողը:

Եւ երկու մայրերը կը բաժնուին, իւրաքանչիւրը իր ճամբան կ'երթայ, միասին առնելով իր սէրը...

Երկու թուլս աղջիկներն ալ, իւրաքանչիւրը իր սէրը ունէին: Նոյն մարդը սիրեցին անոնք:

Մարդը մեծին քով գնաց ու ըստւ.

— Խրաս մը կը խնդրեմ ձեզմէ, որովհետեւ կը սիրեմ ձեր քոյրը: Երէկ, տնհաւատարիմ եղայ անօր հանդէպ. վրա, բռնեց զիս այն միջոցին երբ ձեր սպասուհին կը համբուրէի նրբանցքին մէջ. թեթեւ ճիչ մը արձակեց ան, հեծեծանք մը, ու գնաց: Ի՞նչ ընելու եմ հիմա: Կը սիրեմ ձեր քոյրը: Ասաւուծոյ սիրոյն բարեխօսեցէ՛ք ինծի համար, օգնեցէ՛ք ինծի:

Եւ մեծ քոյրը տժունեցաւ, ձեռքը սրտին առարշաւ... Բայց և այնպէս անպատում բարութիւնով մը ժպանեցաւ, պատասխանելով.

— Պիտի օգնեմ ձեզի:

Ցաջորդ օրը, մարդը փոքր աղջկան քով եկաւ, ծունկ չոքեց և իր սէրը յայտնեց անօր:

Աղջիկը բարձրէն նայեցաւ անօր և պատասխանեց:

— Ոզօրմութիւն կ'ուզէք: Կը ցաւիմ որ առօք բուրոն միայն կրնամ տալ ձեզի. Բայց քրոջս գացէք, աւելի պիտի կարենայ տալ անիկա:

Այս բռելով, աղջիկը անկէ հեռացաւ հպարառէն...: իր սենեակը հասնելուն, ատխառկամածին վրայ ինկաւ, ձեռքերը զալարելով սիրոյ մոլուցքէն:

Չմեռ է, փողոցը ցեխօտ է և մառախլապատեհաննէս քաղաքն է զարձեալ, իր հին սենեակին մէջ, ուր կրկին կը լոէ բարտիներուն ճափնչը պատինդէմ: Կեցած է պատուհանին առջեւ ուրկէ շատ անգամներ արշալոյսն է ողջունած: Արեւը անհետացաւ ահա,

Աշխատութիւնը գրուած էր զինքը. մնձ էջեր սեւցուցած է ոռ կը բաղմապատկուէին քանի ձմեռը կ'առաջանար: Հեքեաթներու շարք մրն էր իր երազի աշխարէէն, անվերջ գիշեր մը, արեւէն կարմիր:

Աշխատութեան օրերը, սակայն, բոլորն ալ իրարու չէին նմտներ: փոխն ի փոխ իրարու կը յաջորդէին լաւերն ու գէշերը: Երբեմն, մինչ թաղուած էր աշխատութեան մէջ, կը պատահէր որ մտածում մը, երկու աշքերու յիշատակը, ատենօք ըսուած իսուք կուգային իր մտքէն անցնելու, երեւակայութիւնը խանգարելով: Ոտքի կ'ելլէր այն ատեն և կը պէտք ժեմել սենեակին մէջ: այնքան շատ կոխկրաած էր որ ճերմակ ակոս մը բացուած էր ատխառկամածին վրայ, և այս արակեաը օրէ որ աւելի ճերմակ կը դառնար...

Այսօր, ուր ոչ կրնամ աշխատիլ և ոչ ալ մտածել, յիշատակներու յաճախանքէն մտամոլոր, կ'ուրուագրեմ ինչ որ գիշեր մը ապրեցայ...

Ընթերցող բարեկամ, այնքան սարսափելի օր մը անցուցի այսօր: Դուքը կը ձիւնէ, անցորդները հազուադէպ են փողոցին մէջ, ախուր է ամէն ինչ ե-

հոգին այնքան զարհուբելիօրէն պարապ: Փողոցին մէջ պատեցայ, յետոյ, ժամերով ալ այսաեղ, սենեակիս մէջ. զանացի ինքինքս գտնել: Բայց, իրկուն կ'ըլլայ ահա, և նոյն վիճակը դաբձեալ: Ես որ տարութիւն պէտք է ունենայի, պաղ եմ և տժգոյն՝ անսարնե օրուան մը պէս: Ընթերցող բարեկամ, այս վիճակիս մէջ կը փորձեմ ձեզի խօսիլ պայծառ, յօւզիչ գիշերուան մը վրայ: Աշխատութիւնը հանգարառութեան կը բռնազատէ զիս և, երբ ժամեր անցնին դաբձեալ, նորէն զուարթ պիտի բլամ թերեւս...

Դուքը կը զարնեն և ներս կը մտնէ Քամիլլա Սէյէր, իր երիտասարդ նշանածը: Եօհաննէս գրիչը վատ կը գնէ և ոտքի կ'ելլէ: Երկուքն ալ կը ժպահին զիրար բարեւելով:

— Պարահանգէսի մասին չես հարցներ ինծի, կ'ըսէ յանկարծ Քամիլլա, թիկնաթոոի մը մէջ նետուելով: Պար մը չփախցուցի: Պարահանգէսը մինչեւ ժամը երեք անեւց: Ծիչմօնտի հետ պարեցի:

— Հազար անգամ չնորհակալ եմ որ եկար, Քամիլլա: Այնքան տիսուր եմ ես, և դուն ալ այնքան զուարթ: Ներկայութիւնդ փրկարար է ինծի համար: Ուրեմն,— ըսէ նայիմ, ի՞նչպէս հազուած էիր այդ պարահանգէսին:

— Կարմիր, ընականաբար: Տէ՛ր Աստուած, չեմ յիշեր, բայց շատ խօսած ու խնդացած պէտք է ըլլամ: Այնքան սքանչելի էր...: Այս, կարմիր հագուստով էի, առանց թեւի, առանց թեւի նշոյլը ունենալու: Գիտե՞ս, Ծիչմօնտը Լոնառնի դեսպանատան մէջ է:

— Ա՛, այո:

— Ծնողքը անզլիւցի են, բայց ինք կոս ծնած

է...: Սակայն ի՞նչ ունիս աչքերուդ մէջ. Եսհաննէս: Կառ կարմիր եղեր են: Լազե՞ր ես:

— Ոչ, կը պատասխանէ Եսհաննէս խնդալով. բայց, աչքերս մխրճած էի հէքեաթներուս մէջ. և, այնքան արեւ կայ այնտեղ: Քամիլա, եթէ կ'ուզես խելօք տղայ մը ըլլալ, մի պատեր այդ թուղթը:

— Աստուած իմ, որքան անփոյթ եմ ես: Ներէ՛, Եսհաննէս:

— Կարեւորութիւն չունի. նոթագրութիւններ էին պարզապէս: Ինչ կ'ըսէինք... և, անտարակոյս, վարդ մը ունէիր մազերուդ մէջ:

— Այս, կարմիր վարդ մը: Սեւ ըսուելու չափ կարմիր: Նայէ՛, Եսհաննէս, մեր ամուսնական ճամբորութեան լոնտոն երթանք, կ'ուզե՞ս: Պատմուածին պէս սարսափելի չէ այնտեղ, մասախուղի համար բոլոր ըստածները տառապել են միայն:

— Ո՞վ ըստ ատիկա:

— Որիչմօնար: Դեռ երէկ իրկուն ըստ ինձի, և գէտք է որ գիշացած ըլլայ: Որիչմօնար կը ճանչ-նաս, չէ:

— Ոչ, որոշապէս չեմ յիշեր: Անգամ մը ինձի ի պատիւ ճառ մը խօսեցաւ. ադամանդէ զարդ մը ունէր շապիկին վրայ. միայն առ է իրմէ մնացած յիշատակը:

— Շատ, շա՛տ բարի է ան: Ա՛հ, երբ ինձի մօ-աեցաւ ու խոնարհելով ըստ: «Օրիորդը զիս չյիշեր թերեւս...»: Այս ատեն, իրեն առուի վարդս:

— Ա՛, իրա՞ւ: Ո՞ր վարդը:

— Մազերուս մէջ գրածօ: Անոր առուի զայն:

— Կը աեսնեմ որ շատ տարուեր ես Որիչմօնար: Քամիլա կը կարմիր և, յանկարծ, ինքզինքը պաշտպանելով.

— Երբն՛ք, ո՛հ, բնա՛ւ երբեք: Մէկուն կարելի է կաւնիլ, նոյնիսկ կարելի է հաճոյք զգալ զայն տեսնելով, առանց... Խե՞նդ ես դուն, Եսհաննէս: Ալ երբե՞ք անոր անունը պիտի չսրաասանեմ:

— Խնդրե՞մ, Քամիլլա, ըսել չւոզեցի թէ... Պէտք չէ իրապէս կարծել թէ...: Ընդհակառակը, շնորհակալու թիւն պիտի յայտնեմ իրեն՝ քեզի հաճոյք պատճառած ըլլալուն համար:

— Այս, ըրէ ատիկա: Կը խնդրեմ.— Կը խնդրեմ— անհանգիստ մի ըլլար: Ես, կեանքիս մէջ այլես ոչ մէկ խօսք պիտի ընեմ անոր:

Լոււթիւն:

— Լա՛ւ, լա՛ւ, չբարկանանք: Կ'երթա՞ս արդէն:

— Այս, աւելի երկար չեմ կրնար կենալ: Աշխատութիւնդ օ՞ւր հասած է հիմա, մայրէկը հարցուց: Երեւակայէ որ քանի շաբաթէ ի վեր չէի աեռած Վիքթորիան և քէչ մը առաջ հանդիպեցայ:

— Քիչ մը առա՞ջ,

— Այս, հիմա, հոս գալու ատեն: Կը ժպաէր: Օ՛հ, Տէ՛ր Աստուած, ո՛րքան ծերացեր է: Շօւառվ պիտի չգա՞ս մեղի:

— Անշուշտ, շուտազ, պատասխանեց Եսհաննէս, ոտքի ելլելով իսկոյն:

Կարմրութիւն մը տարածուած է դէմքին. վրայ:

— Այս օրերս գամ թերեւս: Նախ պէտք է որ քանի մը բաներ գրեմ. հէքեաթներուս մէկ վերջաւրանը: Ա՛խ, բաներ պիտի գրեմ, բանե՞ր...: Աչքիդ առջեւ բեր երկիրը, վերէն զիտուած. պապական աղօւոր ու տառապելական վերարկու մը պիտի ըլլայ ան: Անոր ծալքերուն մէջ, մարդկային էակները պիտի պատին զոյդ առ զոյդ. իրկուն պիտի ըլլայ,

լուսթեան, սիրոյ պահը, Եւ ասիկա պիտի կոչուի.
Նոր Սերունդը, կը խորհիմ որ ազգեցիկ պիտի ըլլայ
աս, շատ անգամներ այս աեսիլը ունեցած եմ, և
ամէն անդամուն ալ ինձի այնպէս կուգայ թէ
կուրծք պիտի պայթի և պիտի կարենամ հողը
դրկել: Այնաեղ պիտի գան մարդիկ, անառուններ,
թօշուններ և բոլորն ալ իրենց սիրոյ պահը պիտի
ունենան, Քամիլլա: Զգիխանքի ալիք մը կ'ուգայ
դէպի անոնք... աչքերը աւելի հրայրքոտ կը դաս-
նան, արգանդները կ'ուսին: Յետոյ, բօսորափայլ
մթնոլորտ մը կ'ելլէ հողէն, ասիկա կարմիր անքծու-
թիւնն է բոլոր մերկացած օրտերուն. և գիշերը
վարդակարմիր կը ներկուի: Հետուն, հորիզոնին մօտ,
հոկայ լեռները կը քնանան, իրենթ լուսթեան մէջ
թղղուած...: Եւ, արշալոյօին, Աւտուան իր փայ-
լուն ու տաք արեւը պիտի նետէ բուօբին վրայ...:
Նոր Սերունդը պիտի անսւանեմ զայն:

— Ա՛խ, այս:

— Այս: Եւ քեզ աեսնելու պիտի գամ, անմիջա-
պէս որ աւարտի: Շատ շնորհակալ եմ որ եկար,
Քամիլլա: Պէտք է մուսնաս ինչ որ ըսի քեզի: Դէշ
միտք չունէի բնաւ,

— Ալ չեմ յիշեր զայն, բնաւ: Բայց երբեք
անոր անսւնը պիտի չարտասանեմ այլկօ: Բնաւ
երբեք:

Յաջորդ օրը, առտուն, Քամիլլա դարձեալ եկաւ:
Տժգոյն էր և կ'երեւէր որ արտակարգ յուզումով մը
բռնուած է:

— Ի՞նչ ունիս, հարցուց Եսկաննէս:

— Ե՞ս, ոչինչ, պատասխանեց Քամիլլա աճապա-

րանքով: Ես կը սիրեմ քեզ, իրաւ կ'ըսեմ որ պէտք
չէ կազմել թէ բան մը ունիմ ես և թէ չեմ սիրեր
քեզ: Նայէ՛, ես խորհեցայ որ Լոնառն չերթանք:
Ի՞նչ ընելու պիտի երթանք հոն: Ինչ ըսելը չէր գի-
տեր այդ մարդը. իր կործածէն շատ մասախուղ կայ
այնաեղ, ինչո՞ւ այդպէս կը նայիս ինձի: իր անունը
չարտասանեցի: Ի՞նչ սատիս է, սուտերը կլեցուց
ինձի. Լոնառն պիտի չերթանք:

Եսկաննէս երկար նայեցաւ անոր, ուշադիր:

— Լոնառն պիտի չերթանք մենք, պիտի չեր-
թանք, պատասխանեց, մասիսն:

— Պիտի չերթանք, չէ՞...: Այն բաները գրե-
ցի՞ր Նոր Սերունդին վրայ: Որքա՞ն հետաքրքիր եմ:
Պէտք է շուտ լմնոնես ու մեզի գաս, Եսկաննէս:
Սիրոյ պահը, — այսպէս էր, անանկ չէ՞: Եւ քրմա-
կան հրաշալի վերարկու մը, ծալքերով, վարդակար-
միր գիշեր մը: Տէ՛ր Աստուած, որքա՞ն լաւ կը յիշեմ
պատմածներդ: Վերջերս, շատ յաճախ չէի գար այս-
աեղ. բայց ասկէ վերջ ամէն օր պիտի գամ աեսնելու
համար թէ լմնուցա՞ծ ես:

— Ծուտով կը լմնոնեմ, ըսաւ Եսկաննէս, զայն
միշտ քննելով:

— Այսօր զրքերդ ասի և իմ սենեակս ապրի:
Նորէն պիտի կարդամ զանոնք. բնաւ չեմ յոդնիր
կարգածվ, մեծ ուրախութիւն կը զգամ...: Եսկան-
նէ՛ս, ի՞նչ լաւ պիտի ընես ինձի ընկերանալով,
որովհետեւ չեմ գիտեր թէ ապահով պիտի ըլլամ
մինչեւ առւն...: Զեմ գիտեր: Գուցէ մէկը ինձի կը
սպասէ վարը... Գրեթէ իրաւ կը կործեմ զայն:

Եւ, յանկարծ, փղձկելով ըսաւ, հատկառուն ձայ-
նով.

— Ստախօս անուանեցի զինքը, իրաւունք չունէի: Դէշ ըրի այդպէս անուանելով զայն: Զիս չխարեց անիկա, բնդհակառակը, ինծի հանդէպ միշտ...: Երեքլաբթի հիւրեր պիտի ունենանք. ինքը պիտի չգայ, բայց գուն պիտի գաս, չէ. ըսէ...: Կը խոստանա՞ս: Ա՛խ, պէտք չէր որ ըսէի իրեն համար...: Զեմ գիտեր թէ ինչ կը խորհիս իմ մասին, եսհաննէս...:

Եսհաննէս պատասխանեց.

— Կը սկսիմ հասկնալ քեզ:

Քամիլա անոր վիզը նետառեցաւ, կուրծքին վրայ ինկաւ, դողդղագին և ամօթահար:

— Այս, բայց քե՛զ ա՛լ կը սիրեմ ես, գոչեց ուրիշ բան մի՛ անցներ մտքէտ: Անիկա միայն կը սիրեմ, ասկէ աւելի մեծ դժբախտութիւն չըլլար...: Անցեալ տարի, երբ զիս ուզեցիր, այնքան երջանիկ էի ես. ու հիմա, անիկա եկաւ ահա: Բան մը չեմ հասկնար: Որքա՞ն սարսափելի բան մը կ'ընեմ. Եսհաննէս: Թերեւս քեզմէ քչի՛կ մը միայն աւելի կը սիրեմ զինքը, ի՞նչ ընեմ. այսպէս պատահեցաւ: Զինքը տեսնելս ի վեր չեմ քնացած, և օրէ օր աւելի կը սիրեմ զայն: Ի՞նչ ընէի: Դուն աւելի մնձես, պէտք է որ ըսես ինծի: Մինչեւ այստեղ ինծի ընկնեցաւ, վարը կը սպասէ զիս առն տանելու համար, ու թերեւս կը մսի հիմա: Կը խորշի՞ս ինձմէ, Եսհաննէս: Զինքը չեմ համբուրած, ոչ, կ'երգոնում, պէտք է որ հաւասար ինծի: այն վարդը տուած եմ միայն...: Ինչո՞ւ պատասխան չես առ, Եսհաննէս...: Ըսէ ինչ որ պէտք է ընեմ, որովհետեւ չեմ դիմանար այլիւս:

Եսհաննէս նոտած էր և լուս մտիկ կ'ընէր զայն:

— Պատասխանելիք բան մը չունիմ, ըսաւ:

— Շնորհակա՛լ եմ, ո՛խ. շնորհակալ եմ, իմ սիրելի Եսհաննէս: Որքա՞ն ազնիւ ես որ չես բարկանար ինծի, ըսաւ Քամիլլա, արցունքները սրբելով: Բայց չխօրհիս թէ չեմ սիրեր քեզ: Օ՛, այո՛, ասկէ վերջ աւելի յաճախ պիտի գամ քեզ տեսնելու և ինչ որ ուզես պիտի ընեմ: Միայն թէ, անիկա է որ աւելի կը սիրեմ: Յանցանքը իմս չէ...:

Եսհաննէս ստքի ելաւ, առանց բառ մը ըսելու և, երբ գլխարկը գրաւ:

— Երթա՞նք, ըսաւ:

Սանդուզէն իջան:

Դուրսը, Ռիչմոնտը կը սպասէր: Մթագոյն մազերով երիտասարդ մըն էր, կեանքով ու երիտասարդութեամբ խայտուն շագանակագոյն աչքերով: Պազ հովը այտերը կարմրցուցեր էր:

— Մսեցա՞ք, ըսաւ Քամիլլա, անոր կողմը վագելով:

Եւ, իսկոյն Եսհաննէսի քով գառնալով, ու անոր թեւը մանելով, ըսաւ.

— Ներէ որ քեզի ալ չհարցուցի թէ կը մօի՞ս: Վերտրկուգ չես հագած, կ'ուզե՞ս որ երթամ բերեմ: Ո՞չ...: Գոնէ բաճկոնդ կոճկէ:

Եւ անոր բաճկօնը կոճկեց:

Եսհաննէս ձեռքը Ռիչմոնտի երկարեց: Արտակարգօքն անփոյթ արամազրութեան մը մէջ կը գանուէր. կարծես թէ հոգը չէր ինչ որ կը կատարուէր իր մէջ:

Տարտամ ժպիտ մը փորձեց ու քթին տակէն ըսաւ:

— Շատ ուշախ եմ ձեզ տեսնելուս, պարօն:

ՈՒԻՉՄՈՆՏ յարգալիթ բարձւեց զայն . կ'երեւար որ
շատ ուրախ էր զայն տեսնելուն : իր վերաբերումին
մէջ յանցանքի ոչ մէկ հետք կը նշմարուէր :

— Վերջերս ձեր գրքերէն մէկը տեսայ Լոնտօնի
դրավաճառներէն մէկուն ցուցափեղին մէջ, ըստ
Միջմոնտ, թարգմանուած էր : Շատ հաճոյք զգացի
այնակ տեսնելով զայն . ինծի համար հայրենիքէն
եկած բարեւի մը պէս էր անիկա :

Քամիլլա կը քալէր երկու մարդոց միջեւ, գլուխը
բարձր բռնած, փօխն ի փափ անոնց նայելու համար :

— Ուրեմն, երեքշաբթի պիտի դառ, Եօհաննէս :
Ներեցէք ինծի, աւելցուց խնդալով, իմ գործերուու
վրայ միայն կը խորհիմ :

Եւ, իսկոյն ՈՒԻՉՄՈՆՏ դառնալով, զզջումի շեշ-
տով մը խնդրեց որ ինքն ալ գար : Այն իրկունը
իրենց ծանօթները միայն պիտի գտնուէին, Վիքթո-
րիան ու իր մայրն ալ հրաւիրուած էին :

Եօհաննէս կեցաւ յանկարծ ու ըստաւ .

— Ես դառնամ այլեւու :

Քամիլլա : Յանկարծ երեքշաբթի, պատասխանեց

ՈՒԻՉՄՈՆՏ անոր ձեռքը բանեց ու ջերմօրէն սեղ-
մեց :

Եւ երկու երիասարդները գացին, առանձին, ու
երջանիկ :

ԺԲ.

Կապոյտ հագուստով կինը մեծ անձկութեան մէջ
էր : Վայրկեանէ վայրկեան կը սպասէր որոշուած
նշանը լսելու պարտէզին կողմէն : Բայց ոչինչ կրնայ
ընել քանի տունն է իր ամուսինը :

Ա՛խ, այս քառուննաց ու ճաղատ ամուսինը :
Ի՞նչ մոայլ մտածումէ այնքան աժգոյն զարձած է
այս իրկուն և բազկաթօսին մէջ անշարժացած,
ակնարկը անողոք կերպով յառած իր լրագրին :

Վայրկեանները լեցուն են ահ ու դողով : Ժամը
տասնըմէկն է ահա : Շատանց է քնացած են տղաքը,
բայց ամուսինը չելլեր ու չերթար : Եւ, Տէ՛ր Ասա-
ուած, եթէ նշանը լսուէր հիմա, եթէ զուոը բաց-
ուէր պզտիկ բանալիսվ ու երկու մարդիկը դէմ առ
գէմ գային, աչքերնին իրարու յառած ... Համարձա-
կութիւնը չունեցաւ իր մածումը աւարտելու :

Դահլիճին ամէնէն մութ անկիւնը ապաստանե-
ցաւ, ձեռքերը գալարեց ու վերջապէս, ձայնը ալ
չկրնալով զապել, ըստաւ .

— Ժամը տասնըմէկն է : Եթէ անպատճառ ակումբ
պիտի երթառ, պէտք չէ որ ուշանաս :

Ամուսինը աւելի աժգունեցաւ . ընդուած շարժու-
մով մը դուրս ելաւ դահլիճէն ու գնաց :

Պարտէզին առջեւ կը կենայ, սուլում մը լսելով :
Ախճերու վրայ ոտնաձայն մը, բանալի մը կը սահի
նիգին մէջ : Քիչ մը վերջ . երկու սառւերներ կ'երե-
ւան գահլիճի վարագոյրին վրայ :

Կը ճանչնար արդէն նշանը . ոտնաձայնն ու վա-
րագոյրին վրայի երկու սառւերները ծանօթ էին
իրեն :

Ակումբին պատուհանները լուսաւոր են, բայց
ներս չի մտներ: Երկու անվերջանալի քառորդ ժամ
իր պարագին առջև կը ճեմէ, մայթին վրայ: «Սպա-
սենք դեռ»: Կ'ըսէ ինքնիրեն, և քառորդ ժամ մըն
ալ կը սպասէ: Յետոյ, պարագ կը մտնէ, սանդուղէն
կը բարձրանայ և դուռը կը զարնէ:

Սպասուհին կը բանայ, գլուխը բացեւածքէն-
գուրս հանելով և կ'ըսէ.

— Տիկինը երկար ատենէ ի վեր...

Զայնը կը կարի մարդուն միջամառն թեան վրայ:
— ... Պառկած է, կը լրացնէ ամուսինը: Հաճե-
տէք ըսել Տիկինին թէ իր ամուսինը վերադարձած է:
Եւ սպասուհին կ'երթայ. Տիկինին դուռը կը
զարնէ և փակ դռան ետեւէն կը խօսի.

— Պէտք է ըսեմ Տիկինին թէ պարոնը վերա-
դարձած է:

Ներսէն, Տիկինին ձայնը կը հարցնէ.

— Ի՞նչ ըսիր: Պարոնը վերադարձած: Ո՞վ ըսաւ
որ իմաց տաս:

— Պարոնը ինքը ըսաւ: Դռան առջեւ է:

Սարսափի հառաջանքներ կը լսուին Տիկինին
սենեակէն, հապճեպ փսփսուքներու հետ. յետոյ,
դան մը բացուելու և գոցուելու ազմուկը: Եւ ամէն
բան կը թաղուի զարձեալ յառթեան մէջ:

Պարոնը ներս կը մտնէ: Տիկինը անոր առջեւ
կ'երթայ, դողը սիրաը մտած:

— Ակումբը գոցուած էր, կ'ըսէ ամուսինը իսս
կիյն, կարեկից մէմքով մը: Լուր զրկեցի քեզի որ
չվախնաս:

Կինը աթոսի մը վրայ կ'իյնայ, մխիթարաւած,
հանգստացած, փրկուած...: Իր գոհունակութեան-

մէջ, սիրաը կը գեղաւ և ամուսնին առողջութիւնով
կը մտահոգուի.

— Տժգունած ես: Ի՞նչ ունիս սիրելիս:

— Զեմ մօիր, կը պատասխանէ ան:

— Բայց, գլխուդ բա՞ն մը եկած է: Դէմքդ ան-
ազոր կերպով մոայլած է:

Ամուսինը կը պատասխանէ.

— Ոչ, կը ժպտիմ: Ասկէ ետքը ասանկ պիտի
ըլլայ, իմ ժպիտա: Կ'ուզեմ որ այս դէմքը ունենամ:

Կինը մտիկ կ'ընէ այս կարուկ ու խռպոա խօս-
քերը, և չի հասկնար: Ի՞նչ ըսել կ'ուզէ: Մէկ ալ,
յանկարծ, ամուսինը իր երկաթի պէս կարծը թեւե-
րուն մէջ կ'առնէ զայն, զարհուրելի ուժգնութեամբ,
և դէ բքը անոր երեսին փակցութած կը շնչէ.

— Ինչ կ'ըսես, կոտաշ բուսցնե՞նք անոր ճակախն
վրայ... անոր որ քիչ մը առաջ մեկնեցաւ... բռւս-
ցընե՞նք:

Կինը ճիչ մը կ'արձակէ ու սպասուհին կը կանչէ:
Ամուսինը անդին կը հրէ զայն չոր խնդուք մը ար-
ձակելով, բերանը խոշօր մը կը բանայ և ձեռքերը
զիտերուն կը զարնէ:

Առասուն, Տիկինին բարի սիրաը հանդարտած է
ու անիկա կ'ըսէր իր ամուսնին.

— Տարօրինակ վիճակ մը ունէիր երէկ իրկուն:
Կը տեսնեմ որ անցած է հիմա. բայց դեռ աժգոյն ե-
այս առառու:

— Այս, կը պատասխանէ ամուսինը, իմ ապրի-
քիս մէջ յոգնեցուցիչ է որամիա ըլլալը: Ալ պիտի
չըլլամ երբեք:

Սիրոյ շատ ու շատ տեսակներուն վրայ խօսելէ

վերջ, Վէնթ վանականը հատ մըն ալ կը նկարագրէ, և կ'աւելցնէ.

«Սէր մըն ալ կայ որ զգիսիչ է այնքա՞ն»:

Երիտասարդ ամսւսինները մեղրալու սնի եր. կար ճամբորգութինէն կը դառնան. իրենց սենեակը քաշուած են անոնք:

Ասուպ մը անցաւ անոնց տանիքին վերեւ,

Ամառը, երիտասարդ ամսւսինները միաօին կը պատէին, կողք կողքի, առանց իրարմէ հեռանալու: Դեղին, կարմիր ու կապոյա ծաղիկներ կը քաղէին և իրարու կը նուրիրէին. կը տեսնէին ալեծփումը խօսաին, մտիկ կ'ընէին թոշուններուն երգը անտառին մէջ, և իրենց խօսքերը գգուանքներ էին: Զմեռը, բալիսիրով կը ճամբորգէին, ձիերը բոժոժներ ունէին վկերնին, երկինքը կապոյա էր և վերը, առազերը կը թեւածէին յաւերժական գաշտերուն վրայ,

Այսպէս անցան շատ տարիներ: Երիտասարդ այսւսինները երեք տղայ ունեցան, և իրենց սրաերը զիրար կը սիրէին իրենց առաջին համբոյրի օրուան պէս:

Այն ատեն էր որ գեղեցիկ Պարսնը հիւանդացաւ. հիւանդաւթիւն մը որ երկար ատեն անկողնին դամեց զայն, և կինը այնքան ծանր ապացոյցներ առւաւ իր համբերութեան: Այն օրը երբ առողջացաւ ու տաքի ելաւ ան, ինքզինքը չճանչցաւ. հիւանդութիւնը ագեղցուցած էր զինքը, մազերը թափելով:

Կը առաջուէր ան, հոգին մտածումներու մէջ չարչարուն: Առառ մը բսաւ.

— Հիմա դուն չես կրնար այլևս սիրել զիս:

Բայց, իր կինը, կարմբելով, բազուկներուն մէջ

սաւ զայն և համբուրեց այնքան կաթողին ինչպէս երբեմնի իրենց գարուն օրերուն մէջ.

— Ես կը սիրեմ քեզ, մի՛շա կը սիրեմ: Երբեք չեմ մոռնար որ դուն զիս միայն ասիր և այնքան երջանիկ եղայ ես:

Կինը իր սենեակը գնաց, ու իր սսկի մազերը կարեթ, որպէսզի նման ըլլար ամսւսնին զոր կը սիրէր:

Ու ատրիններ անցան նորէն: Երիտասարդ ամսւսնները ծերացան. աղաքը չափահառ եղած էին: Իւրաքանչիւր երջանկութիւն կը բաժնէին անոնք, անցած օրերուն պէս: Ամառը, դաշտերը կ'ելլէին գարձեալ. կը տեսնէին խոտին ալեծփումը, և ձմեռը բալիսիրը զիրենք կը տանէր առազազարդ երկինքին տակ: Իրենց անմար սրտերը հրաշալի գինիով մը գինովցած էին կարծես:

Այն ատեն էր որ Տիկինը անդամալոյծ եղաւ: Արով եետւ այլեւս չէր կրնար քալել, պէտք էր ծերուկ կինը պտացնել անօւաւոր բազկաթոռի մը մէջ, և պարօնը ինքն էր որ կը հրէր զայն: Բայց Տիկինը անպատճելիօրէն կը տանջուէր իր զժրախտաւթենէն, և վիշտը խոր կնճիռներ կը բանար դէմքին վրայ:

Եւ օր մը ըստ անիկա.

— Կ'ուզէի որ մեռնիմ հիմա: Հաշմանդամ եմ ես, այնքան տպեղ, իսկ քու դէմքդ գեղեցիկ է այնքան. ալ չես կրնար համբուրել զիս, չես կրնար սիրել առաջուան պէս:

Բայց Պարսնը, յուզումէն կարմբած, բազուկներուն մէջ առաւ զայն պատասխանելով.

— Ես գարձեալ շատ կը սիրեմ քեզ, կեանքս աւելի, պաշտելիօ: Քեզ կը սիրեմ առաջին օրուան, առաջին վայրկեանին պէս երբ վարդը տուիր ինծի:

Կը յիշե՞ս: Վարդը ինձի երկարեցիր, վրաս յառելով
գեղեցիկ աչքերդ: Վարդը քեզի նման կը բուրէր,
գուն կարմրած էիր անոր պէս, և ես գինովցայ տմ-
բողջ էութիւնով: Բայց, դարձեալ շատ կը սիրեմ
քեզ հիմա, և սրախ մէջէն չնորհակալ կ'ըլլամ քեզի,

Կ'օրհնեմ իւրաքանչիւր օրը ուր իմա եղար դուն:
Պարօնը իր սենեակը գնաց, արջասպ թափեց
իր գէմքին վրայ զայն ագեղցնելու համար և ըստ
իր կող.

— Զախաւերութեամբ արջասպ թափեցի գէմքիս
վրայ, այտերս փոսացած են այրոյթքներով: ալ պիտի
չսիրե՞ս զիս:

— Օ՛, սիրելիս դո՛ւն սիրականս, կը թօթովէ
ծերուկ կինը, անոր ձեռքերը համբուրելով: Դուն
աւելի գեղեցիկ ես քան աշխարհի ամենազեղանի
մարդը. այս պահօտ ձայնդ սիրառ կը հրահրէ, և ես
պիտի սիրեմ քեզ մինչեւ մահ:

Եսհաննէս փողոցը Քամիլլային կը հանդիպի.
մօրը, հօրը և Ծիչյոնափ հետ է ան: Իրենց կառքը
կը կերնեն ու հետը կը խօսին ազնուութեամբ:

Քամիլլա անոր թեւը կը բանէ ու կ'ըօէ.

— Մեզի չեկար: Մեծ հանդէս մը ունեցանք,
գիտե՞ս. մինչեւ վերջին վայրկեանը քեզի սպասու-
ցինք, բայց չեկար:

— Զկրտի գալ, կը պատասխանէ Եսհաննէս:

— Ներէ որ անկէ ի վեր չեմ եկած քեզ աեսնե-
լու, կը շարունակէ Քամիլլա: Այս օրերուս պիտի
գամ, վստահ եղիր, Ծիչյոնափ մեկնելէն վերջ պիտի
գամ, ի՞նչ հանդէս ունեցանք: Վիքթորիոն հիւան-
գացու, կառքով տուն ապրին, պատմա՞ծ են քեզի: Զինքը
աեսնելու պիտի երթամ: Լաւ ըլլուլու է հիմա.
թերեւս բալորովին աղէկցած է: Ծիչյոնափին մետայ-
նօն մը առի որ գրնթէ ճիշդ քուկինիդ կը նմանի...:
Եսհաննէս, խօնք տուր ինձի որ վասարանիդ պիտի
նայիս: Երբ կը գրես, ուրիշ մէջն բան կը մոռնաս,
և այնքա՞ն ցուրա կ'ընէ սենեակիդ մէջ: Սպասու-
հիդ պատուիրելու ես, այս:

— Այս, սպասուհին պիտի պատուիրեմ, կը
պատասխանէ ան:

Տիկին Աւյեր ու կը խօսի, աշխատութեան մա-
սին հարցնելով: Ի՞նչպէս կ'առաջանար նոր Սերուն-
դին պատմութիւնը, իր նոր գիրքը շատ ուշացաւ:

Եսհաննէս կը պատասխանէ բոլոր հարցումնե-
քուն, չառ քաղաքավարութեամբ կը բարեւէ և կը
նայի հեռացող կառքին ետեւէն...: Որքա՞ն քիչ կը
հեռաքրքրէին զինքը այս կառքը, այս անձերը, այս
խօսակցութիւնը: Ցուրա ու պարապ հոգիով, իր
ճամբան շարունակեց մինչեւ տուն: իր գառն ազեւ,

մարդ մը փողոցին մէջ կը ճեմէր, հին ծանօթ մընէր, զզեակի այն ուսուցիչը:

Եռհաննէս բարեւեց զայն:

Երկար ու ապօտէկ վերարկու մը հագած էր ան, խնամով խոզանակուած, և համարձակ ու վճռական դէմք մը ունէր:

— Զեր բարեկամն ու պաշտօնակիցը կը տեսնէք այս-
տեղ, կ'ըսէ ուսուցիչը: Զեռքերնիդ ինծի առէք,
երիտասարդ: Զեզ տեսնելէս ի վեր, Աստուած հրա-
շալիորէն առաջնորդեց իմ քայլերս. ամուսնացած-
եմ, օճախ մը ունիմ, փոքրիկ պարտէզ մը, կին մը:
Կետնքի մէջ դեռ հրաշքներ կը պատահին, կը տես-
նէք: Հսելիք մը ունիք վերջին դիտազութեանս:
Եռհաննէս անոր կը նայի, զարմացած,

— Լաւ, կ'ընդունիք: Պիտի պատմեմ. Դա-
տուած եմ իր աղուն: Տզայ մը ունի, իր առաջին
էր: Այրիի մը հետ ամուսնացած եմ ուրեմն: Կրնաք-
նկառել որ այս բանը կարելի չէր գուշակել օրորո-
ւեմ. բայց և այնպէս այրիի մը հետ ամուսնացած
եմ, վերջապէս, այնտեղ կը պատիմ, պարտէզն ու
այրին դիտելով, և օր մըն ալ զօրաւոր մածում մը
կ'որոճամ այս բանին շուրջ: Յանկարծ կ'երթամ. և
մեկուսի կ'ըսեմ ինքնիրենս: հոգ չէ որ կարելի ըլ-
լար գուշակել օրորոցէդ, և այլն... պիտի ընեմ, ի՞նչ
դրուած է ճակատագրին մէջ: Ահա թէ ինչպէս պա-
տահեցաւ:

— Ծնորհաւորութիւններս, կ'ըսէ Եռհաննէս:

— Ի՞նչ որ է: Ոչ մէկ բա այլեւո: Գիտեմ թէ
ինչ պիտի ըսէք: Հապա միւսոը, առաջինը, պիտի

ըսէք, մոռցա՞ք զայն, ձեր երիտասարդութեան յա-
ւիտենական սէրը: Իրաւ որ այս պիտի ըսէիք, չէ՞:
Աւ ես ալ, իմ շատ յարգելի պաշտօնակիցս, ես ալ
պիտի համարձակիմ ձեզի յայտնելու իմ առաջին. իմ
միտակ ու յաւիտենական սիրոյս ճակատագիրը: Զէ՞ որ
թնդանոթածիգ հարիւրապես մր առաւ: Ասկէ զատ,
փոքրիկ հարցում մըն ալ կ'ընեմ ձեզի. տեսա՞ծ էք
բնաւ որ մարդ մը առած ըլլայ ան զոր պէտք է
առնէր: Ես չեմ տեսած: Առասպել մը կայ, ուր
Աստուած բնդունեց մարդու մը իր առաջին ու միտակ
սիրոյն ափրանալու պաղատանքը: Բայց ասիկա մեծ
երջանկութիւն մը չպատճառեց անոր: Ինչո՞ւ, պիտի
հարցնէք հիմա: Ես ալ կը պատասխանեմ ահա, ոչ,
ոս պարզ պատճառով. կինո անմիջապէս մեռաւ, ան-
միջապէս վերջը. կ'իմանա՞ք, հա՛, հա՛, անմի-
ջապէս վերջը: Այսպէս է միշտ: Բնականաբար մէկը
չունենար այն կինը զոր պէտք է ունենար: Աւ եթէ,
պատահմամբ, միտակ պարագան ներկայանայ— ա՛խ,
Տէ՛ր Աստուած— կինը կը փութայ մեռնելու: Տարօ-
րինակութիւնները անպակաս են միշտ: Եւ ահա,
ամուսինը կը բռնագատուի ամէնէն լաւ տեսակի
պատրաստ օիրոյ մը, ու չի մեռնիր այս փոփոխու-
թենէն: Նօրէն կ'ըսեմ, բնութիւնը այնքան իմաս-
տուն կերպով կարգադրած է ամէն բան որ մարդ
կատարելապէս կը դիմանայ ասօր: Կը բաւէ որ ինծի
նայիք միայն, ինծի:

Եռհաննէս ըսաւ:

— Կը տեսնեմ որ շատ աղէկ էք:

— Ե՞ս... սքանչելի կերպով: Մտի՛կ ըրէք, հստո-
աբէ՞ք, նայեցէ՞ք: Երեւակայական վշտերու ովկիտ-
նոս մը քայքայա՞ծ է զիս: Հագուստ, կօշիկ, տուն,

օճախ, զաւակներ ունիմ, ինչպէս նաեւ անոր զաւաելք: Եւ,— չմոռնամ ըսելու— բանաստեղծութիւններս ալ...: Օ՛հ, երիտասարդ պաշտօնակիցո, ևս ձեզմէ տւելի տարիքոտ եմ և թերեւս բնութենէն քիչ մը աւելի օժտուած: Բանաստեղծութիւններս դարակիս մէջ են: Մահէս վերջ պիտի հրատարակուին: Հիմա պիտի առարկէք թէ ոչ մէկ հաճոյք պիտի զգամ առակէ: Հօտ կը սխալիք դարձեալ. ամէն բանէ առաջ իմ օճախիս ուրախութիւն կը բերեն անոնք: Իր կունը, երբ լամբարը կը վասի. դարակը կը բանամ, գուրս կը հանեմ բանաստեղծութիւններս և բարձ բաձայն կը կարդամ կնոջո ու անոր տղուն: Մէկը քառասուն տարեկան է, միւսը տասներկու. երկուքն ալ կը սքանչանան: Օր մը երբ մեզի ոյցելէք, աղուոր ապօւր մը պիտի հրամցնենք ձեզի: Հրաւիրուած էք ահա: Աստուած պահէ ձեզ:

Զեռքը Եռհաննէսի երկտրեց և, յանկարծ, հարցուց.

— Վիքթորիայէն լուր ունի՞ք:

— Վիքթորիայէն: Ոչ...: Այո, անոր մասին կը խօսէին. քիչ մը առաջ....

— Զէ՞ք տեսած զինքը որ կը հիւծի, աչքերը հետզհետէ տւելի փոսացած:

— Անցեալ գարունէն ի վեր չեմ տեսած: Հիւա՞նդէ զեռ:

Ուսուցիչը պատասխանեց զաւեշտական շեշտով մը և ուքը գետնին զարնելով.

— Այո:

— Քիչ մը առաջ ըսին...: Ոչ, բնաւ չեմ տեսած զինքը այդ վիճակին մէջ, չեմ հանդիպած իրեն: Ծա՞տ հիւանդէ:

— Ծատ: Հաւանաբար արդէն մեռած, կը հաս-
կընա՞ք:

Եռհաննէս, ապշահար, մարդուն երեսը՝ յետոյ ալ իր դռան նայեցաւ, նե՞րս մտնելու թէ կենալու էր. յետոյ, դարձեալ մարդուն նայեցաւ, անոր երկար վերարկուին, գլխարկին: Դէմքը կը ձկուեցաւ վախկոտ ու ցաւագին ժափառվ մը, ողորմու-
թիւն խնդրող աղքատի մը պէս:

— Ահա օրինակ մըն ալ, շարունակեց ուսուցիչը սպառնալից շնչառվ մը, կրնա՞ք ժխտել: Ան ալ չու-
նեցաւ ան զոր պէտք է առնէր, երիտասարդ ու շքեղ տեղակալ մը՝ որուն մանկութենէն նշանսուած էր: Իրկուն մը որոի կ'երթայ ան, հրացանի հար-
ուած մը ճիշդ ճակատին ու գլուխը պատառ պատառ
կ'ըլլայ: Ահա գետինը փոււած է ան, զոհ պզտիկ
տարօրինակութեանց զոր Աստուած վերապահեր է իրեն: Վիքթորիան, իր նշանածը, կը սկսի հիւծիլ,
որդ մը կը լափէ զայն, սիրաը սպաւնգի պէս ծակծկե-
լով: Մենք, իր բարեկամները, նկատած ենք այդ:
Յետոյ, քանի մը օր առաջ, Մէյէր ընտանիքին մօտ
երեկոյթի մը կ'արթայ. ինձի պատմեց թէ դուք ալ
հան պիտի ըլլաք եղեր, բայց չէք գացեր: Վերջա-
պէս, երկար չընեմ, իր ուժերէն վեր բաներ կ'ընէ
այդ երեկոյթին. իր սիրականին յիշտակը կը զրաւէ
զինքը, ակամայ ուրախութիւն մը պատճառելով
անոր. կը պարէ, ամբողջ երեկոյթի աեւողութեան
խենթի պէս կը պարէ: Յետոյ գետին կ'իյնայ, տախ-
տակամածը կը կարմրի իր ներքեւ: Կը վերցնեն
զինքը. դուրս կը տանին, կաօքով իր առւնը կը
փոխադրէն: Օրերը համրուած էին:

Ուսութիչը Եռհաննէսի կը մօտենայ և, չոր ձայ-
նով մը, կ'ըսէ:

— Վիքթորիան մեռա՛:

Կոյրի մը պէս, Եռհաննէս ձեռքը կ'երկարէ և կը
հարցնէ.

— Մեռա՞ւ: Ե՞րբ: Ա՛խ, այս, Վիքթորիան մե-
ռա՞ւ:

— Մեռաւ, կը պատասխանէ ուսութիչը, այս
առաջու, քիչ մը առաջ:

Զեռքը գրպանը կը տանի և խօշոր նամակ մը կը
հանէ:

— Այս նամակն ալ, ահա, ինծի յանձնեց որ
ձեզի տամ: Առէ՞ք: «Մեռնելէս վերջ»: Ըստու:
Մեռած է. ձեզի կը յանձնեմ զայն: Պարտականու-
թիւնո կատարեցի:

Եւ, առանց բարեւելու, առանց ուրիշ բառ ար-
տասանելու, ուսութիչը մեկնեցաւ, դանդաղօրէն առա-
ջացաւ փողոցին մէջ և աներեւոյթ եղաւ:

Եռհաննէս գամուած կը մնայ մայթին վրայ,
նամակը ձեռքին մէջ: Վիքթորիան մեռած էր:
Բարձրածայն կ'արտասանէ այս անունը, կը կրկնէ
անզգայ, գրեթէ խստասիրտ ձայնով մը: Աչքերը
պահարանին վրայ ձգելով, ձեռագիրը կը ճանչնայ.
Գլխագիրներ ու փոքր տառեր կային, տողեր ուղիղ
էին և զայն գրողը մեռա՛ծ էր:

Փողոցի գանէն ներս կը մտնէ, առանդուղէն կը
բարձրանայ, բանալին կը գտնէ, նիդին մէջ կը սա-
հեցնէ զայն և կը բանայ: Սենեակը պաղ էր ու
մոռյլ: կը նստի պատուհանին տոջեւ և, իր
կուտան վերջին ցոլքերուն տակ, Վիքթորիայի նա-
մակը կը կարդայ.

«Սիրելի ԵՌԱՆՆԷՍ,

«Երբ այս տողերը կարդաք, մեռած պիտի ըլ-
լամ ես: Հիմա ամէն ինչ այնքան տարօրինակ է
ինծի համար. ալ չեմ քաշուիր ձեզմէ և կը գրեմ
ահա, իբր թէ ոչ մէկ արգելք ըւլար ասոր հա-
մար: Ատենօք, երբ առողջ էի, պիտի նախընտրէի
գիշեր ցերեկ չարչարուիլ քան թէ գրել ձեզի.
հիմա, սակայն, սկսած եմ մեռնիլ ու այնպէս չեմ
խօրհիր այլեւս: Օտարներ տեսան արիւն կոր-
սընցնելո, բժիշկը քննեց զիս: ծուէն մը միայն
մնացած է թոքերէս. ուրեմն, ինչո՞ւ ու է բանէ
ամչնալ:

«Այստեղ, անկողնիս մէջ պառկած, խորհեցայ
այն վերջին խօսքերուն վրայ զորս քեզի կ'ըսէի:
Այն իրկառնն էր, անտառին մէջ: Այն տաեն չէի
խորհեր թէ իմ վերջին խօսքերս պիտի ըլլան
անոնք, ապա թէ ոչ՝ մնաք բարով պիտի ըսէի
միեւնոյն տաեն և շնորհակա՛լ պիտի ըլլայի ձեզի:
Անգէ վերջ ալ պիտի չտեսնեմ եղեր ձեզ: Աւ հիմա
որքա՛ն կը զջամ որ ձեր ոտքերը չինկայ, չհամ-
բուրեցի կօշիկնիդ ու հողը որուն վրայ կը քա-
լէիք, ոոյց չտուի թէ որքա՛ն կը սիրէի ձեզ, ան-
պատմելիօրէն: Դեռ երէկ, ու այսօր ալ անկօղ-
նիս մէջ, կ'ուզէի ոյժը ունենալ վերադառնալու
հօն, անտառը երթալ ու գտնել այն տեղը ուր
նստած էինք մենք, ու գուք ձեռքերս ափերնեւդ

մէջ առած էիք։ Այնաեղ կ'ուզէի պառկի հողին վրայ, փնտռելու համար ձեր հետքերը և բոլոր մացաները համբուրէի։ Բայց չեմ կրնար երթաւ հիմա, մինչեւ որ առողջութիւնս քիչ մը չբարութի, ինչպէս մայրիկը կը հաւասայ։

«Սիրելի՛ Եօհաննէս։ Որքա՞ն աարօրինակ է երբ մարդ կը մատէէ։ — ոչ մէկ բանի մէջ յաջողիւ, բայց միայն աշխարհ գալ սիրելու համար ձեզ ու հիմա հրաժեշտ տալ կեանքին։ Կը տեսնէ՞ք, շատ տարօրինակ է պառկած մնալ այսանդ և վեր ջին օրուան ու ժամուան սպասել։ Քայլ առ քայլ կը հեռանամ կեանքէն։ Փողոցի մարդերէն և կառքերու զզրդիւնէն։ ալ պիտի չտեսնեմ դարունը, հաւանաբար, և այս տուները, փողոցներն ու պարտէզի ծառերը պիտի մնան ինձմէ վերջ։ Այսօր անկողնիս մէջ նստեցուցին զիս որպէս զիքէ մը դուրս նախմ պառուհանէն։ Վարը, փողոցին անկիւնը, երկու երիտասարդներ իրարու հանդիպեցան։ բարեւեցին, իրարու ձեռք բռնեցին և խնդալով խօսեցան։ Այն ատեն այնքան տարօրինակ եկաւ ինձի մտածելը թէ ես, որ պառկած աեղէս անոնց կը նայիմ, պիտի մեռնիմ։ Ինքնիրենս կ'ըսէի։ Վարի այս երկու էակները չեն զիտեր թէ ես այսանդ կը սպասեմ որ վերջին ժամս հնչէ։ գիտալէ վերջ ալ, սակայն, պիտի խօսէին անօնք, ինչպէս այս վայրկեանիս . . . ։ Այս զիշեր, մութին մէջ, կարծեցի թէ վերջին ժամս հասած է։ սիրած զադրեցաւ բարախելէ և կարծես կը լսէի երկինքի ձայնը որ ինձի կուս գար, հեռաւոր աղմուկի մը մէջէն։ Վայրեան մը վերջ, վերադարձայ այս հեռաւոր վայ-

րէն և շունչո բացուեցաւ։ Բացարձակապէս անկարելի է պատմել այս զգայութիւնը։ Թերեւու, ինչպէս մայրիկս կը կարծէ, յիշատակն էր ասիկա որ ինձի եկաւ մեր գիւղի գետակէն և հեղեղէն։

«Ասառուած իմ, եթէ գիտնայիք թէ որքա՞ն սիրած եմ ձեզ, Եօհաննէս։ Զեմ կրցած ձեզի յայտնել ատիկա, այնքան բաներ գտնուած են մեր միջն, և ամէնէն առաջ իմ բնութիւնս։ Հայրիկս ալ, ինքը գլխուն բերած է զժբախտութիւնը, և ես իր ազգիկն եմ։ Ու հիմա որ պիտի մեռնիմ և ուշ է այլեւս, անգամ մըն ալ կը գրեմ ձեզի ըսելու համար ատիկա։ Ինքնիրենս կը հարցնեմ թէ ինչու կ'ընեմ։ չէ՞ որ ձեզի համար կարեւորութիւն պիտի չունենայ, և քանի որ այլեւս մեռած պիտի ըլլամ ես։ Պիտի ուզէի, սակայն, ձեր մօտ ըլլալ մինչեւ վերջը, զեռ բուրովին առանձին չզգալու համար ինքզինքս։ Ինձի այնպէս կը թուի թէ կը տեսնեմ ձեզ երբ այս առղերը կը կարդաք, կը տեսնեմ ձեր ուսերը, ձեռքերնիդ որ նամակը բանած են, ձեր շարժումը՝ երբ էջերը կը դարձնէք։ Զկրցի կանչել տալ ձեզ, որովհետեւ ոչ մէկ իրաւունք ուսնիմ։ Մայրիկը կը փափաքէր ձեզի իմաց տալ, երկու օր առաջ, բայց ես գրել կը նախընարէի։ Պիտի ուզէի որ յիշէք զիս այնպէս ինչպէս էի հիւանդութենէս առաջ։ Ես կը յիշեմ որ գուք (այսաեղ քանի մը բառեր կը պակսուն) աչքերս ու թարթիչներս։ բայց աչքերս առաջուանը չեն այլեւս։ Ահա թէ ինչու պիտի չուզէի որ գայիք։ Ես պիտի խնդրեմ նաև որ չի գաք տեսնելու զիս զագաղիս մէջ։ Անշուշ-

Քիչ մը պիտի նմանիմ առողջութեանս դէմքին, միայն թէ աւելի տժգոյն, և պառկած պիտի ըլլամ դեղին շրջազդեստ մը հագած. բայցև այնպէս պիտի զղաք եթէ դաք:

«Այսօր բազմաթիւ անգամներով զրեցի այս նամակը, և ըսելիքներուո դեռ հազարերորդ մասն իսկ չեմ ըստծ: Մեանիլը այնքա՞ն սարսափելի է ինծի համար, չեմ ուզեր, ջերմագին կը յուսամ դեռ. ա՛խ, եթէ Աստուած հաճէր որ քիչ մը լաւանայի, գո՞նէ մինչեւ գարուն: Այն ատեն օրերը պայծառ պիտի ըլլային և տերեւներ պիտի գտնուէին ծառերուն վրայ: Եթէ առողջանայի, անարակոյօ որ այլեւս չար պիտի չըլլայի ձեզի հանդէպ, եօհաննէօ: Որքա՞ն լացած եմ այդ մասին խորհելով: Օ՛հ, պիտի երթայի ձեռքերովս փայտայելու փողոցի բոլոր քարերը և սանդուղի իւրաքանչիւր աստիճանի վրայ պիտի կենայի շնորհակալութիւն յայտնելու համար, և բարի պիտի ըլլայի բոլոր, բոլո՞ր մարդոց հան. դէպ: Հազս չէ թէ վիշտեր պիտի ունենամ. կը բաւէ որ ապրէի միայն: Աչ մէկ բանէ պիտի գանգատիմ այլեւս. օ՛հ, ոչ, պիտի ժպտէի զիս ծեծողին, շնորհակալ պիտի ըլլամ Աստուծոյ, եթէ կարենամ ապրիլ միայն: Այնքան քիչ բան հասկցած եմ կեանքէն, ոչ մէկուն բան մը ըրած եմ զեռ, ու հիմա այս կեանքը կը վերջանայ ահա: Եթէ զիտնայիք թէ որքա՞ն կը չարչարուիմ խղճահարութեամբ, թերեւս պիտի ջանայիք բան մը ընել, ձեր կարօղութեան համաձայն: Բան մը չէք կրնար ընել, անշուշտ, բայց խորհեցայ որ եթէ դուք և բոլորը աղօթէիք ինծի համար ու

հօգածու ըլլայիք, Աստուած կեանքս շնորհէր թերեւս...

«Մայրիկը քովս նստած է և կ'ուլայ: Երէկ գիշեր ալ քովս նստած լացաւ մինչեւ լոյս: Աօիկա քիչ մը կը հանգստացնէ զիս, այս բանը քիչ մը կը մեղմէ հրաժեշտիս դառնութիւնը: Այսօր սա գաղափարը ունեցայ. ի՞նչ պիտի ընէիք արգեօք, եթէ որ մը փողոցը ձեզի հանդիպէի, առողջացած օրուան մը մէջ, ու, առանց վիրաւորիչ բառ մը ըսելու, նախապէս գնած ձաղիկ մը տայի ձեզի: Յետոյ, անմիջապէս վերջը, խորհեցայ որ բնաւ պիտի չկրնայի ուզածս կատարել. օրովհետեւ հաւանաբար պիտի չըժշկուիմ ես մեանելէ առաջ: Յաճախ կուլամ, անկողնիս մէջ անշարժ պառկած, կուլամ անշագրում, անմիխթար կերպով. Երբ Կանգարաօրէն կուլամ, առանց հեկեկալու, ցաւ չպատճառէր կուրծքիս: Եօհաննէօ, սիրելի, սիրելի՝ բարեկամ, երկրի վրայ իմ միա'կ սիրականս, քովս եկաւր հիմա ու քովս քիչ մը կեցիր, երբ գիշերը կը սկսի: Պիտի չի լամ այն ատեն, կըցածիս չափ պիտի ժպտիմ. քեզ քովս տեսնելու ուրախութենէս:

«Օ՛հ, ի՞նչ եղաւ հպարտութիւնս, ո՞ւր է քաշութիւնս: Հօրս աղջիկը չեմ այս վայրկեանին. բայց ասիկա անոր համար՝ որ ոյժերս լքեցին զիս: Երկար տառապեցայ, եօհաննէօ, այս վերջին օրերէն շատ առաջ: Երբ արտասահման էիք դուք, կը տանջուէի ես և, աւելի վերջը, քաղաք վերադառնալէս ի վեր, ամէն օր ալ աւելի կը տառապէի: Երբեք չեմ գիտցած թէ որքան երկար կ'ըլլայ գիշերը...: Այդ միջացներուն երկու անգամ

փողացը տեսայ ձեզ. մէկ անգամուն, քթերնուդ
տակէն երգելով անցաք քովէօ, բայց զիս չտե-
սաք: Կը յուսայի որ Սէյէրներու տունը կը հան-
դիպիմ ձեզի. բայց չեկաք: Պիտի չխօսէի ձեզի
հետ, ձեզի պիտի չմոտենայի. պիտի գոհանայի
հեռուէն դիտելով ձեզ: Բայց դուք չեկաք, Այն
ատեն խորհեցայ որ իմ պատճառով էր գուցէ...
Ժամը աասնըմէկին պարել ոկտայ, որովհետեւ
այլեւս չէի կրնար սպասումին դիմանալ... Այս,
Եռհաննէս, սիրեցի ձեզ, ամբողջ կեանքիս մէջ
ձեզ միայն սիրած եմ: Վիքթօրիան է որ կը գրէ
առ և Աստուած կը կարդայ ուսիս վերեւէն:

«Ու հիմա պէտք է որ մնաք բարով ըսեմ
ձեզի. գրեթէ զիշեր է արդէն ու ալ չեմ տես-
ներ: Մնաս բարով, Եռհաննէս, չնորհակալու-
թիւն իւրաքանչիւր օրուան համար: Երբ այս աշ-
խարհէն հեռանամ, չնորհակալ պիտի բլլամ ձեզի
մինչեւ վերջը և ձեր անունը պիտի արտառանեմ
ճամբու ամբողջ ընթացքին: Մնաս բարով յա-
ւիտեան, և ներէ այն չարութեան համար որ
քեզի ըրի. եթէ չկրցի ծունկի գալով խնդրել,
հիմա կը խնդրեմ բոլոր սրտով: Մնաս բարով և
չնորհակալութիւն իւրաքանչիւր օրուան, իւրա-
քանչիւր ժամի համար... Բոլոր կրթած այս է
միայն:

«Վիքթօրիան»

«Լամբարը վառած է ահա: Հոգիս աւելի պայ-
ծառ է հիմա: Թմրած էի ու կրկին հեռացած աշ-

խարհէն: Օրէնեալ ըլլայ Աստուած, այլեւս սար-
սափելի չեղաւ ասիկա ինծի համար. նոյն իսկ
քիչ մը երաժշտութիւն լսեցի և, մանաւանդ,
մութ չէր: Այնքան թեթեւցած կը զգամ ինք-
զինքս: Բայց հիմա ալ ոյժ չունիմ գրելու: Մնաս
բարով, իմ ոէր.....»:

ՎԵՐ





ԳԻՆՅԹ ՂՐՇ.

ԿԵԴՐՈՆԱՑԵԴՐ

Ա. Պոլիս, Դալարիա, Պիլլոց փողոց թիւ 10

1646

2013

